

ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

աշխատասիրեց

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Խմբագրում և ներածութիւն

ԴՐԱ. ՎԱՀԵ ՂԱԶԱՐԵԱՆԻ

ՄԱՅՐԵՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱՑՈՒՆ

ՈՒԽՈԹՀԵՄ
1997

ՅԱԻՆԵԼՈՒՄ ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
SUPPLEMENT TO ARMENIAN HISTORY OF AINTAB

Simonian, Artin
Supplement to Armenian History of Aintab.

Copyright © 1997 by Artin Simonian.
All rights reserved under international and Pan-American Copyright
Conventions.

For information address:
Mayreni Publishing, P.O. Box 1022, Waltham, MA 02154, U.S.A.

MAYRENI PUBLISHING 1997

ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԱՅՆԹԱՊԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

աշխատասիրեց

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Խմբագրում և հերածութիւն

ԴՈԿՏ. ՎԱԶԵՐ ՂԱԶԱՐԵԱՆԻ

ՄԱՅՐԵՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱՏՈՒՆ

ՈՒՆԼԹՀԵՄ

1997

ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Մօրս

և

Այնթապցի բոլոր

**երախտաւորներուն, որոնք հայ
ժողովուրդի պատմութիւնն ու
մշակոյթը հարատացուցին
իրենց աւանդով:**



**Աշխատասիրող՝
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԻՄՈՆԵԱՆ**

Սերածական

Մեր գրուցը կը սկսի տարեսկիզբին երկու հարիտ հազար տղարի խոստումով՝ Հայաստանի Ռոկեթաս գիտին մէջ դպրոց մը կառուցանելու ազգանուեր նախաձեռնութեամբ իր մեկենասական կենսագրութիւնը հարաստացուցած՝ հօրէ աստոնցի և մօրէ այնթապցի Յարութիւն Սիմոնեանին Էնսինոյի բնակարանին մէջ, Գալիֆունիա:

Ցաւ մը ունի ան, և արդարութիւն ու դարման կը փնտուե:

Այդ ցաւը սկիզբ առած է հրապարակ գալովը Երուանդ Պապայեանին խմբագրած Այնթապի պատմութեան երրորդ՝ մեծածաւալ հաստորիա¹:


Սիմոնեանը կը պատմէ:

Բացի հաստորը և նախ ուզեցի տեսնել թէ ի՞նչ գրուած է մօռաքրոց՝ քոյր Ֆիլոմէն Ժիրագոյին մասին: Ոչի՞նչ գտայ:

Թէ՛ Պապայեանը, թէ՛ Այնթապցիներու Մշակութային Միութեան վաշութեան ատենապետը և թէ՛ իր մեծարեալ մայրը լա՞ կը ճանաչնային քոյր Ֆիլոմէնը...:

Կը յիշեմ մեր հիւղաւանի օրերը: Մօրաքրոյր շաբաթը անգամ մը կ'այցելէր մօրս: Հիւղաւանի բնակիչները իրարու լուր տալով կը խմբուէին մեր տան առջև և կարիքաւորները ու մասնաւորաբար բժշկական խմանքի կարու մարդիկ կը սկսէին մերկայացնել իրեմց թախանձանքը մօրս կամ քոյր Ֆիլոմէնին: Մայրս կը կատարէր միշշամուղի իեր՝ բարիք ցանկալով իր շրջապատին: Համարեա ամէն անգամ մօրաքրոյր կը դառնար ու կ'ըսէր մօրս. «Մենո՞ւ, ա՛ ձանձրացուցիր զիս խնդրանքներովդ: Այլևս պիտի չայցելեմ քեզից:» Մայրս, սակայն, ամէն անգամ կը յաշողէր ողոքել իր քոյրը,

1- Պատմութիւն Անթէպի Հայոց, Գ. հաստոր, գլխաւոր խմբագիր Երուանդ Պապայեան, հրատարակութիւն Հայ Այնթապցիներու Մշակութային Միութեան, Լու Անձելըս, Գալիֆունիա, 1994, 1151 էջ:



Մենուշ Սիմոնեան

որ յաջորդող շաբաթներուն անպայման անվճար վիրահատական գործողութիւն կամ համապատասխան թժշկական խնամք կ'ապահովէր բարեխօսուած ենթականներուն:

Դեռ 1975-ի շրջանին, Գրիգոր Պողարեանը, վաստակաշատ հեղինակը «Այնթապականք» հաստրներուն¹ և խմբագիրը նոր Այնթապ պարբերաթերթին, առիթով մը դիմած էր ինձի՝ խնդրելով որ հանդիպում մը կազմակերպեմ իր և մօրեղքորս միջև: Պողարեանը նպատակադրած էր գրել Այնթապի հայ կաթողիկէ քոյրերու մասին ուսումնասիրութիւն մը, սկսելով մօրաքրոջմէս, որ այդ շրջանին իր 85-ին թևակոփական լիրանանի բարձունքներէն մէկուն վրայ իր օրերը կ'անցնէր քոյրերու հանգստարանի մը մէշ:

Ի վերջոյ, բազմաթի հետապնդումներէ ետք, օր մը, մինչ լիրանը բռնուած էր քաղաքացիական պատերազմի արհաւիրքէն և գնդակներ կը սուլէին փողոցներու մէշ, յաջողեցայ մօրեղքայրս տանիլ Պողարեանին:

Բարտիի պէս ուղաճիգ, մարգիկի կառուցուածքով Պողարեանը կարծէք աւերակոյտ մը դարձած էր: Զարմանալի էր որ իր այդ վիճակով ան տակաւին կը շարունակէր արտադրել:

1- Այնթապականք, հաստր Ա., Այնթապցիներու տուրքը տպագրութեան, հայ մամուլին, հայ գրականութեան և հայ մշակոյթին, Պէյրութ, 1974, 260 էջ: Այնթապականք, հաստր Բ., Մահարձան - մահագործիններ, դամբանականներ և կենագրական նօթեր, Պէյրութ, 1974, 750 էջ:

Հանդիպումէն ետք, Պողարեանը գրեց իր ուսումնասիրութիւնն ու հրատարակեց **Նոր Այնթապի մէջ**: Պողարեանին այդքան հետաքրքրութիւնը մօրաքրոշմով՝ ինքնին ապացոյց մըն էր մօրաքրոշ մեծութեան:

Անմիջապէս հեռաձայնով տեսակցութիւն մը խնդրեցի Երուանդ Պապայեանէն, որուն անձին և գործին հանդէպ յարգանք ունեցած եմ միշտ:

Պապայեանը քոյր Ֆիլոմէնին՝ իր խմբագրած նոր հաստորէն բացակայութեան իրուն արդարացում նշեց թէ ինք Պողարեանին գրութեան ծանօթ չէր, աւելցնելով, միաժամանակ, թէ իր աշխատութեան ձեռնարկելէ առաջ նամակներով զանազաններէ խնդրած էր **Հայ Անթէպի** և **Նոր Այնթապի** ժողովածուներ, որոնք եթէ ատենին սրբամադրուած ըլլային իրեն՝ հաստորը որոշապէս պիտի ըլլար աւելի ամբողջական: Ապա խոստացաւ «Նոր Կեանք» շարաթաթերթին մէջ յաջորդաբար հրատարակութեան տալ նիսթե՞ր՝ մոռցուած դէմքերու մասին»:

Յիրափի, «Նոր Կեանք» շարաթաթերթին մէջ ան հրատարակեց գրութիւն մը մօրաքրոշս, Ֆիլոմէնին մասին, որ սակայն զիս խորապէս վշտացուց, որովհետև մօրաքրոշս համար հոն գործածած էր «պարագաներու բերմամբ լատինացած» արտայայտութիւնը: Վստահ եմ թէ նոյնքան վիշտ պիտի պատճառէր իրեն՝ եթէ մէկը իր մասին գրէր: «պարագաներու բերմամբ նախ հնչակեան և ապա ուամկավար»....:

Այս անգորհացուցիչ արդիւնքէն ետք, սկսայ աւելի մօտէն քննել հաստորը: Հետզինետէ հաստատեցի բացակայութիւնը եղրօրս, ազգականներու և ծանօթ դէմքերու: Մաներակրկիտ քննութիւնը զիս մատնեց աւելի մեծ յուսախարութեան մը, մանաւանդ երբ կարգ մը այլապէս յարգելի անհատներու նուիրուած երկար էջերու դիմաց գտայ շափազանց ժյատ տեղեկութիւններ այնթապցիութեան մեծագոյն փառքը կազմող Հալէպի Կրթասիրաց Վարժարանին և Ներսէս աւագ քհնայ. Թաւուգնեանին մասին: Վարժարան մը և հոգևորական մը՝ որոնց տասնեակ էջեր տրամադրուած պէտք է ըլլային:

Աւելին: Հաստորին մէջ տեղ գտած էին, իրուն այնթապցի, մօր կողմէ միայն այնթապցիներ, ինչպէս՝ Հրայր Տէօքմէճեանը: Եղրայրներս և ես ո՛չ միայն այնթապցի մօր զաւակներ ենք, այլն՝ ծնած Այնթապ: Ի՞նչպէս կրնար բացատրուիլ երեք այնթապածին եղրայրներու անտեսումը:

1- Այնթապի Հայոց Ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցիին, «Նոր Այնթապ», Ժ. 2. տարի, 1975, թիւ 3 (63):

Սիմոն եղբայր՝ բանասէր ու արձակագիր, իր կեանքի վերջին շրջանին աշխատակցած էր **Նոր Այնթապին**, ստորագրելով պատմուածքներ, որոնք Այնթապի ինքնապաշտպանութեան շրջանի իր յուշերը ուլլալէ բացի գրական գոհարներ են և հայրենասիրական անգերազանցելի կտորներ: Առնենք «Պաթման»ը, օրինակ, ուր հազի եօթ տարեկան պատանին, իր մօրմէն ծածոկ, ջաղացպանի կշռաքարը գլորելով կը հասցնէ Աւետիս Գալէմքեարենանին, որպէսզի ուսմք պատրաստուի անով...:

Այնթապցիներու մէջ չկայ Սիմոնին արժէքով ուրիշ գրագէտ մը: Ի՞նչպէս կրնար ան դուրս ձգուիլ հաստորէն: Ի՞նչպէս կրնային դուրս ձգուիլ Այնթապի հերոսական էջերը պատկերող իր քանի մը գրութիւնները:

Երբ հարց տուի Պապայեանին՝ Սիմոնին այդ գոհարներուն մասին, որոնց ապահովաբար ծանօթ էր, պատասխանեց թէ Սիմոնը կ'ուրամար իր այնթապցիութիւնը...: Նոյնիսկ եթէ ճիշդ ուլլար, ենթադրաբար, ըստուածք, արդարացում պիտի կազմէ՞ր Սիմոնին պատմուածքներուն ուրացման համար:

Ենույ, ինչո՞ւ այնթապցիութեան ուրացում պիտի նկատուէր Սիմոնին կողմէ հաստատում մը՝ թէ ինք սասունցի՛ է: Մի՞թէ Այնթապ հաստատուած սասունցիի մը զաւակը չէր: Մի՞թէ հայոց մէջ ընդհանրական երևոյթ չէր հօր ծննդավայրին հետևողութեամբ պատկանելութիւն ճշդելը: Ինչո՞ւ Սիմոնին պարագային այնթապցիութեան դէմ դափ համազօր պիտի գտնէր Պապայեան Սիմոնին ընթացքը, մանաւանդ երբ ան ամէն իրաւունք ունէր հսկարտանալու հօրով մը, որ պարզ ջաղացպան մը ուլլալով հանդերձ, կրցած էր իր զայրոյթը աղաղակել բոլորին պատկառամքին ու ակնածանքին առարկայ թաւուգճեան քահանային երեսն ի վեր ու իր զաւակները փրկել լատինացումէ, ինչպէս կը պարզուի «Կրթասիրաց Հայակերտման Հնոց» գեղեցիկ պատմուածքին մէջ, նուիրուած՝ այնթապցիութեան փառքը եղող վարժարանի մը, որուն մասին Պապայեան գտնուած է այնքան ժլատ իր խմբագրած հաստորին մէջ:

Սիմոնը, սակայն, չէր ուրանար իր Այնթապի մէջ այնթապցի մօրմէ ծնած ուլլալը:

Պողարենանը իր «Այնթապականք»ին մէջ ակնարկելով Այնթապի փառքերէ՝ յայտնի փրտութեան Յակոր Պէքեարենանին, կ'ըսէ. «Կը սերի Այնթապ հաստատուած Սասունցի պէքեարներու սերունդէն: Զաւակն էր ջաղացպան Պէքեար Գափլանի...»:¹ Պարագայ մը, որ լիովի կը պատշաճի նաև մեզի, որովհետև ջաղաց-

1- Այնթապականք, Բ., Սահարձան- մահագրութիւններ, դամբանականներ և կենագրական նօթեր, Գրիգոր Պողարեան, տպ. Աթլաս, Պէյրութ, 1974, էջ 456:

պան հայրս ալ Սասուն ծնած էր և իբրև պէքեար Այնթապ գալով հոն ամուսնացած: Դժուար պիտի չըլլար նոր հասորին մէջ նշել թէ մենք կը սերինք Սասուն ծնած բայց Այնթապ հաստատուած հօրէ: Պէտք է ընդունիլ թէ սասունցիները մեծ նըպաստ մը բերած են Այնթապի զարգացման և դեռ պէտք է ընդունիլ թէ սասունցիներու միջամտութեան շնորհի է որ Հալէպի այնթապցիները ատենին կրցած են մարտնիներու յափշտակութենէն զերծ պահել Ս. Սատուածածին եկեղեցին:

Պապայեանը դատար մը չէ, այլ՝ պատմագիր մը, որ պարտէր իրողութինը արձանագրել:

Պապայեանն իր այս արարքով կերպով մը հարուածած կ'ըլլայ մեր ընտանիքին հայրենափրական աւանդը տեղ շտալով պատմուածքներու, որոնք կ'արտացողեն պատանիի մը մասնակցութինը ինքնապաշտպանութեան, հօր մը աշխատանքը պարենաւրման գծով՝ նոյն ինքնապաշտպանութեան օրերուն, հօրեղբայրներու մասնակցութինը Սերոր փաշայի վարած մարտերուն և անոնց հահատակումը Խալիլ պէկին կողմէ:

Մեր անմիջական ազգականներէն որիշ մեծ մոռցուած մըն է Յարութիւն Ծիրիեանը, Միջին Արևելքի ամենահմտու արթևատոր ժամագործը, որ քառասունին տարեկանին մահացաւ քաղցկեղէ:

Երբ յիսուականներուն Սարաֆեանը կը ձեռնարկէր Այնթապի պատմագրութեամ¹, իր տրամադրութեան ներքև չունէր առաս տպագիր աղբիւրներ: Հակառակ անոր որ Պապայեանն այդ իմաստով բախտաւոր մըն է, պարզ կը դառնայ որ կա՛մ չէ կարդացած ե կա՛մ հետևողականորէն չէ գործածած իր տրամադրութեան ներքև գտնուող հիմքները: Ան մաղէ անցուցած պէտք է ըլլար Այնթապի պատմագիրքներուն և պարբերաթերթներուն հետ՝ անցնող քանի մը տարիներուն լոյս տեսած յուշագրութիւններն ու օրագրութիւնները Աստուր Ղևոնեանին, Գէորգ Պագրոճեանին և մանաւանդ Ներսէս աւագ քինչ. Թաւուգճեանին, որ Այնթապի Ղևոնդ Երէցն է եղած:²

Նման տարողութեամբ գործի մը ձեռնարկելու չէր Պապայեանը՝ առանց բոլոր աղբիւրները իր հասողութեան մէջ ունենալու. իսկ իր հասողութեան մէջ գտնուող աղբիւրներն ալ առանց ամբողջականորէն օգտագործելու:

Պատմութիւն մը կը գրուի անձերու համակներ գրելով և տեղեկութիւններ ուղելով. բայց նաև կը գրուի գոյութիւն ունեցող աղ-

1- Պատմութիւն Ամթէպի Հայոց, երկու հասորով, աշխատափրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, հրատարակութիւն Ամերիկաբնակ Անթէպցիներու Միութեան, Լոս Անձելըս, 1953, Ա. հասոր 1088 էշ, Բ. հասոր 806 էշ:

բիրները մաղէ անցնելով և զանոնք իրու հիմ նկատի առնելով պատմագրական որևէ նոր փորձի:

Երբ անցեալ տարի Պոլսոյ մէջ զրոյց կ'ունենայի պոլսահայ պատմաբան Բարսեղ Թուղլաճեանին հետ, կ'ըսէր թէ պատմագրութիւնը չի կրնար իրագործովիլ առանց աղրիրներու և անոնց յիշատակութեան: Պատմագրութիւնը հեքիաթ չէ: Եւ այս առումով կը տեսնենք թէ նոր հաստրը վրիպած է իրա՛ պատմագիրը մը ըլլալու նպատակն: Վիրաւոր է ան՝ բազմաթիւ մոռացումներով, որոնցմէ որոշապէս խուսափած կ'ըլլար Պապայեանը, եթէ գէթ լիովի գործածած ըլլար իր ունեցած աղրիրները, այնպէս՝ ինչպէս ըրած են, օրինակ, Տքթ. Սարգիս Գարայեանն ու Ժամելթ Քաստինին ակնարկուող հաստրին մէջ հրատարակուած իրենց յօդուածներուն պատրաստութեան ժամանակ, մին՛ Այնթապի հայոց թիւին մասին (անգլերէնով), միւսը՝ Այնթապի հայ աւետարանական կրթական օճախներուն շորչ:

Օրինակ, Պապայեանն իր ձեռքին տակ ունեցած է նոր Այնթապի 1975-ի 3-րդ թիւը, – լոյս տեսած իր խմբագրութեամբ, – որմէ Այնթապի պատմութեան Գ. հաստրին մէջ արտաստած է Սոնթեւ-վիտէոյի «Ռատիօ Արմէնիա»ի քառասնամեակին նուիրած իր խմբագրականը, բայց զանց առած է Գր. Պողարեանին «Այնթապի Հայոց ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցին» ուսումնասիրութիւնը, ուր ներկայացուած է քոյր Ֆիլոսմէն Ժիրագօն ի շարս այլ քոյրերու:

Մարդ նոյնիկ կը տարուի մտածելու թէ Պապայեանը դիտումնաւոր կերպով զլացած է տեղ տակ կարգ մը նիւթերու, ինչ-ինչ նկատումներէ մղուած և այսինչին կամ այսինչին սուրբ կամ գոհացում տալու համար, մինչ ամդին տեսամելի է յասուկ հոգածութիւն մը իր ընտանեկան բոլոր, բոլո՞ր պարագաներուն մասին արտապայտուելու և անոնց գրութիւններուն տեղ տալու ուղղութեամբ:

Մենք՝ երեք եղբայրներ, մեր պատանութեան, Վիրակի և տօն օրերու կը յաճախսէինք Հալէպի Ս. Աստուածածին Եկեղեցին, ուր հովուութիւն ըրած են չորս քահանաներ.- Ներսէս Թաւոգճեան, Ներսէս Պապայեան, Գարեգին Պողարեան և Կարապետ Նալպանտեան: Այս չորս հովիններէն Պապայեանին մասին Սարաֆեանը իր «Պատմութիւն Անթէպի Հայոց»ին Բ. հաստրին մէջ արդէն արտապայտուած է հանգամանօրէն: Հակառակ անոր որ Պապայեան քահանան մահացած է Սարաֆեանին հաստրին հրատարակումէն ընդամէնը երեք տարի ետք՝ իր տարիքին բերումով յատկանշական որևէ ծառայութիւն չկարենալով մասուցանել իր հօսին, այս նոր հաստրին մէջ ևս արժանացած է չորս էջի: Մինչ անդին,

1- Տառապանքի Օրագիր, Ներսէս Աւագ Քինն. Թաւոգճեան. խմբագիր Թորոս Թորանեան, Պէյրութ, 1991, 407 էջ: Մեկնեաս Գէորգ Պաքրնեան:

Թատոգճեան քահանային, այդ անմասն հովիտին, որուն հոյակապ օրագորութիւնը հրապարակի վրայ է արդէն,¹ սրուած է նուազ քան մէկ էջ: Գէթ քանի մը էջ գրախօսական դնելու էր Ե. Պապայեանը այդ գիրքին մասին՝ Պապայեան և Պողարեան քահանաներու կողքին արժանին մասուցելու համար Թատոգճեան քահանային:

Տակային աչքին առջև է իրաւարան Նազարէթ Ֆաթրգճեանը՝ խիզախ ելոյթի մը պահուած: Այն էր որ փրկեց Կրթասիրաց Վարժարանը կուսակցութեան մը տիրակալական ախորժականերէն, որուն հետևանքով ալ սուեալ կուսակցութիւնը ստիպուեցաւ հիմնել Զաւարեան Վարժարանը: Բայց բացակայ է ան հաստրէն, ինչպէս որ բացակայ են ճարտարարութեատի մարզին մէջ փայլուն յաջողութիւններ արձանագրած իր զաւակները:

Եւ դեռ ի՞նչ ըսել Ծովականին՝ Նորայր Արք. Պողարեանին մասին, որ անցնող շուրջ կէս դարտն առանձինն կատարեց ակադեմիայի մը գործը՝ Երուսաղէմի 4000 ձեռագիրներուն ցուցակը կազմելով: 1953-էն եւոք կատարուած այս պատկառելի իրագործումին համար արդար չէ՞ր որ անոր անձն ու գործը ըստ արժանույն ներկայացուէին: Անոր մեծութեան հաստատումը պիտի տար արդէն Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանը՝ խոնարհաբար համբուրելով անոր ձեռքը 1995-ին, իր Երուսաղէմ այցելութեան առիթով:

Զարմանք կը պատճառէ բացակազութիւնը իր երթեմնի գաղափարակից, տպարանատէր Աւետիս Էքմէքճեանի, որ հնչակեան դեկավար էր և միանգամայն արուեստագէտ դերասան: Անդրանիկ Ծառուկեանը երբ գրեց իր «Թուղթ առ Երևան»ը, Հալէափ բոլոր տպարանատէրէրէն միայն Աւետիսն էր որ համարձակեցաւ տպել զայն, մինչ ուրիշներ ներգաղթի շրջանին զուգադիպող այդ գրութիւնը տպել կը գգուշանային զանազան նկատումներով: Եթէ ոչ իր գաղափարակիցին՝ գէթ անոր երկու տարի առաջ մահացած բժիշկ որդույն կրնար տեղ տալ Պապայեանը իր հաստրին մէջ:

Այնթապի պատմութեան այս երրորդ հաստրը, որպէս կարևոր իրագործում մը, պիտի մնայ անշուշտ. բայց ափսու որ փայլուն թեմբասաց և վաստակաւոր կրթական մշակ Երուանդ Պապայեանը այս հաստրով կը ներկայանայ իրքն նորարար պատմագիր մը, որուն գործը լեցուն է դիտումնաւոր մոռացումներով և զանազան հաշուենաստութիւններով:

Այս բոլորով, անհրաժեշտ պիտի ըլայ Այնթապի պատմութեան երրորդ մեծածախս ու մեծածաւալ հաստրին աւելցնել չորրորդ՝ լրացուցիչ հաստր մը, արդարութիւն ընելու բոլորին:

• • •

Համարեա ըստած է ամէն բան և պատրաստուած է գետինը ներկայ գրքովին, որ մասնակի արդինքն է Յարութիւն Սիմոնեանին բժախսնդիր պրապումներուն՝ ի յայտ բերելու համար մոռացումներ և թերացումներ, որքան որ իր տրամադրութեան ներքև գտնուող աղբիրները թով ստուած են իրեն ընելու այդ աշխատանքը:

Սաստնցի հօրմէ և այնթապի մօրմէ Այնթապի մէջ ծնած և իր թէ՛ սաստնցիութեամբ և թէ՛ այնթապցիութեամբ, բայց մանաւանդ իր հայ-ութեամբ հապարտ Սիմոնեանը միտումը չէ ունեցած հաւաքելու Այնթապի Հայոց պատմութեան երրորդ հաստրէն բացակայ ԲՈԼՈՌ հիւթերը:

Այլ, անոր նախատակը եղած է ԿԱ՛ՐԳ ՄԸ մոռացումներու մատնանշումով՝ հաստատել տեսակետ մը. այն՝ թէ «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հաստորը, ըլլալով հանդերձ գնահատելի աշխատութիւն մը և, Սիմոնեանին իսկ բառերով, «կարևոր իրագործում մը», ունի խոշոր բացեր. հետևաբար, անհրաժեշտ կը դառնայ չորրորդ, լրացուցիչ հաստորի մը հրատարակութիւնը՝ այդ բացերը և թերիները դարմանելու համար:

Ներկայ գրքովկով, որումն, կը տրուին՝

ա.- ՄԵկ մասը այն նամակներուն, որոնց գրութեան առիթ եղած է «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հաստորին հրապարակումը, և որոնց մէջ կը թուարկուին Սիմոնեանէն նշմարուած համարեա բոլոր բացթողումները, հաստորէն բացակայ բայց շմոցուելիք այնթապցիները.

բ.- Այնթապի հերոսամարտի շրջանին և Հալէպի Կրթասիրաց Վարժարանին մէջ իր ոստմնառութեան վերաբերող յուշագրական էջերը սիփիոքահայ արձակագրութեան և հրապարակագրութեան մէջ իր որոյն տեղը ապահոված Սիմոն Սիմոնեանին.

գ.- Զնոցուելիքները:

դ.- Նամակներուն մէջ ակնարկուած գիրքերուն մասին գրախօսականներ:

Կը մնայ յուսալ որ Հայ Այնթապցիներու Մշակութային Միութիւնը ընդառաջ երթայ հայ մշակոյթի պաշտպան իր մէկ հայունակալիցին հիմնաւոր առաջարկին և նախաձեռնէ Այնթապի Հայոց պատմութեան չորրորդ հաստորին հրատարակութեան:

Դոկտ. Վաշէ Ղազարեան

ԱՄԱԿԱՆԻ

Էնսինօ, 8 Մայիս 1995

Սիրելի Պրճ. Երուանդ Պապայեան,

Ոխակալութեամբ չէ որ այս նամակը Ձեզի կը գրեմ:

Քանի որ ինձի ըստք թէ մօրաքրոշ՝ քոյր Ֆիլոմէն Ժիրագոյի մասին գրուած նոր Այնթապը չունիք, Ձեզի կը ղրկեմ նոր Այնթապի Ժ. տարի, 1975, թիւ 3-ը (63):

Դուք նոր Այնթապի խմբագիրը եղած եք 1971-1978: Այս թիւը կը զուգադիպի Ձեր խմբագրական շրջանին և անոր մէջ խըմբագրական գրած եք «Խատիօ Արմէնիայի քառասնամեակին առթիւ»:

Նոյն թիւին մէջ, էջ 31, Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց ծառապութիւնը Կաթողիկէ Եկեղեցին» յօդուածը չէ յիշատակուած Գ. հատորին մէջ: Հոն են, էջ 32/33 մօրաքրոշ՝ քոյր Ֆիլոմէն Ժիրագօ, էջ 33/34 քոյր Նարդուի Ուսթագարայեան, էջ 35/36 քոյր Մելինէ Մոմճեան (իմ սիրելի դասընկերոց՝ Սահակ Մոմճեանի քոյրը), էջ 37 քոյր Թերեզա Ժիրագօ (քենիսի աղջիկը) և էջ 38 քոյր Մարիեթ Եսինայեան:

Ինչպէս Ձեզի բացատրեցի, Պրճ. Պողարեանին թախանձանքով մօրելրայր՝ Աղոթին Ժիրագօ, տարի հիւանդ Պողարեանին քով:

Դուք պէտք է ճանշցած ըլլար մօրաքրոշ: Երևոյթ մըն էր ան իրեւ Հալէպի մեծագոյն հիւանդանոցին մեծաւորը:

Ձեր մօս գտնուելով հանդերձ այս արժեքաւոր աղբիրը, ի՞նչպէս պատահած է որ մոռցած եք մօրաքրոշ և միւս քոյրերը, որոնցմէն Նարդուի Ուսթագարայեանը ձեր փեսային հօրեղբօր աղջիկն է:

Եթէ Ուսթագարայեան Եագուար ողջ ըլլար՝ գիտեմ թէ ինչ ձևով պիտի սաստէր Ձեզ: Եագուա (Լաթին) եղած է ամենասերտ բարեկամը մօրաքրոշ:

Աւելի հետաքրքրական է որ Փրտֆ. Սիլվա Գարայեանին յօդուածը նոյն թիւին մէջ, «Այնթապի ինքնապաշտպանութիւնը և հայ իգական սեոը» վերնագիրով, նոյնութեամբ դրուած է «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հատորին մէջ, մինչ անտեսուած են մօրաքրոշ և միւս նշանաւոր քոյրերը:

Դուք պէտք է պատասխանեք և հաճելի է լսել Ձեր բացատրողականը:



Ժագ Ժիրագօն և իր տիկինը

Անարդարութիւն է չյիշատակել նշանաւոր, մեծ վաճառական քենիներս: Մեծ քենիխս տղան՝ Ժագ Ժիրագօ, եղած է Միջին Արևելքի մեծագոյն ժամացոյշի վաճառականը: Գրիգոր Ժիրագօն առաջին վարչական եղած է Հայ Այնթապցիներու Միութեան:

Գ. հաստրին մէջ եթէ յիշուած են Զատոր Պեքեարեանն ու Հրայր Տէօքմէճեանը (մօր կողմէ այնթապցի, ոչ թէ ծնեալ Այնթապ), պէտք է յիշուէին նաև անունները բոլոր Սիմոննեաններուն՝ մօր կողմէ այնթապցի, ծնեալ Այնթապ, յաճախած Կրթասիրաց Վարժարան և դեռ եղբայրներէս մին դպիր Ս. Աստուածածին եկեղեցիի և բարերար Կրթասիրաց Վարժարանի: Սիմոն Սիմոննեան սուած է լաւագոյն պատմուածքը Այնթապի ինքնապաշտպանութեան մասին նոր Այնթապի մէջ: Ուրիշ շատ գրելիքներ ուներ տակալին...:

Յարգանքներով,

Յարութիւն Սիմոննեան

Յ.Գ.՝ Գուրգէն Մահարիի տիկնոց՝ Անոռնինայի, «Իմ ողիսականը» գիրքին մեկենասը եղած եմ և նոյիրած՝ մօրս յիշատակին, զօրաւոր այնթապցի:

Էնսինօ, 23 Յունի 1995

Սիրելի Պրճ. Երուանդ Պապայեան,

Կը ցափմ ըսելու որ իմ նախորդ նամակս՝ 8 Մայիս թուակիր, անպատախան մնաց: Շատ կ'ուզէի հանդիպում ոնենալ Ձեզի և Սիլվապին հետ, ինչպէս նաև խմբագրական կազմին: Արդեօք նամակիս մէջ կա՞ր որսէ Վիրատրական արտայայտութիւն: Եթէ այդպիսի պարագայ մը կայ, ներողամսութիւն կը խնդրեմ: Միշտ կը սպասեմ Ձեր պատասխանին:

Կարդացի «Պատմութիւն Անթէափ Հայոց», Գ. հատոր Ձեր խմբագրած 1151 էջնոց սսուար աշխատութիւնը, որ արդինք է տարուան մը հսկայ աշխատանքի: Հասորը կը բովանդակէ այլազան նիւթեր Այնթապի պատմութեան, հերոսամարտին, ազգագրութեան, այնթապական ասոյթներու և մանրավէպերու, հայրենակցականներու կրթական և մշակութային գործունեութիւններու, այնթապից բարերարներու, հայրենի Նոր Այնթապ աւանին մասին, ևայն:

Ակներն է թափուած աշխատանքը, նախորդ երկու հատորներէն ետք նոր նիւթերով հարստացնելու համար Այնթապի հայոց պատմագրութիւնը:

590 էջերու մէջ տրուած են 426 կենագրականներ: Բնականաբար այսպիսի հսկայ աշխատանքի մէջ կրնան մոռացումներ պատահիլ, ինչպէս որ նշուած է հասորին մէջ վարչութեան կողմէ: «Յաւակնութիւնը չունինք կատարեալ գործ մը կատարած ըլլալու: Բնականաբար կան թերացումներ, հաւանաբար նաև ակամայ մոռացումներ»:

Ուշադրութեամբ կարդալէ ետք աշխատութիւնը, նկատեցի բազմաթիւ մոռացումներ կենագրականներու բաժնին մէջ, որոնք սակայն կարելի չէ «ակամայ» որակել. այլ՝ զանոնք կրնանք միտումնաւոր նկատել: Ես նկատի ունեցած եմ Ձեր մօտ գտնուած աղբիրներու գանձարանը, որ չէ քննուած և կարդացուած Ձեր կողմէ:

Բացատրեմ:

Նա՛ն, ո՞վ է այնթապիցին: Ըստ իս, առաջին հերթին ան՝ որ ծնած է Այնթապ, և ապա ան՝ որուն հայրը այնթապի է: Եթէ

ենթական կը պատկանի նոր սերունդին՝ նկատի ունենալ հօր և մեծ հօր կողմէ այնթապցի ըլլալը:

Դուք որպէս այնթապցի ընդունած էք անձեր, որոնք Այնթապ չեն ծնած և միայն մօր կողմէ այնթապցի են, ինչպէս՝ Զատուր Պեքեարեանը, Տոք. Տէօրմէճեանը, Ծորճ Խանծողեանը կամ իր աղջկը: Մոռցուած են, այս պարագային, Զարեհ Մելքոնեանը և եղբայրը՝ Շահնուր, Նուպար Յակոբեանը, Նուպար Էքմէքնեանը, Սարգիս Եափունեանը և իր եղբայր՝ Ազատ, որուն աշխատութիւններուն և անձին ծանօթացած էք վերջին քանի մը տարիներուն: Սարգիս եղած է Հայաստանի այնթապցիներու վարչութեան հիմնադիր անդամներէն և յայտնի մտաւրական: Այս բոլորը մօր կողմէ այնթապցի են:

Երբ Վերոյիշեալ երկուքը մօրենական գծով կ'ընդունիք իրեն այնթապցի, ի՞նչ պիտի ըլլայ մեր պարագան, երբ մենք երեք եղբայր ծնած ենք Այնթապ՝ այնթապցի մօրմէ: Հայոս Սասունէն գալով հոն ապրած է աւելի քան քսան տարիներ: Կարելի էր գէթ ըսել. «Կը սերին Այնթէպ հաստատուած սասունցի պէքեարներու սերունդէն, զաւակներն են ջաղացան Օվէի»: Նման ձևով արտայայտուած է Գ. Պողարեան գրելով Յակոբ Պեքեարեանի (1861-1914) մասին: (*Այնթապականք, Բ. հաստոր, Մահարձան, էջ 456:*)

Ուրեմն դատապարտելի է այս մոռացումը: Ի՞նչպէս կարելի է մոռնալ ծանօթ մտաւրական Սիմոն Սիմոնեանը, որ նոյնիսկ աշխատակցած է Նոր Այնթապի, ստուծ է լաւագոյն պատմուածքները Այնթապի ինքնապաշտպանութեան մասին, որ պատահեցաւ երբ եօթ տարեկան դեռատի պատանի էր:

... Սիմոնը կապուած էր այնթապցիութեան:

Դուք Զեր պատմագրութեան համար օգտագործած աղբիրներուն մէջ յիշատակած էք Հայ Անթէպ և Նոր Այնթապ պարբերաթերթերու 1960-էն 1992-ի համարները, զորս կ'ենթադրեմ թէ մանրամասնօրէն աչքէ անցուցած էք: Դժբախտաբար, փաստերը ցոյց կու տան որ անաշառ չէք եղած Զեր աշխատութեան մէջ: Այլապէս, ի՞նչպէս բացատրել այն իրողութիւնը, որ Նոր Այնթապի Ժ. տարի, 1975, թիւ 3(63) համարին մէջէն առած էք Սիլվա Գարավեանին «Այնթապի ինքնապաշտպանութիւնը և հայ իգական սեոր» գրութիւնը Զեր աշխատութեան մէջ, իսկ նոյն թիւին մէջ առկայ «Այնթապի Հայոց ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցիին» գրութիւնը, Գրիգոր Պողարեանին կողմէ գրուած, բոլորովին անտեսած էք: Ա՞յս է առանց յարանուանական և կուսակցական խտրութեան կատարուող խմբագրումը...: Այնթապ ծնած քոյ Ֆիլոմէն Ժիրագոյին և այլ նոյիրեալ քոյրերու վերաբերեալ գրութիւն-

Աեր արժանի չէ՞ք նկատած տալու կենսագրութիւններու բաժնին մէջ: Այնթապցիներու նուա՞զ պատի կը բերէր քոյր Ֆիլոմէն Ժիրագօն, որ անսահման ծառայութիւններ մատուցած է Հալէափ մէջ հայ հիւանդներու և շքատրներու: Աւելի՞ն, այնթապցիները և բոլոր հայերը Սէն Լոի հիւանդանոցին, ուր քոյր Ֆիլոմէն ծառայեց 25 տարի, կու տային «Այնթապցի մասէօրի հիւանդանոց» անունը: Պատի՞ր կը զգամ այսպիսի մօրաքոյր մը ունենավուս:

Մողցած էք մօրաքրոջս տղան՝ Յարութիւն Շիթիլեան, մեծագոյն ժամագործը, որ իր հմտութեան շնորհի գուիցերիացիներու կողմէ նշանակուած է Պէյրութ բացուած ժամացոցի դպրոցի պատասխանատու ոսուցիչ (տես՝ **Հայ Աճրէպ, Բ. տարի, 1967, թի 3):**

Մողցուած է նաև անոր արժանաւոր զաւակը՝ Ռաֆֆի Շիթիլեան, ճարտարագէտ, ծանօթ իր ազգային ծառայութիւններով Հ.Բ.Ը.Մ.ի և Լիքանանի Այնթապցի Հայրենակցական Միութեան մէջ:

Վերոյիշեալ նոյն թիին մէջ, տակաւին, խօսուած է Վարդուռի Խսկէնտէրեանի մասին, ծնեալ Այնթապ 1921-ին, հօր կողմէ այնթապցի: Վարդուռին 18 տարի ոսուցական պաշտօն վարած է Հալէափ Կրթասիրաց Վարժարանին և 24 տարի Պէյրութի Նոր Մարաշ թաղի Հայ Աւետ. Բարձրագոյն Վարժարանին մէջ: 1970 և 1975-ին, ի գնահատութիւն իր մանկավարժական վաստակին, արժանացած է ոսկեայ մետալի: Նուա՞զ պատի կը բերէ ան այնթապցիներոն, քան՝ նորելուկ համալսարանականներ:

Անարդարանալի կը գտնեն այս և այլ մոռացումներ, զորս կարելի չէ «ակամայ» որակել:

Անհասկնալի էր կենսագրութիւններու բաժնին մէջ անուններու գոյութիւնը այնպիսի մարդոց, որոնց մեծ հայրը Այնթապ ծնած է, կամ անոնց՝ որոնք պարզ արհեստաւոր մը, դպիր մը, ուրարակիր մը, երգչախումբի անդամ մը, ևայլն եղած են, երբ անուանացանկէն դուրս մնացած են այնպիսի կարկառոն դէմքեր, որոնք խսկապէս կարևոր նպաստ բերած են հայութեան, Հայաստանին և ընդհանրապէս հայ մշակոյթին:

Ակամայ՝ մողցուած են արդեօք՝

- Հայրենի արձանագործ Գէորգ գանտահարեանը (տես՝ **Այնթապականք, Բ. հաստոր, Էջ 176).**

- Լիքանանահայ գաղութի ազգային, կրթական և հանրապի կեանքի մէջ շուրջ քառասնամեայ բեղուն վաստակ ունեցող, հրատարակութիւններու հեղինակ և Անթիլիասի Կաթողիկոսութեան երգչախումբի ղեկավար Գէորգ գանտահարեանը.

- Նոր Այնթապի ներկայ մտաւորական խմբագիրը՝ Լուս Վարդան.

- Հայաստանէն Լու Անճելըս մանկավարժական, հրապարակագրական, գրական բեղուն գործունէութեամբ ծանօթ Փրոֆ. Գէորգ Խրլուպեանը (տես՝ **Սոր Այնթապի, ԻԴ. տարի, թիւ 13-16, էջ 28**).

- Ծարտարարուեասի մեծերէն Յովհաննէս Գասարձեանը, աւելի քան 700 գործադրութեամբ մեծագոյնը Լիքանանի մէջ.

- Լու Անճելըսի գործի ասպարէզի մեծերէն Գէորգ Անտոնեանը¹ և իր համալսարանական ուսման տէր որդինները, Հ.Մ.Ը.Մ.ի վարչականները, որոնք ունին 80-է աւելի վաճառատեղիներ և լայնօրէն մասնակցած են ազգային նորագույն թիւններու:

Այս բղորին մէջ ամենէն զարմանալին Նորայր Արք. Պողարեանին անուան դուրս ճգուիլն է այնթապցիններու կենսագրութիւններու ցանկէն: Արդեօք Բարգէն Կաթողիկոս Կիլէսէրեանէն եւոք ունեցած ենք աւելի ակնառու, հոչակատր և այնթապցիութեան պատի բերող անձնաւորութիւն մը՝ քան Նորայր Արք. Պողարեանը կամ Ծովականը: Պատմագէտ, ձեռագրագէտ, կանոնագէտ, բանասէր հոգեորական մը, որ ցարդ հրատարակած է 11 հաստորով և աւելի քան 7000 էջով մայր ցուցակը Ս. Յակոբեանց վաճիքի ձեռագիրներուն, ինչպէս նաև բազմաթիւ բանասիրական, կրօնագիտական, եկեղեցագիտական, գրական հաստորներ:

Ակամա՞յ մոռացում....: Կը կցեմ իր մասին Թորգում Պատրիարքի յօդուածը և ցանկը իր հրատարակած գիրքերուն:

Մեր մեծագոյն հայր, այնթապցի զաւակ, եղած է ութ տարի Գալիֆունիան կառավարած Շորճ Տէօքմէճեանը. մեր մեծագոյնը՝ բոլոր դարերու հետ բաղդատած: Իր մասին պէտք է նաև հայերէնով գրուեր յօդուած մը: Ամենակարևորը, սակայն, ինչո՞ւ չփնտուել իր արմատները և տալ հօրը ամբողջական կենսագրութիւնը՝ քաղելով «Պատմութիւն Անթէպի Հայոց» Բ. հաստորէն, էջ 530-531:

Կառավարիչին հայրը՝ Գուրգէն Տէօքմէճեան, եղած է փոխաւտենապետը Այնթապի Հայրենակցական Կեդրոնական Մարմնի: Ան նոյնիսկ մաս կազմած է 1946-47-ին ներգաղթի համար կազմակերպուած հանգանակութեան, հաւաքած է \$28,895 և յանձնած Բարեգործականին: Իր զաւկին մէջ ներմուծած է հայութեան ոգին: Իր մասին Զեր աշխատութեան մէջ կազ շատ կարճ կենսագրական մը շատ գէշ լուանեկարով (էջ 1096):

Զեր աշխատութեան մէջ, տակախն, չեմ գտած անունները՝

- Տքթ. Փրոֆ. Աւետիսի Խաչատրուեանին, դասախոս, միջազգային մասնագէտ «քղեսթէրող»ի, ինչպէս նաև իր Սինթիա դատեր՝ անուանի դաշնակահարուիի.

1- Մահացած՝ վերջերս:

- Յովհաննես Զառիկեանին, աշխատակից **Նոր Այնթապի** և **«Գեղարդ»** տարեգիրքի:

- Մովսէս Պետիրեանին, վարչական և այնթապցիներու ծառայած Հայէպ, Պէյրութ ու Փարիզ.

- Աւետիս Էքմէքճեանին, դերասան, հնչակեան դեկավար, տպարանատէր.

- Գրիգոր Շերիմեանին (*տես՝ Նոր Այնթապի, թի 11-12:*):

Հիմա գանք Գրիգոր Պողարեանին:

Իր մահուրնէ եւոք, պէտք է ըսել որ արժանին չեք մաստցած մարդու մը, որ գանձարան մը ձգած է այնթապցիներուն:

Եղած է 28 տարի տնօրէն և 3 տարի ուսուցիչ Կրթասիրաց Վարժարանին՝ սերունդներ պատրաստելով հայրենասիրական ոգիով, խմբագրած է 9 տարի **Հայ Այնթէպ** պարբերաթերթը, հրատարակած է «Այնթապականք» Ա. և Բ. հաստրները, դրած է հիմք Հայաստանի մէջ կառուցուղ աւանին և գործարանին, կազմած է ձեռագիրներու ցուցակը Այնթապի:

Կրթական և հայրենասիրական բեղուն գործունեութիւն ծաւալած այս մեծ այնթապցին արժանի յարգանքը կարելի էր ընծայել Զեր աշխատութիւնը նույիրելով անոր յիշատակին (պահելով ձեր նկարը և հետինակութեան իրաւոնքը իբր աւագ խմբագիր), ինչպէս ատենին Սարաֆեան իր պատմագիրքին Ա. հաստրը նույիրած էր մեծ այնթապցիի մը՝ Բարգէն Կաթողիկոս Կիլէսէրեանին:

1997-ը իր ծննդեան հարիւրամեակն է. արդեօ՞ք մտածած էք այդ մասին: Այս տարի քանանմեակն է իր մահուան:

Անտեսուած է նոյնիսկ իր հոգեզաւակը. Գրիգորիս, որ դասախոս է Պէյրութի համալսարանին մէջ:

Տակափին երկար է շարքը «մոռացումներու» և աշառութիւններութղորովին անտեսուած են Սիմոնեան-Ծիրագօ-Ծիրիլեանները:

Այս բոլորով հանդերձ, սակայն, չեմ կրնար առ ոչինչ համարել ձեր տարած երախտաշատ աշխատանքը: Հետաքրքրական և արժեքաւոր շատ հիւթեր կրցած էք հաւաքել և ընդգրկել հաստրին մէջ, զանոնք ո՛չ միայն փրկելով ընդմիշտ մոռացումն և կրուստէ, այլև յանձնելով հասնող սերունդներու ուշադրութեան:

Կարելի՞ է ակնկալել Զեզմէ, որ «ակամազ» մոռացումներու առարկա դարձած հիւթեր, վերիշելէ եւոք, պարբերաբար հրատարակէք նախ մամուլի մէջ և ապա, օր մըն ալ, առանձին հաստրով մը, իբրև յաւելուած Գ. հաստրի: Ա՛յդ պարագային Զեր աշխատութիւնը կը դառնայ իսկական և անաշատ պատմագրութիւններս:

Մինչ այդ, ընդունեցեք լաւագոյն բարեմաղթութիւններս:

Յարութիւն Սիմոնեան

ԿՅՈՐԴ-»

Ահաւասիկ, հասուածաբար, «Գիրք Թղթոց»ի հրատարակութեան առիթով Ծովականին մասին Թորգու Պատրիարք Մանուկեանին 19 Յունիս 1994 թուակիր գնահատանքի խօսքը, ինչպէս նաև ցանկը Ծովականին իրագործած հրատարակութիւններուն:

«Քաջալերանքովը Գալուստ Կիլակէնկեան Հիմնարկութեան Նախագահ Տիար Ռոպերթօ Կիլակէնկեանի, որոշեցինք վերատպել



Յ. Սիմոնեան և Նորայր Արք. Պողարեան Ս. Յակոբեանց վաճրին մէջ, երուսաղէմ:¹

«Գիրք Թղթոց»ը, որ Քաղկեդոնի Ժողովի (451) երկարնակութեան հարցին առնչութեամբ թղթակցութեանց հաւաքածոյ մը նկատուած է:

... Ո՞վ պիտի վերահսկէր աշխատանքներուն վերատպուելիք Գիրք Թղթոցի հրատարակութեան:

Անվարան, կարելի միակ անձի մը մասին կրնայինք մտածել: Եւ նա, իննաւուամեաց և ֆիզիքական մարմնի տկարութեանց հետևուանքով իր սենեակի շրջափակէն հեռանալու անկարող Ծովականն էր, Գեր. Տ. Նորայր Արքեպս. Պողարեանը: Նա մեր ձեռագիրներու լեզուն հասկցող մասնագէտն է, գրաքարի և աստուածաբանութեան հմուտ և մեր մատենագիրները ուսումնասիրող գիտուն պատմագէտը:

Բարերախտարար՝ տկար մարմինին մէջ արթուն էր միտքը, և աշխոյժ էր կամքը: Եւ ինք ևս անվարան և սիրայօժար յանձն ա-

1- Տեղին է նշել թէ Պապայեանին խմբագրած հատորէն Պողարեան սրբազնին բացակայութիւնը ինծի պատճառած էր այնքան ցաւ, որ գացի Երուսաղէմ՝ անձամբ հանդիպելու հայ մշակովի երախտարին հետ:

ուաւ վերահսկել Գիրք Թղթոցի վերահրատարակման աշխատանքին:

Այս հաստրին մէջ իր ներկայացուցած Ծանօթութիւնները... և Բացատրականը..., մինչև անգամ Յանկ Յասուկ Անուանցը..., ինքնին ցոյց կու տան ահագնութիւնը աշխատանքին, արժանիքը մասնագէտ աշխատասիրողին, և բժախնդրութիւնը բանասէրին: Այս հաստրին արժանիքը պէտք է նկատել միութիւնը նպատակին, որու այնքան նախանձախնդրութեամբ հետամուս եղած է Ծովական: Ինչպէս կ'ըսեն. «Ամէն ինչ ինք իր ձեռքով կատարած է»: Դասաւորումը հիմքերու, ստուգումը պատմական սուեալներու, բաղդասութիւնը բնագիրներու, նկատառումը այլ բանասէրներու նկատութեամց, և մինչև անգամ տպարանային անշահ աշխատանքները...»:

ՑՈՒՑԱԿ ԾՈՎԱԿԱՆԻ ԳՈՐԾԵՐՈՒ

ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԾՈՎԱԿԱՆ անուան ներքն. -

- Գլաճորեան Սերունդ, 1990, էջ 56
 - Կորիւն Վարդապետի Երկերը, 1984, էջ 66
 - Հայ Նկարողներ (ԺԱ.-ԺԷ. դար), 1989, էջ 262
 - Սրբոց Յակոբեանց Վանք (ԺԴ.-ԺԸ. հար), 1985, էջ 127
 - Տաղարան (ԽԱ) (Ցովհաննես Թղկորանցի), 1958, էջ 115
 - Հայ Գրիշներ (Թ.-ԺԷ. դար), 1992, էջ 426
 - Հայկական Խաչեր, ա991, էջ 60
 - Տաթևացեան Սերունդ, 1991, էջ 52
- ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈՂԱՐԵԱՆ անուան ներքն. -
- Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց

Ա. հաստր	1966	էջ 676
Բ. հաստր	1967	էջ 671
Գ. հաստր	1968	էջ 645
Դ. հաստր	1969	էջ 694
Ե. հաստր	1971	էջ 603
Զ. հաստր	1972	էջ 624
Է. հաստր	1974	էջ 551
Ը. հաստր	1977	էջ 465
Թ. հաստր	1979	էջ 591
Ժ. հաստր	1990	էջ 674
ԺԱ. հաստր	1991	էջ 469
Կանոնագիտութիւն, 1992, էջ 40		
Կրօնագիտութիւն (Նախակրթարանի չորրորդ կարգին համար), 1992, էջ 81		

- Կեանքի Խօսքեր, 1992, էջ 190
- Հայ Եկեղեցոյ Հաւատոյ Հանգանակները, 1993, էջ 38
- Վանատուր (բանասիրական յօդուածներու ժողովածու), 1993, էջ 415
- Հայ Գրողներ, 1971, էջ 616

Ենսինօ, 3 Նոյեմբեր 1995

Սիրելի Պրճ. Երուանդ Պապայեան

Երեկ տեսակցութիւն մը ունեցայ վերջերս ձեզի այցելած անձի մը հետ: Իրեն հետ ունեցած ձեր զրոյցէն ուշադրութիւնս գրաւեցին կարգ մը կէտեր, որոնց համար կը հարկադրուիմ գրել հետևեալը:

Հասած էք թէ խաչակրութեան մը սկսած եմ ձեր և ձեր խմբագրած հաստրին դէմ:

Ի՞նչպէս կ'ուզէք որ շհակադարձեմ:

Կեանքիս մեծագոյն լախտի հարդուածը ստացած եմ ձեր հրատարակած հաստրին մէջ չտեսնելով սրբութիւն սրբոց մօրաքրոջ՝ քոյր Ֆիլոմէնի մասին որևէ յիշատակութիւն: Այնթապցիները չեն ունեցած իրմէ մեծ մեծութիւն: Ինձի ըսած էիք թէ «Նոր Այնթապ»-ները կազմած և ձեր գրադարանը դրած էք: Անոնց մէջէն առած էք ձեր աղջկան յօդուածը և անտեսած՝ մօրաքոյրս, Վարդուինի Խսկէնսէրեանը, «Նոր Այնթապ»ի տարիներու խմբագիր, ծանօթ մտարուական, ուսուցիչ, պատմագէտ Լսոն Վարդանը:

Այս արարքը բարեկամակա՞ն է, Պրճ. Պապայեան:

Երկրորդ՝ անտեսած էք Սիմոն Սիմոնեանը: Կը կարդաք իր գոհարները, իր մանկութեան լուշերը Այնթապի ինքնապաշտպանութեան մասին: Այնթապցիները ունեցա՞ծ են իրմէ մեծ գրագէտ մը:

Երեկ նոր ցնցում մը ունեցայ, երբ Լորժֆիկ Թապաքեանէն իմացայ որ Սիմոնը միշտ որացած է իր այնթապցիութիւնը, ըստ ձեր յայտարարութեան: Հետևաբար՝ անտեսուած է:

Հօր կողմէ սասունցի, կը սպասէի՞ք Սիմոնէն որ հրաժարէր իր սասունցիութենէն: Դոք ալ միշտ հպարտութեամբ կը յիշէք ձեր հօր մեծ-հօր սասունցի ըլլալու պարագան: Մենք իրաւոնք չունի՞նք յիշելու մէր հօր կողմէ սասունցի ըլլալը: Զհապարտանա՞նք, երբ սասունցին հպարտեան տուած է դիցագնավէա, հերոսական գոյամարտ, յեղափոխական երգեր....:

Այս բոլորով հանդերձ, սակայն, անուրանալի փաստը կը մնայ փաստ- ծնած ենք Այնթապ՝ այնթապցի մօրմէ և Սաստնէն Այն-թապ «Անրգաղլթած» սկէքեար հօրմէ, որ աւելի քան քան տարի ապրած է Այնթապ:

Չէք յիշած նաև Կիլիկեան վարժարանի ձեր աշակերտը՝ մօրաք-րոց տղայ Յարութիւն Ծիթիլեանը, Միջին Արևելքի մեծագոյն ժա-մագործը, որուն զաւակը՝ Բաֆֆին ևս մոռցուած է:

Ի՞նչակա չարտնեղիլ, երբ մեր աիրելի Կրթասիրացին նուիրուած է միայն երկուքուկես էշ, Կիլիկեանին տրամադրուած էշերուն չափ: Ձեր տրամադրութեան տակ ունեցած էք աղբիրներ, աւելի քան երկու հարիւր էշ Կրթասիրացի մասին: Ներելի չէ այս թերացումը:

Նոյն անձին նաև ըսած էք թէ ձեր դրկած նամակներուն իբրև պատասխան ինչ որ ատացած էք՝ զետեղած էք հաստրին մէջ: Ինձի ալ նոյնը ըսած էիք:

Հոյ անընդունելի բան մը կայ: Եթէ ոմանք չեն պատասխանած, այդ պարագային պէտք է դիմէիք ձեր յիշատակած աղբիրներու գանձարանին: Այդպիսով փրկած կ'ըլլայիք մոռցուածները: Երբ չէ պատասխանուած ձեզի, կը շնչէ՞ք զիրենք:

Ո՛չ ոք կը դատապարտէ չպատասխանողները, սակայն կը դատապարտիք դուք և խմբագրական կազմը, որ ձեզի յանձնուած պաշտօնը չէք կատարած, չէք ոգած կարդալ կամ օգտագործել ձեր քով գտնուող աղբիրները: Ձեր պաշտօնը լիակատար պատմութիւն գրել էր, վրիժառութիւն չէր:

Ձեզի դրկած նախորդ նամակներուն մէջ յիշատակած եմ բոլոր կարևոր մոռացումները Ծովականէն սկսեալ: Ձեր քովի աղբիր-ներուն օգտագործումով՝ այսի խնայուէն բոլոր այս մոռացումները:

Աւելցնեմ պատիկ նկատողութիւն մը:

Այնթապի պատմութեան Ա. և Բ. հաստորներուն մէջ յիշատակ-ուած են երեք մեծ քահանաներ, իրենց կենացագրութիւններով.-

1- Տէր Ներսէս աւագ քինչ. Թավոգճեան

2- Տէր Գարեգին աւագ քինչ. Պողարեան

3- Տէր Ներսէս աւագ քինչ. Պապայեան:

Աստնց մէջ Թավոգճեան քահանան տիտան մըն էր, բացադիկ երևոյթ: Ձեմ ուրանար միս երկուքին արժանիքները և ազգին մասուցած կարևոր ծառայութիւնները:

Երբ դատաճան ձեռք մը սպաննեց Թավոգճեան քահանան, անոր թաղման ներկայ եղաւ Բաբգէն Կաթողիկոս Կիլէսէրեանը (Աթոռակից այդ օրերուն). ի՞նչ մեծ պատի:

Ձեր հաստրին մէջ Թավոգճեան քահանային տրամադրած էք միայն երկու էշ, Ասուր Լսոննեանին և Ասեւիս Գալէմքեարեանին հետ միասնաբար, երեքին նկարներով հանդերձ: Ոչի՞նչ գրած էք

Գարեգին աւագ քահանայ Պողարեանին մասին: ԶԵ՞ր բաւեր ազգին տուած իր զաւակները: Իր մասին կրնաք կարդալ Գ. Պողարեանի Մահարձան-ը: Մինչ ձեր հօրը տրամադրած էք չորս էջ: Նոյնիսկ օգտագործած էք Գ. Պողարեանին գովասանքները ձեր հօր մասին, սակայն ձեր խմբագրած հաստրին մէջ մոռցած էք իր հայրը, որ եղած է Այնթապը լքող վերջին անձը:

Նալպանտեան քահանան արժանացած է տեղարուելու նոր հաստրին մէջ, մինչ Գարեգին աւագ քահանան արժանացած է Նորայր Արք. Պողարեանի ճակատագրին՝ բացարձակ լուրթեան...:

Այնթապի պատմոթեան յաջորդական Ա. և Բ. հաստրներու հրատարակութենեն մի քանի տարի վերջ մահացած է ձեր հայրը և իր խոր ծերութեան պատճառով այդ տարիներու ընթացքին նոր ծառայութիւններ չեր կրցած ընճայել հայութեան՝ բաղդատաքար Ծովականին, որ մոռացութեան մատնուած է: Կրնա՞ք երևակայել Ծովականին ձգած մէծ գործը: Կը բայէ յիշատակել միայն Երուսաղէմի վանքին ձեռագրաց տասնմէկ հաստրանի ցուցակը:

Երեք պատուարժան քահանաներուն պէտք էր տրամադրուեր հաւասարաչափ էջ, Տէր Ներսէս Թաւուգնեանին՝ նոյնիսկ աւելի:

Ինչո՞ւ այս անարդարութիւնը:

Այս բոլորէն եսք, միակ դարմանը չորրորդ հաստրի մը հրատակութիւնն է, առանց մեղայագրի:

Բարևներով,

Յարութիւն Սիմոնեան

Յ.Գ. Դուք և վարչականներ չեք մոռցած ձեր զաւակներն ու թռռնիկները. բայց մոռցած էք հարազատներս: Պրա. Պապայեան լաւ կը ճանշնայ զաւակս, որ Լոզանի համալսարանին մէջ իր դասընկերոց հետ պատրաստած է Ղարաբաղեան արխիլ երկու հաստրներով: Բոլորն ալ արժանի էին հաստրին մէջ տեղ գտնելու:

Էնսինօ, 13 Ռեկտեմբեր 1995

Սիրելի Պրա. Երուանդ Պապայեան

Երկար տևեց մոռացումներու մասին խօսիլը...:

Դուք բախտաւոր այսոք է զգաք որ Այնթապի պատմութեան երրորդ հաստորին համար այդքան աղքիւրներ ունեցած էք: Եթէ բոլորը կարդացած ըլլայիք՝ ոչ մէկ մոռացում ախտի ըլլար:

Երկար տարիներու ամենասերու գործակցութիւն ու բարեկամութիւն ունեցած էք Սիմոն Սիմոնեանին հետ, սակայն երբ առիթը եկած է զինք պատշաճօրէն գնահատելու և մեծարելու՝ կացինի հարուած տուած էք իրեն, զինք բամբասելով և կոչելով այնթապցիութիւնն որացող: Հանճար գրագէտը ջնջած էք Զեր խմբագրած գիրքէն:

Ապերախս գտնուած էք ձեր ամենահին կուսակցական ընկերոց՝ Աւետիս Էքմէքնեանի (Տպարան Անհ) հանդէպ: Գոնէ ի յարգանս իրեն՝ իր երիտասարդ տարիքին մահացած բժիշկ տղուն մասին գոլէիք:

Իմ մասին ևս ոչինչ գրուած է երրորդ հաստորին մէջ: Պիտի բաւէր յիշատակել գէթ ըրածներս հայ գիրքի հրատարակութեան համար: Հասած ես շատ կազմակերպութիւններու և անհատներու. ատիկա իմ երջանկութիւնն է եղած:

Եզրակացութիւն:

- Այնթապցիութեան փառքերը մոռացութեան մատնուեր են: Կրկին յիշատակութեան համար պէտք է յիշուէին անունները Բարգէն Կաթողիկոսին, Շահէ Արք. Գասպարեանին, աւելի լայն չափով Ներսէս քինց. Թաւոգճեանին, Նազարէյ Ֆաթոգճեանին, Նորայր Արք. Պողարեանին և հերոսամարտի բոլոր դեկապարներուն: Այնթապի պատմութեան զոյգ հաստորներու հրատարակութեանէն 43 տարի ետք, այս նոր հրատարակութեան մէջ նոր սերունդին համար անհրաժեշտ յիշեցումներ էին ատնիք:

- Աւելի մանրամասն, նկարներով պէտք է ներկայացուեր Հայաստանի Թազա գիւղին Նոր Այնթապ անուանակոչումը իբրև պատմական մեծ դէպք, ինչպէս նաև 1975-ին հիմնուած Ժամեակի և Վարագոյի գործարանը: Ո՞ւր են նկարները Գրիգոր Պողարեանին և այլ անձնաւորութիւններու:

- Բարերարներու ցանկին մէջ մոռցուած են անոնները Ալպէր, Շնու և Պերճ Պօլաճեաններուն: Ալպէրը արաբական հացի ամենամեծ հայթայթիչն է Միացեալ Նահանգներու մէջ և իր մօր յիշատակին \$250,000 նոդիրեց Հ.Բ.Ը.Մ.ի Փաստենայի կեդրոնին, միաժամանակ ունենալով ծառայութիւն՝ իբրև մարզական և սկառտական խոմքերու կազմակերպիչ: Ենոտյ, կարելի՞ էր անուն ալ յիշել բարերարներու ցանկին մէջ:

- Գործատէրերու խոմքին մէջ մոռնալի լեսոյ Լիբանանի մէջ հարիւրաւոր գործատորներ աշխատցնող Յովհաննես Գասարճեանը, որ եղած է Հ.Բ.Ը.Մ.ի ղեկավարներէն, մոռցած էք Շահնոր և Արթուն Ֆաթըգճեանները (Liban Tapis), որոնց շորջ 600 գործատրներուն մեծամասնութիւնը հայեր են: Շահնորը դասընկերս էր և դասարանին առաջինը. շրջանաւարտից հանդէսին ինք կարդացած էր հոսկ բանքը:

Ես ալ եղած եմ Ժամացոյցի գործարանատէր և «Ժամացոյցի թագաւոր» կոչուելու չափ մեծ էի Զուիցերիոյ մէջ: Բայց համեստութիւն թոյլ չի տար ըսել աւելին:

- Մոռցուած մեծ անձնաւորութիւն մըն է Շահնորին հայրը՝ Նազարէթ Ֆաթըգճեանը, արտօնատէրը Կրթասիրաց Վարժարապէտն: Խնադրեմ, կարդացէք «Մահարձան»ը իր մասին: Եթէ ան կրոպի կեցուածք շցուցաբերէր, Կրթասիրացը կուսակցութեան մը սեփականութիւնը պիտի դատնար:

- Մոռցուած է մեծ բժշկապետ Յարութիւն Միաճեանը, սրտաբան և մեծ հայրենասէր: Հայաստանի մէջ իր կատարած անվճար վիրահատութիւններուն մասին կրնաք կարդալ «Անկախութիւն» երկշաբաթերթի 7 Դեկտեմբեր 1995-ի թիվին մէջ:

- Շնորհակալութիւն քոյր Ֆիլոմէնի մասին «Նոր Կեանք»ի մէջ գրուածին համար, բայց պակասաւոր է ան և «Լատինականացած, պարագաներու բերմամբ» արտայայտութիւնը վիրաւորական է ու նախատական:

- Մեծ մոռցուած մըն է Նորապը Արք. Պողարեանը (Ծովական): Ի՞նչ մեծ որախութիւն ասրեցա՞ երբ տեսայ «Նոր Կեանք»ի մէջ իր նկարը, Թորգոմ Պատրիարքին և Նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանին հետև: Նախագահը եկած էր 93 տարեկան այնթապցիին ձեռքը համբուրելու: Ի՞նչ հապարտութիւն ինձի համար, Նորայր պրագանին համար: Զեզի գրած եմ ասկէ առաջ:

- Ո՞ր է մայրապետ Էլիզ Մոմճեանը: Կը կցեմ իր մասին Պրճ. Գր. Պողարեանին գրածը (*Նոր Այնթապ, 1971, թիւ 1-2*): Էլիզը աշխատած է քոյր Ֆիլոմէնին մօտ: Երբ մօրաքոյրս բաժնուեցաւ հիւանդանոցէն, ինք ալ ձգեց զայն և անցաւ երտաղէմ՝ իր անձը նուիրելով Երտաղէմի վանքին: Եղած է առաջին մասնակցողը Նոր

Այնթապի հիմնարկութեան ճապատակով բացուած հանգա-նակութեամ՝ իր ունեցած \$300-ով:

Տակաւին մոռցուած են՝

- Վարդան Արք. Տէմիրճեանը, ծանօթ մտաւորական, հեղինակ «Գաւազանագիրք» պատկանելի ուսումնասիրութեան և խմբագիր **Նոր Այնթապի:**

- Վաչէ Ծ.Վ. Իգնատոսեան, հեղինակ «Աստուածամայր» և «Հայկական մանրանկարչութիւն և Թորոս Ռուլին» հաստորներուն:

- Հրանոյշ Պէնլեան, ուսուցչուին:

- Աւետիս Չագըճեան, մեծ բարերար Եգիպտոսէն, որ եղած է բարեկամս: Իր տիկինը աշակերտած ըլլալով Յակոբ Օշականին, ինք դարձած է մեկնաս Օշականէն երեք մեծածալալ հաստորներու:

- Գորգէն Եազըճեանը, հեղինակ «Ապուղիամիտ Բ. Կարմիր Սուլթանը» հաստորին, որ Կորկէն ծածկանուով աշխատակցած է **Նոր Այնթապի** և իր 800 հաստրանի գրադարանը նուիրած է Երևանի մատենադարանին:

- Կարապետ Չալըքեանը, տնօրէն:

- Կարապետ Աղճայեանը, Հ.Մ.Ը.Մ.ի վեթերան:

- Արամ Միլահեանը, տէր ալիսմինի գործարանի:

Այսքան մոռցուած անոներ՝ թղթատելով ընդամենը վեց թիւն **Նոր Այնթապ** պարբերաթերթէն և մասամբ ալ անձնական ծանօթութիւններու վրայ հիմնուելով:

Դուք իրու նախագահ Այնթապի Հայրենակցական Միութեան՝ կը սպասէի որ աւելի քծախնդրութիւն ցուցաբերէիք հրատարակութեան առջի ձեր երրորդ հաստորին, որ մեծ գործ մը ըլլալէ չի դադրիր, սակայն:

Ուրախ ափսի ըլլալի երրորդ հաստորին մէջ տեսնելով **Այնթապի** տարագններով հին նկարներ, 1920-էն առաջուան, որոնք շատ են **Նոր Այնթեպներու մէջ-** Նազարեան, Ապաձեան, Հասըճեան ընտանիքներ, օրինակ: Արոյեանը կրնար օգտակար ըլլալ Զեզի:

Կը փակեմ այլևս այ էջը և պիտի չգրադիմ մոռացումներով: Պիտի սպասեմ **Այնթապի** Հայրենակցական Միութեան որոշումներուն՝ ի փառ այնթապցիութեան:

Սրտագին բարևներով,

Յարութիւն Միմոնեան

Յ.Գ. Զորբորդ հաստորի մը հրատարակութիւնը անհրաժեշտութիւն է:

ԿՅՈՐԴ-.

Ահաւասիկ քոյր Էլիզա Մոմճեանին մասին **Նոր Ս. Կաթապի** 1971 տարուան առաջին թիվին մէջ լոյս տեսած գրութիւնը՝ ստորագրուած Գրիգոր Պողարեանին կրղմէ, «Բացում Հանգանակութեան» խորագիրով:

**ՆՈՐ ԱՅՆԹԱՊԻ ՄԷՋ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ճԱՐՏԱՐԱՐՈՒԵՍ-
ՏՈՎԱԿԱՆ ՄԵՐ ՃԵՌԱՐԿՈՒԹԵԱՆԳ Ի ԱՊՎԱՍ ԿԱՏԱՐԵԼԻ
ՀԱՄԱՅՆՔԹԱՎԳԻՎԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԿՐ յԱՅ-
ՏՈՎԱՐԱՐԵՆՔ բացուած, օրինակելի ժԵԿԹՈՎԸ տարեց հայ-
ուենակցութիի մը - ԷԼԻՉԱ ՄԱՅՐԱՊԵՏ ՄՈՄԾԵԱՆԻ,
որ Երուսաղէմի Ս. Յակոբայ վաճքէն անհուն հրճուան-
րով կր տրամադրէ իր ամբողջ խնայողութիւնը որպէս
«Այրի ԿԱՆՉ Լումայ».-**

300 ՏՈՂԱՐ

Ուրախառիթ այս լուրը մեզի կը փոխանցէ Երևանի Հայրենակցական Յանձնախումբին ատենադպիր Պր. Եղիշ Տղակաչյան, 3 Մարտ 1971 թուակիր նամակովը:

... կը մաղթենք որ օրինակները ոլլան վարակիչ և հարուստ ու աղքատ սիրայօժար վերցնեն իրենց բաժինը՝ ի խնդիր հայրենակցական մեր վարկին:

Էնսինո, 14 Ռեկտեմբեր 1995

Սիրելի Գրիգոր Շենեան,

Ընորհակալութիւն Պրճ. Երուանդ Պապայեանին իմ մօրաքրոջ, քոյր Ֆիլոմէնին մասին յօդուածին հրատարակութեան համար:

... Ունիս հետևեալ նկատողութիւնները--

1.- Մօրաքրոջ մասին «պարագաներու բերմամբ լատինացած» արտապայտութիւնը գործածուած է: Ասիկա կը գտնեմ Վիրատրական: Նա՛խ, մօրաքրոյս չէ որ լատինացած է, այլ՝ իր հայրը՝ Պրճ. Պապայեանին խնամի Եագուա Ուստագարայեանին պէս: Այնթապցի բոլոր քոյրերը, սո՞ւրբ քոյրերը, լուսաւորչականի զաւակներ եղած են, յաճախած են հայ կաթողիկէ վարժարաններ և հոն քոյր դառնալու կոչում զգացած են և իրենց ամբողջ կեանքը նուիրած են հայութեան, հայ դպրութեան: Պրճ. Պողարեան խանդադարատանքով կը գրէ իրենց մասին, այնթապցի վեց քոյրերու մասին: Դատապարտե՞նք Մխիթարեանները:

2.- Պրճ. Պապայեանին գրածը ամբողջական չէ քոյր Ֆիլոմէնին մասին: Իրեն պատմած էի որ բանտէն ազատած էր ցկեանս դատապարտուած Էյնէշցի Ներսէսը (Քերպանեաններուն հայրենակիցը): Էյնէշը Այնթապի շրջակայ գիղերէն մէկն էր: Այս մասին կրնան վկայել Ներսէսին Լոս Անձելըս բնակող կինն ու Սուին Չուլնեանը: Ներսէսին հայրենակից Զեթէ Յակոբը ճարահատ դիմած էր մօրաքրոջ, 1942-ին, և մօրաքրոյս ուղղակի Բարձր Քոմիսէրին դիմելով ազատած էր «Խոգ ախլիք» Ներսէսը բանտէն: Այս խւկական հայդուկը, որ սպաննած էր թուրքեր և ֆրանսացիններ, տասնութ տարեկանէ առաջ գործած ըլլալով իր արարքները՝ փրկուած էր կահաղանէ, բայց բասն տարի անցուցած էր արդէն բանտի մէջ:

Նմանօրինակ շատ ուրիշ ծառայութիւններ մատուցած է մօրաքրոյր: Երկաթուղարին թէ ելեկտրական ընկերութիւններու կամ զինուորական հաստատութիւններու մէջ գործ հայթայթած է ան գործազորկներու: Բոլոր դուռները բաց էին մօրաքրոջ առջև:

Պրճ. Պապայեանին նաև պատմած եմ եղբօրս մասին, որ սխալմամբ կամ շարամիտ յերիտածոյ ամբաստանութիւններու գործ երթալով իբրև համազնավար բանտարկուած և դա՛րձեալ մօրաքրոջ միջամտութեան շնորհի ձերբագատուած էր կալանքէ: Ի՞նչ սև

օրեր Եին ասոնք մեր ընտանիքին համար:

Մօրաքրոջ ամենամեծ բարիքը հայ մշակոյթին՝ հաւանաբար եղած է հետևեալը: Բ. Պատերազմի ընթացքին, թուղթի չգոյութեան տագնապի շրջանին, մօրաքրոջ կարգադրութեամբ եղբայր՝ Սիմոնը, կրցած է 500 սուրբական ուկիով (աև շուկայի վրայ պահպանողական գնահատումով մը կրնանք ըսել թէ 20,000 սուրբական ուկիի կ'արժէր ան, մինչ ըստ Պրն. Տիգրան Թոսպաթի կրնար արժել նոյնիսկ 50,000 ուկի) մէկ թոն թուղթ գնել ֆրանսական իշխանութիւններուն բարեհաճ կարգադրութեամբ: Այդ թուղթերով է որ Սիմոնը կրցաւ հրատարակել հավերէնի և հայոց պատմութեան իր պատրաստած դասագիրքերը: Սարգիս Եափուճեանը լաւ ծանօթ է այս իրողութեան:

3.- Մօրաքրոյս կառավարած է ամբողջ հիւանդանոց մը և պատասխանատուն եղած է հիւանդանոցի դեղարանին, որ իր խելացի կարգադրութիւններուն շնորհի բնաւ դեղի տագնապ չէ ունեցած Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքին:

Բացառիկ անձնաւորութիւն եղած է ան և նոյնիսկ վայելած է ամենամօտիկ բարեկամութիւնը անապատի արաք մեծաւոր Մըճիմին:

Ամէն շաբաթ, անվճար, ան աւելի քան յիսուն հայ հիւանդեր կը խնամէր:

Դաւնանք «Խոզ պիղլիք» Ներսէսին: 1942-ին ազատելով բանտէն, 1946-ին կարաւանով կը մեկնի Հայաստան, կ'ամուսնանայ, կ'ունենայ երեք զաւակ: Կրտսերը կը դառնայ օփերայի երգչուիի՝ Մարիս Ապաճան, և աշխարհ կը շրջի մենահամերգներով, ինչայս որ Լոս Անջելըսէն ալ անցաւ Հոկտեմբերին՝ ելոյթ մը ունենալով: Արդեօք անհաւատալի ըլլալու աստիճան առասպելի մը չի՞ նմանի այս պատմութիւնը:

Պրն. Պապայեանը կրնար ինծի դիմել մօրաքրոջ մասին իր յօդուածը գրելէ առաջ: Ավասու...

Սրտագին բարեկամուվ,

Յարութիւն Սիմոնեան

Ա ՅՆԹԱՊԱԿԱՆ Յ ՈՒԾԻ Շ ՈՒԷՆՆԵՐ

Ս ՀԻՄՆԱ Ս ՀԻՄՆԱԿԱՆԻ ԳՐԻՉՈՎ

Մ ԵՐ ԴՊՐՈՑԼ ԳԵՏԱՓԻՆ...

Մայր, յուսահատեր էիր ինձմէ, իմ շարութիւններէն: Որոշեցիր զիս դպրոց դրկել: Ես չնշին պայման մը դրի՝

- Զի՞ն վրայ...

Մե՛ր ձիուն վրայ, աշխարհի ամենէն գեղեցիկ ձիուն...

Հայրս համաձայն եղաւ: Ան աշխարհ եկած էր ինձի և քեզի համաձայն ըլլալու համար:

Ես առաջին օրը ձիուն վրայ գացի դպրոց:

Տե՛ի գիտեր թէ ա՛յդ օրը մեծագոյն երազն էր հօրս: Իր հայրենի գիտը շատ հեռու չէր հայց այբուբենը հնարդողին ծննդավայրէն: Հետագային հայրս, իմ խնդրանքով, հաշուեց և գտաւ որ իր գիտը քալելով վեց ժամ միայն հեռու է Հացեկացէն:

Երկա՞՞ր էր մեր դպրոցի ճամբան:

Կարծես քաղաքէն դուրս էր մեր դպրոցը:

Գետափին էր. գետակը հոն երկու ճիւղի կը բաժնուէր. մեր դպրոցը գետակի երկու ճիւղերուն մէջտե՞ղն էր, կղզիի մը պէս, թէ պարզապէս գետեզերքն էր, ուրկէ անդին գետակը կ'երկճիողէր:

Ծառեր ու կանաչութիւններ ալ կը յիշեմ, որոնք փոքր պարտէզ մը կրնային լեցնել:

Չքնաղ դպրոց մըն էր:

Նոյնիսկ անոնք կը հնչէ հեռուներէն, եթէ վրիպակ մը չէ՝ Նիկողոսեան: Հարուստ մարդու մը վիլլա՞ն եղած էր:

Թոշուններ կ'երգէին, մինչև հիմա կ'երգեն անոնք հոգիիս մէջ կանաչութիւններ երանգ կը փոխէին հոն:

Հեռաւո՞ր մանկութիւն:

Հայրս զիս վար առաւ ձիէն և յանձնեց ուսուցչութիւն ու մեկ- անցաւ մեր ձիուն հետ: Ես շատ ցաւեցայ որ մեր ձին ինձի հետ պիտի շմնար դպրոցը: Լաւ կը ճանչնայի ուսուցչութիւն, որ անցեալ տարի մեռաւ. Հոյիսիմէ էր անոնք, Հոյիսիմէ կոյսին պէս գեղեցիկ յաճախ մեր տունը կու գար կամ մենք յաճախ կ'այցելէինք իրենց: Ան ալ Տալտորիկցի էր, Տալտորիկցի մը աղջիկը: Նշանուած էր Սասունցի շաղացպանի մը հետ, Կարէ անոնք, որ նոյնայէս Տալտորիկցի էր, շատ գեղեցիկ կտրիճ մը, և կ'աշխատէր շաղացքը:

Կ'երգէինք, կ'արտասանէինք...

Օր մը մեր ձին դպրոց եկաւ, վրան՝ Կարէն:

Պատուհանէն տեսայ մեր ձին և Կարէն, բակին մէջ:

Կարէն շատ արագ նետուեցաւ ձիւն վար, հովին տալով իր սև և մետաքսահիս մեշլահը, վազեց ներս մոտաւ: Ետևէն հասան որիշ Սասունցիները. ես ծնած օրէս կը զանազանն Սասունցիները որիշ մարդերէն. կը յիշեմ այդ Սասունցիներուն անունները՝ Կիրէն, Մկրտն, Մելէն, հօրս շաղացքի ընկերները, բոլորն ալ իրենց յատուկ տարագներով:

Կարէն ըսաւ իմ ուսուցչուիին, իր նշանածին.

- Աճապարէ՛, կրիւ սկսաւ...

Ան շատ արագ դուրս եկաւ զիս գրկած, ուսուցչուիին՝ մեր ետևէն, զիս նետուց ձիուն վրայ, ապա առաջարկեց իր նշանածին բարձրանալ ձիուն վրայ: Իմ ուսուցչուիին, որ շատ ճերմակ աղջիկ մըն էր, կաս-կարմիր եղաւ և մերժեց, ինչպէս կը մերժեն գերեցիկ աղջիկները:

Միս Սասունցիները, որ շրջապատեր էին մեզ, զայրացան Կարէն վրայ և Սասնոյ բարբառով հայրուցին անոր. ես ամենէն առաջ այդ հայրուանքները սորված եմ Սասունցիներուն տարօրինակ լեզուէն, որ տարբեր լեզու մըն էր: Բայց ամենէն ծանր հայրուանքները ըրաւ Մկրտն, որ ծակ-ծակ երեսներ ունէր. ան կարծես բոլորէն աւելի կը սիրեր զիս. Մկրտն բարկացաւ, խեց սանձը Կարէն ձեռքէն, նետուեցաւ ձիուն վրայ, պինդ բռնեց զիս կուրծքին և քշեց...

Մեր ձին սուրաց. ան զիտէր սուրալու պահերը. Մկրտն գլուխը ծոեց մինչև ձիուն բաշերը և ծածկեց զիս կուրծքին տակ: Փամփուշտնե՞ր կը սովէին:

Կարէն զի՞ս տանելու եկած էր, թէ նշանածը:

Ապա մեր ձին դանդաղեցուց քայլերը:

Կ'երսի թէ հասեր էինք ապահով թաղերը:

Մկրտն սպասեց քիչ մը: Միս Սասունցիները, իրենց լայն մեշլահները հովին տուած, հասան մեր ետևէն մեծ քայլերով: Կարէն և նշանածը խումբին մէջ չէին. Կարէն տարբե՞՞ր ճամբով տարած էր նշանածը, իմ ուսուցչուին: Սասունցիները տարբե՞՞ր ճամբով կը տանին իրենց նշանածները, նոյնիսկ երբ պատերազմ սկսի:

Մենք խումբով հասանք մեր տունը՝ անցնելով հայոց եկեղեցիին մեծ զարիվերէն, և Հեօյիք կոչուած թաղէն, ուր կը գտնուէր մեր տունը:

Մայր, դուն արցունքներով կը սպասէիր մեզի՝ մեր թաղին ծայրը: Ուրախացա՞՞ր երբ լսեցիր մեր ձիուն ձայնը. մեր ձին կը վրճէր

ոժգին երբ հասներ մեր թաղը. ան լաւ գիտէր մեր թաղը. հայրս ջաղաքըն դարձին երբեմն հեռուներէն կ'արձակէր զայն և ան մինակ կու գար մեր տունը: Օ՛, մեր ձին, աշխարհի ամենէն գեղեցիկ, ամենէն խելացի կենդանին:

Մայր, դուն արցունքներով զիս վար առիր մեր ձին և ամենէն շատ, ամենէն ոժգին այն օրը համբուրեցիր:

Մտանք խումբով մեր բակը:

Մկրոն մեր ձին կապեց թզենիին:

Սևելի ուշ եկան նաև Կարէն և նշանածը, Հոհիփսիմէն:

Բոլորը սկսան խնդալ:

Միայն Հոհիփսիմէն, իրմէ այնքա՞ն կը վախճայի ես, ինչապէս ծաղկոցի բոլոր ընկերներս, կաս-կարմիր եղած եր և կը նայէր գետինը՝ մեծ գորգին:

Մկրոն, մեր բանուորը, դեռ կը շարունակէր Սասնոյ բարբառով հայինյել Կարէին...

Կարէն կը խնդար:

Երջանիկ էր:

Զի՞ս ազատելուն, թէ նշանածը:

ՊԱՏԵՐԱՋՄ

Մայր, ի՞նչապէս կը սկսի պատերազմը:

Ես կը կարծեմ որ մանուկ մը դպրոց կ'երթայ գետակի մը ափին. թոշունները կ'երգեն, գետը կը խոխոչէ, ծառեր իրենց ճիղերը իրարու կ'երկարեն, և յանկարծ, ձիաւոր մը կը մտնէ դպրոցին բակը՝ երկար մեշլահով, շատ արագ կը գրկէ տղեկը, կը նետէ ձիուն վրայ և կը սուրայ....: Անոնց ետևէն կը սովոր փամփուշտներ, ձիաւորը կը ծուէ գլուխը՝ փոքրիկ տղան պաշտպանելո....

Մայր, ես յաջորդ օրերուն, մեր բակէն կը դիտէի մեր տան պատերը, երկրորդ յարկին վրայ, և կը համրէի հոն խրած կապարները: Առաջին օրերը կրնայի հաշուել զանոնք, բայց աւելի ուշ իմ զօրութիւնը չէր հասներ անոնց թուին: Դուն չէիր ձգեր բարձրանալ երկրորդ յարկը: Փամփուշտները կը տեղային: Աստիճաններէն սողալով կը բարձրանայինք երկրորդ յարկը: Այնուհետև մենք բնակեցանք առաջին յարկը, բակին առջև:

Սկսած էր պատերազմը:

Փակուած էր մեր դպրոցը:

Ես բոլոր ճակատներուն վրայ էի:

Ես, վեց տարեկան տղեկ, շատ հիմար ու թուխ, մասնակցած եմ պատերազմին, որ կը կարծէի թէ վերջ պիտի չունենար...

Սուաւոտուն կը փախչէի տունէն և երեւմն երեկոյեան միայն կը վերադառնայի՝ քրոնաթոր. նոյնիսկ առանց կերակոր ուսելու կը նետուի անկողին: Օ՛, ի՞նչ հրաշալի գիշերներ եին քոնի մթին անտառներուն և քարայրներուն մէջ:

Մայր, դուն շուարեր եիր և շատ կը վախճայիր որ կորսնցնես զիս, այնքան ուշ, այնքան դժուար գտնելէ ետք:

Սուաշին օրերուն, պատնէշ բարձրացնողներուն մօս էի: Պօտիկ քարեր կ'երկնցնէի վարպետներուն, որ զանոնք կը խրէին շաղախին մէջ երկու քարերուն:

Պատնէշները կը բարձրանային. կարծես ե՛ս կը բարձրացնէի զանոնք: Անել փողոցներ կը կազմուին. մենք մեզ կը բանտարկենք, շերամի թրթուրներուն պէս...

Պատնէշներուն մէջ ծակեր կը ձգէին վարպետները:

Հրացանով մարդիկ կը նաստին այդ ծակերուն առչեն:

Հրաշալի էին այդ ծակերը, որկէ կարելի էր դիտել աշխարհը, որ կը գտնուէր մեր պատերէն անդին: Կարծես երազի և երազուածի դուռ էր իրաքանչիւր ծակ: Ես այնքա՞ն կարօւցեր էի ինչ որ կը գտնուէր պատերէն անդին, ինչ որ կարելի էր տեսնել անոնց ծակերէն: Ամենէն շատ կարօւցեր էի գետափի իմ դպրոցը:

Երբեմն կը նաստի այդ զինուորներուն կողքին. անոնք իրենց հրացաններով ատեն ատեն կը կրակէին. չէի գիտեր որո՞նց վրայ: ՄԵկը չէի տեսներ: Երազի՝ մէջ տեսնուած բաներու վրայ կը կրակէին:

Երազ էր պատերէն անդին:

Պատնէշները, իրենց ծակերով, երբ դադրեցան հետաքրքրական ըլլալէ, սկսայ թափառիլ փողոցները և գտայ շա՞տ հետաքրքրական տեղ մը:

Շատ ընդարձակ սրահ մըն էր, զառիվարին վրայ, մեր տունէն ոչ շատ հեռու: Հետագային պիտի իմանայի թէ Բողոքականներու ժողովարանն է:

Հոն էր մեր բարեկամը, նատած, մեծ սրահին բազմաթիւ գործաւորներուն մէջտեղ, և բան մը կը շինէր ինք և բաներ կը շինէին իր գործաւորները:

Տարօրինակ մարդ մըն էր մեր բարեկամը, սև ու խոշոր աչքեր ունէր, թաւ յօնքեր, հաստ պեխտեր, բամբ ձայն, լայն ուսեր: Զօրաւոր, շա՞տ զօրաւոր մարդ մըն էր, որմէ սակայն ես չէի վախճառ, որովհետև ան շատ կը սիրէր զիս: Կը նաստի իր կողքին և կը դիտէի ինչ որ կը շինէր ինք: Կը ժայռէր երբ ես խորապէզ կը դիտէի իր աշխատանքը. ժամերով չէի հեռանար իր կողքէն:

Կլոր, երկաթէ գունտեր կը շինէր: Իր շինածնները այնքա՞ն նման

Էհն, մա՛յր, մեր տան մեծ կշիռքի գունտին, պաթմանին: Դուն այդ կշիռքով կը կշռէիր չաղացքէն հօրս դրկած ալիրը, կշիռքին մեկ աչքին՝ ալիրը, միւսին՝ երկաթէ գունտը, պաթմանը: Ալիր կը վաճառէիր մեր դրացիներուն, պատերազմէն առաջ և պատերազմի ընթացքին: Ամենէն թանկագին բանը այդ օրերուն, որով մայրիկներ իրենց տան բակերուն, սամի վրայ, լաւաշ հաց կ'եփէին, որուն բոյը ծաղիկներէն աւելի բաղցը էր, այդ օրերուն...:

Ես առաւօս մը, մա՛յր, առանց քեզի բան ըսելու, վերցուցի մեր կշիռքին ծանր գունտը և գլտորելով (ե՞ս թէ գունտը) հասցուցի մեր բարեկամին մօտ:

— Ի՞նչ է այս,— զարմացաւ մեր բարեկամը:

— Ասոնցմէ,— ըսի իմ մատին-կով ցոյց տալով իր շինած կլոր բաները:

Ժայռեցաւ մեր բարեկամը և լսաւ.

— Տո՞ւն տար, թող մայրիկ ալիր կշռէ ատով:

Մա՛յր, դուն անպայման ամբողջ օրը շատ փնտուցիր պաթմանը և չգտար. հաւանաբար աչքի չափով ալիր վաճառեցիր այն օր՝ սխալներ գործելով քու կամ դրացիներուն հաշույն:

Մա՛յր, ես կը խանգարէի հաշիներդ:

Հետագային պիսի իմանայի շատ բաներ:

Պիսի իմանայի Աստրունիի բարձրագոյն թուաբանութենէն թէ մեկ պաթմանը հաւասար է 3.5 քիլոյի. այդքանը փոքր ծանրութիւն մը չէր վեց տարեկան տղեկի մը. մեր տունէն մինչև ժողովարանը, որ կլոր բաներ կը շինէր մեր բարեկամը: Պիսի իմանայի թէ կրոյ այդ բաները ոռոմբեր էին, և մեր բարեկամը կը կոչուէր Աւետիս, ազգանունը՝ Գալէմքեարեան: Անիկա հերոս մըն էր, հերոսամարտին մեծագոյն դէմքերէն մէկը, զօրաւոր և հանճարեղ մարդ մը, որ եղած էր գիտարարը ձեռքի ոռմբերուն, որոնք հրաշքներ գործած էին հերոսամարտին, և զորս ան կը շինէր Բողոքականներու ժողո-



Հերոս Աւետիս Գալէմքեարեան

վասրահին մէջ, ուր նման «արբապղծութիւններ» երբեք չէին գործուած նախապէս, այլ միայն երգուած էին «Ա՛լ մօտ պիտի ըլլամքեզի, Տէ՛ր», և նման երգեր: Հանճարեղ մարդ էր, բայց չէր գիտեր ալիր կշռող պարժմանը ոռոմբի վերածել և որախացնել տղեկ մը, զոր շատ կը սիրէր: Ան միաժամանակ մեծ արուեստագէտ մըն էր, որ դեղին պղինձի վրայ սքանչելի քանդակներ կը գործէր: Անոր քոյրը ամուսնացած էր Սաստոնցին մը հետ, Ղափլան (Վագր) կոչուած, ան ալ Տալտորիկն էր, մա՛ր, քու առաջին ամուսինիդ՝ Պետոյին գիտէն, և անոր ազգականը. իր երկու մանշերը՝ Յակոբը և Լևոնը իմ խաղընկերներն էին. անոնց ալ մականունը Պեքիարեան էր, ինչպէս մերը և բոլոր Սաստոնցիներունը: Բոլորս ալ նոյն մականունը ունինք՝ Պեքիարեան:

Հետագային անձամբ պիտի ճանչնայի պարոն Աւետիս Գալէմքեարեանը. բազմաթիւ գիշերներ պիտի ըլլայի իրեն հետ, իմ և իր բարեկամ պարոն Միհրանին տունը, ուր կու գար լսել դասական երաժշտութիւն, Պեթրովէն, Մոցարթ և այլ բազում երգահաններ, որովհետև դարձած էր անքոն մարդ, յախտենական անքուն. հերոսամարտէն ետք, առ նուազն երեսուն տարիներ, մինչև իր մահը, կորսնցուցած էր իր քունը գիշեր և ցերեկ, և կ'ըսէին թէ երբեք չէր հագած գիշերանց: Անգամ մը, գիշեր մը միայն, կոպերը մէկ կամ երկու րոպէ գոցեց երբ կը նուագուէր «Քաւալըրի լէժէր»... Հերոսամարտի մը ձիաւորներուն արշա՞ւր թմբիր բերած էր իր խոշոր, աև ու մշտավառ աչքերուն... Յախտենական այդ անքոնը շատ կը սիրէր լսել Պեթրովէնի «Խնճերորդ Սինֆոնիա»ն:

Մա՛ր, ես ձախորդ առևտրական և անժամանակ մարտիկ, որիշ սխալ մըն ալ գործեցի այդ օրերուն:

Օր մը, Այնթապի կոյիններու բուռն շրջանին, հայերը գրաւեցին թիրքական թաղ մը:

Թաղան տեղի ունեցաւ:

Հայեր մտան գրաւուած թաղերը և սկսան կողոպտել:

Ես ալ մասնակցեցայ թաղանին:

Թիրքեր փախեր էին: Ամայացեր էին տունները:

Հայեր, այր, կին, երախազ, մեծ ու փոքր ապրանքներով դուրս կու գային տուններէն, թաղանուած բաները՝ իրենց կոնակներուն, ձեռքերուն:

Թաղին ծայրը տեսայ Տալտորիկցի Յակոբը, կոնակին՝ շատ մեծ պահարան մը, հայելիապատ, ընկուզենիի փայտէն. հաւանաբար հարսանեկան պահարան մըն էր. Յակոբը պէտք ունէր ատոր. նոր ամուսնացեր էր մօրաքրոշ հետ:

Ես շարունակեցի յառաջանալ. մտայ մեծ բակ մը. շուրջը՝ բազմաթիւ սենեակներ կային. մտայ սենեակներէն մէկը. պարարտած էր. անկիւնը տեսայ կարժառ մը. հայերէնի ամենէն գեղեցիկ և իմ ամենէն շատ սիրած բառերէն մէկն է ասիկա, որուն թիւրքերէնն ալ գեղեցիկ է՝ Անզիկ: Հայաստանի Հանրապետութեան դրոշմարտողթին վրայ կայ անոր նկարը:

Եղեգէ պատիկ Անզիկ մըն էր, շա՞տ թեթև, շա՞տ նազիկ: Շալկեցի և վագեցի մեր տունը:

Մեր թաղին ծայրը հանդիպեցայ Տալտրիկցի Յակորին, որ դեռ կը շարունակէր քալել, կոճակին՝ պահարանը: Թիւրքերը շատ բան տարեր էին անոր հայրենի գիւղէն:

Յակորէն առաջ մտայ մեր բակը:

Մա՞յր, դուն նատեր էիր մեր ձիուն կողքին և անոր համար գարին կը մաքրէիր. մեր ձին մաքրուած, հնարուած գարի միայն Կ'ուտէր: Երբ տեսար զիս, ձեռքս կարժառը, զարմացար ու հարցուցիր.

- Ի՞նչ է այդ:

- Թալան,- ըսի:

- Այս տղայ,- ըսիր,- տունին ծանր բաները կը տանիս և ասանկ թեթև բաներ կը բերես: Իմ տղան պայթմանը կը տանի և Անզիկ կը բերէ,- ըսիր,- խօսք ուղեկելով անգոյ ունկնդիրներուն:

Իրապէս, մա՞յր, ես ծանր բաները տարած եմ և բերած՝ թեթև, շա՞տ թեթև բաներ: Իմ ժամանակը, իմ կենաքը, իմ մտքին բերքերը գացած են որիշներուն, իսկ թեթև, շա՞տ թեթև բաներ եկած են իմ կողմ...

Քիչ եւոք Տալտրիկցի Յակորը մտայ բակի մեծ դուռնէն: Բակին մէջտեղ դրաւ պահարանը՝ սրբելով քրոխնքը: Հարսը, իմ մօրաքոյրը, մօսեցաւ և նայեցաւ ամենէն առաջ հայելիին. տեսաւ ինքզինք, ամբողջ հասակով... Տեսա՛ն նաև քիթը. մօրաքրոջս քիթին ծայրը կերուած էր. ծանօթ վէրքը տարեր էր քիթին ծայրը՝ հետը տանելով գեղեցկութենէն բաւական բան:

Նոյն և յաջորդ օրերուն կը շարունակուէր պատերազմը:

Կ'երգուէր քայլերգը, որ կ'ըստէր թէ կը յարձակինք պոմպա-ներով:

Ափսո՞ս, իմ տարած պայթմանով պոմպա չէր շինուած, և ո՞չ ալ իմ բերած կարժառով մանած փաթթուած....:

8 Յուլիս 1984, Անթիլիաս
Արտասուսում Նոր Այցրապէն

ՀԱՅՐՍ ՉՄԵՌԱԿԻ, ՀԱՅՐՍ ՉԻ' ՄԵՌՆԻՐ

Մայր, սկսաւ պատերազմը:

Հայրս եկաւ ջաղացքն ու չվերադարձաւ:

Զին կապեց մեր բակի թութի ծառէն, զէնքը վերցուց և դիրք բռնեց պատճէշի մը առջև: Իրեն միացան որիշ Սաստնցիներ, բոլորն ալ՝ ջաղացպան: Կարծես ջաղացը պիտի դարձնէին:

Ես ամէն օր կ'երթայի իրենց մօտ, կը նստէի հօրս գիրկը, կը նայէի ծակէն, որ մտած էր երկար փողը հրացանին՝ մարդիմին, և կը դիտէի «թշնամի»ն, որ չէր երևեր...

Մայր, օր մը մեր բակին մէջ կեր կու տայիր մեր ձիուն:

մարդ մը կեցաւ փողոցին դուռը, լուր մը տուաւ և խսկյն գնաց:

Դուն ճշացիր, ձեռքերդ զարկիր գլխուու. մեր ձին վրնչեց, ծառս եղաւ: Ապա դուրս ելար փողոց. ես վազեցի եւսէդ: Դուն կեցար փողոցին ծայրը: Կու լայիր: Դուն երկրորդ անգամ կու լայիր հօրս համար:

Քիշ եւոք երևցաւ առաջին Սաստնցին և ըսաւ.

- Կու գան:

Դուն վերադարձար տուն և բակին մէջ սպասեցիր:

Ես ալ՝ քեզի հետ: Մեր ձին ալ՝ մեզի հետ, վրնչելով, ոտքերը դոփելով: Կարծես ան ալ նոյն լուրը ստացեր էր:

Ապա եկան խումբ մը Սաստնցիներ՝ իրենց ակիշներով, մեշլահներով և զէնքերով: Հայրս ալ՝ իրենց հետ:

Բակին մէջ շրջապատեցին հայրս և սկսան գիրար խուզարկել. հանեցին մեշլահը, թօթունցին. բան չհնկաւ: Փամփուշտ փնտուցին մէջքը, կործքը, կոնակը:

- Մարմինը տաք է, դեռ չ'օգար,- ըսաւ մէկը:

Բայց բան չգտան հօրս վրայ:

Հայրս չէր վիրաւորուած:

Փամփուշտներէն ո՛չ մէկը դպած էր հօրս:

Մայր, դուն աթոռակներ բերիր. Սաստնցիներն ու հայրս նստան բակին մէջ, մեր ձիուն մօտ: Հանդարտած էր ձին, ինչպէս՝ դուն:

Սաստնցիները սկսան պատմել պատահածը, կոիւը: Դուն մտիկ ըրիր, և պատահածը երբեմն պատմեցիր ինծի:

Հայրս, կոհիս տաք միջոցին, կը կորսնցնէ իր համբերութիւնը, «Եա՛ Մարաթուկ» կը կանչէ, և դուրս կու գայ դիրքէն և կը սկսի կրակել մինակը, բացօթեայ: Փամփուշտներ կը տեղան իր վրայ: Կը տիրէ լուրջիւն: Հայրս կը վերադառնայ իր դիրքը: Բոլորը կը խորհին թէ անպայման վիրաւորուած պէտք է ըլլայ հայրս: Ականատեսներէն մէկն է որ առաջինը լուր բերած էր մեր տունը, երբ դուն բակը կեր կու տայիր ձիուն:

Ո՛չ մէկ փամփուշտ մտած էր հօրս մէշլամէն ներս:

Փամփուշտը չէր խրեր հօրս մարմինը:

ԶԷ՞ որ հայրս կանչեր էր՝ «Եա՛ Մարաթուկ»...

Հայրս Մարաթուկը կը կանչէր օգնութեան՝ կեանքի մեծ ժամերուն: Եւ Մարաթուկը միշտ հասած էր հօրս:

Սասունցիները կը շարունակէին հոհուալ, խնդալ՝ մեր բակին մէջ:

Հօրս քաջութեա՞ն թէ բացօթեայ խելացնորութեան վրայ:

Մա՛յր, հնտագային հայրս պատմեց թէ ինչո՞ւ այդ օր դուրս եկած է դիրքէն, խոթեմութեա՞ն դիրքէն:

Երբ կը կրակէր իր դիրքէն, ծակէ՛ն, յանկարծ իր նահատակ եղբայրը միտքը եկած է, կոհիս տաք միջոցին: Պետրոս անոնով եղբայր մը ունեցած է հայրս, որ նահատակուած է: Զայն նահատակած է Պշարրէ Խալիլը, չարչարագին տանշելով, որովհետև չէ յայտնած Անդրանիկին և ընկերներուն տեղը: Հայրս այն ատեն արդէն հեռացած էր Սասունէն և եկած՝ Այնթապի կողմերը, Սաճոր: Հայրս Սասուն վերադառնալ որոշած է եղբօրը վրէժը անձամբ լուծելու, բայց երբ լսած է որ արդէն Անդրանիկ և ընկերները սպանեած են Պշարրէ Խալիլը, հրաժարած է Սասուն վերադառնալ:

Այն օրը, կոհիս տաք պահուն, հայրս ուզած է թիւրք մը ապաննել և աշքերով տեսնել անոր դիակը...

- Խելքս գլուխս չէր, - կ'ըսէր հայրս:

Տեսա՞ծ էր իր բազում գնդակներէն դիտապաստ ինկած թորք մը և նահատակ եղբօրը վրէժը կրցա՞ծ էր լուծել:

Հայրս և միս Սասունցիները քիչ եսոք վերադարձան իրենց դիրքերը՝ պատմնէներու առջև: Կարծես բոլորը ջաղացք կ'երթային:

Ք ՈՆՈՒԱՆ

Պատերազմը կը շարունակուեր:

Մա՛յր, առաւօտ մը յանկարծ հայրս նատաւ մեր ձին ու գնաց:

- Ո՞ւր,- հարցուցի:

Ըսիր՝ քոնուա:

Ի՞նչ էր քոնուան:

Կարծես հեռու տեղ մըն էր, ուր ձիով պէտք է երթային:

Դուն սկսար օրերը հաշուել և սպասեցիր իր վերադարձին:

Օրեր եսք ըսիր՝ «Այսօր հայրդ կու գայ»:

Կէսօրէ եսք գացինք քաղաքէն դուրս և սպասեցինք Աղ Եղ (Ծերմակ Ծամբայ) կոչուած բլուրին վլաց:

Մեր դէմք անհուն տարածութիւն էր. ճամբան կ'երկարէր և կը հալէր հորիզոնին մէջ:

Արևը կը թեքէր դէպի մայրամուս:

Մեզի հետ ուրիշ շատեր կը սպասէին և կ'ըսէին.

- Քիշ եսք քոնուան կը հասնի Հալէպէն:

Ուրեմն քոնուան տեղ մը չէր, այլ՝ եկող բան մը, մարդեր, գուցէ մարդերու խումբ, որոնց մէջ պէտք է ըլլար հայրս:

Եւ քոնուան պիտի գար Հալէպէն: Առաջին անգամ կը լսէի անոնը այդ քաղաքին:

Սպասեցինք սրտհատումով:

Արև կը մօտենար մայրամուտին:

Մենք ալ անոր հետ կը նուաղէինք:

Չեմ մողած սպասման այդ պահը, որ կարծէք վերջ չուներ:

Յուզիշ, շա՛տ յուզիշ է, մա՛յր, վերջալոյսին սպասել բլորի մը վրայ, անսահման ու հետզհետէ մթնցող տարածութեան մը առջև:

Յանկարծ ուկեզօծ փոշի մը բարձրացաւ հետաւոր հորիզոննին վրայ: Կարծես վերջալոյսին մէջէն կը բարձրանար փոշին:

Զիաւորներ երևցան: Կարծես վերջալոյսին մէջէն, արևէ՛ն կու գային ձիաւորները:

Սիրոս տրոփեց:

Անոնց մէջ էր հայրս:

Կը սուրային ձիերը, կարծես
արևամուտէն առաջ մեզի հաս-
նելու:

Տեսայ մեր ձին ամենէն
առաջ, հայրս՝ վրան:

Քիշ ետք ձիաւորներ հևալով
մօտեցան, և բոլորը մեկ կանգ
աղին:

Հայրս նետուեցաւ ձիւն,
գրկեց զիս և դրաւ ձիուն վրայ:

Մեր ձին, մայր, իրապէս
համբուրեց զոյգ ձեռքերդ: Կա-
րուցեր էր քեզ, ինչպէս դուն՝
Պետոյիդ: Բայց Պետոն չէր գար
ետ հեռուներէն:

Քալեցինք դէպի մեր տունը:

Ես՝ մեր ձիուն վրայ, դուն և
հայրս մեր կողքին:

Հեքեաթը սկսաւ ճամբան:

Հայրս, մեկ ձեռքով զիս
բռնած, միս ձեռքը խրեց ձիուն
խորչինին մեկ աչքը, հանեց
գունաւոր շաքարներ, անուշե-
ղէններ, խաղալիկներ, որիշ
հրաշալի բաներ, և դրաւ առջևս,
ձիուն թամբին վրայ: Խորչինին
մէջ որիշ շատ բաներ կային.
բոլոր ինձի համար էին:

Արևը մարը մտած էր արդէն, երբ մօտեցանք մեր թաղին: Մեր
ձին արագացոց քաղերը, հայրս աւելի ամուր բռնեց մէջքս և
քաշեց սանձը ձիուն. մեր ձին լաւ գիտէ մեր տան ճամբան. ան
կարօտցեր էր տունը, մեր տունը, ի՞ր տուն...

Հասանք մեր տունը:

Ես այդ գիշեր քնացայ երազներու, գունաւոր շաքարներու չտես-
նուած խաղալիկներու մէջ, որոնք բերուած էին Հալէպէն:

Հալէպը հրաշքներու քաղաքն էր, հեռուն էր, որ կարելի էր եօթ
օրէն երթալ և եօթ օրէն վերադառնալ:

Սւելի հրաշալի բաներ պատահեցան յաջորդ առաւօտ: Ես ար-
թնցեր էի կանուխ՝ գունաւոր շաքարներու և չքնար խաղալիկներու
մէջ:

Լսեցի անթիւ ոչխարներու ձայն...



**Հայրս՝ Քոնուայի շաղացան
Օվէն**

ՏԵ՛Ր Սաստուած, մե՞ր տան մէջ կը մայէին, մե՞ր ախոռին մէջ:
Վազեցի դէախ ախոռ:

Մկրոն, հօրս հաւատորիմ օգնականը, ան ալ Սասունցի, կեր կը
բաժնէր անթիւ ոչխարներու:

Մեր մեծ ախոռը լեցուած էր ոչխարներով:

Իսկ բակի սենեակներէն մէկը լեցուած էր կերպասներով, ճերմակ
շաքարներով և այլ բաներով:

Ե՞րբ այս բոլորը բերուած էին մեր տունը. գիշե՞րը. Մկրոն
միհնա՞ը բերած էր: Ուրի՞շ գրաստներով, կառքերով: Մեր ձին չէր
զիշեր բեռ կրել:

Աւելի ետք և շատ աւելի ուշ պիտի հասկնայի թէ ի՞նչ էր
քոնուան. Փրանսերէն բառ մըն էր. մեր երկիրը նոր եկած Ֆրան-
սացիները բերած էին այդ բառը. կը նշանակէր խոմբով տեղ երթալ
և խոմբով վերադառնալ՝ անշուշտ բան մը բերելով: Հալէպէն,
հրաշքներոյ քաղաքէն:

Բայց ինչո՞ւ էր այս քոնուան, որ շարունակուեցաւ ամիսներ,
գրեթէ մինչև պատերազմին վախճանը:

Մենք պաշարուած էինք:

Պատերազմը կ'երկարէր:

Զիննք յաղթեր, բայց չինք ալ պարտուեր:

Նոյնիսկ կը շինէինք ոռոմքեր, թնդանօթներ:

Կը գոռային հայկական գէնքերը:

Թշնամին պատերէն անդին էր, մեր պատնէշներուն միւս կողմը:

Բայց ուրիշ թշնամի մը, Անօթութի՞ւնը, պատնէշներուն ա՛յս
կողմն էր, մեր կողմը: Ան սկսած էր ճիրանները ցոյց տալ: Գիշերէն
ուտելիք չէր գար:

Հաց շոնէինք, բայց պիստակ կ'ուտէինք և խաղողի աղնձուած
կուտ՝ զայն խարկելով: Վերջին աշուններէն հնձաններուն մէջ մնա-
ցած խաղողի չորցած կուտերը պարկերով կը բերուէին կը խար-
կուէին: Մեծ ախորժակով կ'ուտէինք զաննք: Բայց, ափսո՞ս, անլի
էին: Աղի պակաս կար: Մենք շատ ծարաւ էինք... աղի: Մեր
քաղաքը նշանաւոր էր իր պիստակով և խաղողով:

Սակայն պիստակն ու խաղողի կուտը շուտով խանգարեցին մեր
աղիքները: Աշխարհի ամենէն բանկ ու համեն պտուղը, պիստա'կը,
դարձեր էր զգուելի բան մը, լուծողականի պէս բան մը:

Հարկ էր պաշարման գիծը ճնշեել և դորսէն ուտելիք բերել:

Կ'երևի թէ գտան միակ լուծումը - քոնուան: Զինեալ և ձիաւոր
խումբով երթալ Հալէպ և ուտելիք և այլ անհրաժեշտ բաներ բերել:

Հայրս մաս կազմեց քոնուաններուն՝ իր ձիով և Մկրոյով:

Մեր ձին, իր չքնաղ գեղեցկութեամբ, դարձաւ յառաջապահը կարաւաններուն:

Մա՛յր, ի՞նչ սրտագին պահ էր այդ բլուրին վրայ սպասել քոն-ուազի վերադարձին:

Զարմանալի կերպով քոնուաները միշտ կը հասմէին վերջալոյսէն քիշ առաջ:

Գիտէինք անոնց վերադարձի օրերը:

Հայրս մասմակցեցաւ բոլոր քոնուաներուն:

Բայց, մա՛յր, իրաքանչիր քոնուացին, հայրս կը մեռնէր ու կը ծնէր բեզի համար: Մահացու բան էր պաշարման օղակէն անցնիլ, երթուղարձել, դէմ առ դէմ ճակատի մահուան հետ:

Մա՛յր, դուն լայն շոնչ մը կը քաշէիր բլուրին վրայ, երբ վերջա-լոյսին երևար քոնուան, մանը կէտի մը պէս, որ արագաբար կ'աճէր, կ'ըլլար գլուխ մը, գլուխներ, ձիեր, ձիառներու արշաւախումբ: Ասպա, աւելի ուշ, կու գար կարաւանը, կարաւանները կառքերու և գրաստներու, դրոնք բեռնաւորուած էին և առատ պաշար ու ապ-րանք կը բերէին պաշարուած մեր քաղաքին:

Եւ մեր ձին կարծես միշտ կը հասմէր ամենէն առաջ:

Ու կը կրկնուէր միշտ նոյն արարողութիւնը:

Հայրս կը նեսուուէր իր ձիէն, կը գրկէր զիս ու կը նետէր ձիուն թամբը, կունակէս ամուր բռնած, իսկ ինք կը քաղէր ձիուն սանձէն բռնած, մերթ խորչինէն ինձի համար բերածները դնելով իմ առջն, ձիուն թամբին վրայ...

Այսպէս կ'երթայինք դէպի մեր տունը:

Մկրոն, աւելի ուշ, մեր տունը կը բերէր ոչխարները և ապրանքները:

Տօն էր մեր տան մէջ, պատերազմի դաժան այդ օրերուն:

Վերջին, գուցէ ամենէն հրաշալին, պատահեցաւ ամիս մը եւք:

Ոչխարները ամէն առաւօտ կը դրկուէին արածուելու, հերթաբար մորթուելէ առաջ:

Հովի մը ամէն առաւօտ գանոնք պիտի տանէր արօտավայր և երեկոները բերէր մեր ախտոր:

Աղքատ մօրաբոյր մը ոնէինք, բազում զաւակներու տէր: Մեծ մօրաբոյր էր ան:

Անոր մանչերէն մէկը, Նազարը, այն ատեն պատանի, հովիւն էր մեր ոչխարներուն: Նազարը, մա՛յր, անցեալ տարի Յունուար 1-ին մահացաւ իր կտրուած ցուցամատով, որ վաթսուն տարի առաջ բաժնուած էր ձեռքէն, երբ Զերտալը (Ծիրանեաց Անտառ) կոչուած տեղը կ'արածէր մեր ոչխարները, հայկական ոումբի մը հետ խաղացած ատեն: Զինք անմիջապէս տարին Դեղին հիւանդանոցը,

ուր կարելի էր երթալ մեր անել փողոցէն, ուրկէ, պատերազմի օրերուն, նոր անցք մը բացուած էր: Դեղին կոչուած էր այս հիւանդանոցը՝ դեղին քարերէ շինուած ըլալուն. բարձունքի մը վրայ էր:

Արկածը պատահած էր հովուոթեան երկորդ օրը:

Նազարը, կապուած ձեռքով, սկսաւ մեր ոչխարները ամէն առաւու տանիլ նոյն անտառը, Ձերտալըըըը: Շատ անուշ բնաւորութիւն մը ուներ մօրաքրոջ այս տղան. ինձմէ առ նուազն տաս տարու մեծ, այն ատեն արդէն տասնինգ-տասնվեց տարեկան էր:

Զիս շաբաթը քանի մը անգամ կը տանէր արօտավայր: Մինչև երեկոյ միասին կ'անցընէինք, միասին կը ճաշէինք: Նազարը սրինգ կը նուագէր, թոշուն կ'որսար, աւա՞ղ, առանց իր աջ ձեռքի ցուցամատին, որուն բացակայ արմատէն չէին հեռանար աչքերս:

Մեր հօտին ոչխարները օրէ օր կը նուազէին. ամէն օր քանի մը հաստ մորթուելու կը դրկուէին, բայց յաջորդող քոնուան ոչխարներու նոր հօտ կը բերէր և մեր հօտը կը գտնէր իր սովորական թիւը:

Մոռցած էի պատերազմի ճակատը, պատնէշները, փողոցները, Աւետիս Գալէմքեարեանը...

Մա՛նաւանդ Աւետիս Գալէմքեարեանը, որուն պատրաստած ոռմբը տարած էր մօրաքրոջ ստղուն ցուցամատը...

Ուրկէ՝ ան ձեռք բերած էր ազդ ոռմբը:

Այդքա՞ն առատ էին դարձեր ոռմբերը...:

1982

Արտատպում Նոր Այժմապէճ

ԿՐԹԱՍԻՐԱՑ ՀԱՅԱԿԵՐՏՄԱՆ ՀՆՈՑ

Մարդ չի գիտեր թէ երբ, որ պահուն, որ վայրկեանին տեղ մը կը դարբնուի իր ճակատագիրը:

Տարիներ եսոք կ'իմանայ:

Հիմա, եօթանատնիս սեմին, կ'իմանամ թէ ճակատագիրս վճռուեցաւ 1926 թուին, անպայման ամառուան ամիսներէն մէկուն, Յուլիսին կամ Օգոստոսին: Օրը գիտնալ անկարելի է. անիկա արձանագրուած պէտք է ըլլայ հայոց Տէր Աստծոն տոմարին մէջ:

Ուրեմն 1926 թուի ամրան տաք օր մը հայրս, ջաղացպան Օվէն, Սասնոյ Կերման գիտէն, և մեր տաներէց քահանան՝ Տ. Ներսէս Ա. Քինչ. Թաւուգճեան, Տիրան Արք. Ներսէնանի պատկառելի հայրը, շատ բուռն վէճ մը ունեցան մեր տան մէջ:

Մեր տունը կը գտնուէր հայկական հիւղաւանին մէջ, Հալէա քաղաքի Սիլէմանիէ թաղը:

Հօրս և Արագ քահանային վէճին առարկան ես Էի՝ այն ատեն, Սիմոն Տէյիրմէնճեան կամ Պէքիարեան կրկնակ մականուններէն մէկով:

Բախտումը տեղի կ'ունենար երեք լեզուներով՝ թրքերէն, Սասնոյ բարբառով և հայերէն աշխարհաբարով, փոխն ի փոխ:

Յարձակող կողմը հայրս էր, հակառակ Թաւուգճեան քահանային ազդեցիկ կերպարանքին և խիստ դէմքին (հետագային իրազեկ պիտի ըլլայի, որ Տ. Ներսէս Ա. Քինչ. Թաւուգճեանէն կը պատկառէին եպիսկոպոսները և նոյնիսկ Բարգէն Աթոռակից Կաթողիկոսը կը յարգէր գայն և անձամբ ներկայ կ'ըլլար անոր յուղարկաւորութեան):

Հայրս կը յարձակէր մեծ ցասումով, որովհետև նախ սասունցի էր, ապա ծովսն էր քահանային, բայց ոչ ծխացող ծովս մը, այլ աւելի բոց, որովհետև իրաւունքը մեր կողմն էր: Սասունցին անպարտելի է երբ իրաւունքը իր կողմն է:

Վէճին հիւթը իր մանրամասնութեամբ հիմա յիշել դժուար է, գրեթէ վաթսուն տարի եսոք, բայց եական թեման կրնամ յայտնել, որովհետև անջինչ կերպով ականջներուս մէջ մինչև հիմա կը հաշեա

հօրս մետևեալ խօսքերը.

— Կաթողիկները տարան զիմ տղէն...

Այսինքն կաթողիկները տարած են իր տղան՝ զիմ:

Ես, Սիմոն Տէյիրմէնեան կամ Պէքիարեան, յաջորդական երեք տարիներէ ի վեր լատինաց դրայոցը կը յաճախէի մօրս կաթողիկութեան և մեր մետղինետէ աղքատացման պատճառով: Հօրս ջաղացի գործը վայրէջի մէջ էր, որովհետև թուրքերը սկսած էին Հալէայի գետակի ջորին ընթացքը փոխել: Վերջին երկու տարիներուն՝ 1924-1926 կը յաճախէի մեր հիւղաւանին կից լատինաց վանքի դպրոցը, ուր դասաւանդման լեզուն թրքերէնն էր: Թրքերէն կը խօսէինք դպրոցը, կարծես պաշտօնական լեզուն թրքերէնն էր, լատին դասընկերներուս մետ հաղորդութիւն կ'առնէի, տունը լատին և թրքերէն երգեր կ'երգէի, որոնք, կ'երևի թէ հայրս հասցուցած էին կատաղութեան գագաթնակետին, և ես հօրս աչքին, արդէն կորուած էի, լատինացած, օտարացած, գրեթէ քրիստոնեաց... թուրք մը դարձած:

S. Ներսէս Ա. Քինչ.ն ամրան այդ տաք օրը, հօրս ցասումը լուռ ճաշակելէ ետք, մեկնեցաւ մեր տունէն: Ան մեր տաներէցն էր Այնթապէն: Այնթապի բոլոր սասունցիները իր ծոխն էին:

Ծաբաթ մը ետք S. Ներսէս դարձեալ եկաւ մեր տունը, հայրս իր նատած նոյն անկիւնէն ոսքի ելաւ և դիմաւորեց իր տաներէցը. ամառները հայրս տունը կը մնար, ջաղացը չէր երթար, որովհետև Հալէայի խեղճ գետը չորցած կ'ըլլար, թուրքերը գիտեն հայրս ամէն ինչը չորցնել:

Երկար չմնաց քահանան, այլ ոսքի վրայ, պատուիրեց հօրս.

— Գնա Քէօրծէմեան Յակոր Էֆէնտիին գրասենեակը: Տղադ հետդ տար:

Հրահանգեց ո մեկնեցաւ իմաստուն քահանան:

Քէօրծէմեան Յակոր Էֆէնտի, այլ անուամք՝ Յակոր Էֆէնտի Գարամանուկեան, Զօրավար Արամ Գարամանուկեանի հայրը, փաստարան էր. իր գրասենեակը կը գտնուեր Հալէայի ներսի շուկայի մէջ: Հայրս լաւ կը ճանչնար զինք և գիտէր անոր գրասենեակին տեղը. Այնթապի սասունցիներուն կամ անոնց ջաղացըներուն փաստարանն էր: Լաւ բարեկամ էր սասունցիներուն, կը սիրէր զանոնիք:

Յակոր Էֆէնտի Քէօրծէմեան թուղթ մը տուաւ հօրս, և այդ թուղթով մենք երեք եղբայրներ ամիս մը ետք արձանագրուեցանք Կրթասիրաց վարժարանը:

Հայրս տարած էր յաղթանակը Էժմէայիներու և... մօրս վրայ:

Լատինաց վարժարանէն փոխադրուեցանք Կրթասիրաց վարժա-

րան, 1926 թոի աշնան, կարծես Թուրքիային ոչ թէ 1921 թոին, այլ նոր միայն հասած էինք: Մեծ էր տարբերութիւնը երկու դպրոցներուն միջև, անջրապեսի մը տարածութեամբ: Այստեղ հայերէն էին դասաւանդութիւնները: Թրքացումէն դեպի հայութիւն ամուր կամուրջ մըն էր այս վարժարանը, Կրթասիրացը:

Երբեք պիտի շմոռամ մանաւանդ Պետրոս Խոճան, մեր երգի ուսուցիչը, որ միաժամանակ դպրապետն էր այնթապցիներու եկեղեցին: Դպրոցին հաշուապահն էր և երգի ուսուցիչը: Մեզի կը սորվեցնէր հին, կարծէք շատ հին երգեր, որոնք մինչև հիմա կը հնչեն ականջներուս մէջ և որոնք իմ կարգ մը ուսումնասիրութիւններուս գրութեան ատեն ոգիի պէս կը յառնեն աշքերոս առջև, ականջներէս առաջ:

- Հայրենիքդ մոռցիր կ'ըսեն օտարներ, անիծեալ է, փուշ ունի...
- Ո՞րն է աշխարհ Հայաստան... միթէ՞ սա է Հայաստան...
- Երբ ալեկոծ ծովուն վրայ իմ մակոյկս խորտակողի...
- Զարթիր, որդեակ...
- Գեղեցիկ հոտուաէտ...

Երգ մըն ալ՝ ուր «ալեւարչար» բառը կար:

Եւ այլ բազում երգեր, զորս մեծ, շատ մեծ երգարանէ մը կը քաղէր:

Մենք այդ երգով շմոռցանք մեր հայրենիքը, առանց հարցնելու թէ «միթէ՞ սա է Հայաստանը...»: Հայաստանի տեսակը չփնտռեցնք, այլ Հայաստանը միայն:

Դիմացանք կեանքի փոթորիկներուն, երբ ալեկոծ ծովուն վրայ կրնար խորտակողի մեր մակոյկը...

Հայացանք, հայութեան վշտի երգերով հին, օծեցինք մեր հոգիները:

Եւմ կրնար մոռնալ նաև մեր պատմութեան ուսուցիչը՝ Աբրահամ Խոճան Սերայտարեանը, պատկառելի կերպարանքով և թաւ պեսներով մեր իմաստուն դաստիարակը:

Անիկա մեր պատմութեան դասագիրքէն դուրս հրաշալի և անմոռանալի մանրավէտեր կը պատմէր: Խնասուն վիպակներ էին անոնք: Բազում այդ մանրավէտերէն մէկը մանաւանդ յաճախ յիշած եմ մարդը դատելու համար: «Երբ հին եգիպտացի մը մեռնէր, (կը պատմէր մեր պատմութեան ուսուցիչը), անոր դագաղին գլուխը կը կենար քուրմը և կը հարցնէր յոդարկաւորներու բազմութեան՝ հանգուցեալին այս կեանքին մէջ գործած չար ու բարի գործերուն մասին: Եւ երբ բարի գործերը աւելի կշռէին, կը հրամայէր, որ նա իրաւոնք ունենայ զմոստելու»:

Խոնարի այս ուսուցիչները ամբողջ սերունդի մը հոգիները մաքրեցին և հայացուցին:

Օրհնեալ ըլլան իմ նախակրթարանի, Կրթասիրացի, բոլոր ուսուցիչներս:

Կրթասիրացը հայացուց հսկայ սերունդ մը: Հայակերտման հնաց դարձաւ:

Ան Կիլիկիան հոգեպէս կամրջեց Հայաստանի:

Անթիլիաս, 8 Սեպտեմբեր 1984

Արտասպում Կրթասիրաց Մշակութային Միութեան և Կրթասիրաց Վարժարանի Յուշամատեան 1924-1989 հատորէն, Հալէպ, 1994:



1932-ին Կրթասիրաց Վարժարանէն Անթիլիասի Դպրեվանք մեկնողները՝ ձախէն աջ, նստած.՝ Պարզև Պարսումեան, Արմէն Տէր Պետրոսեան և Լուս Պերդուտեան. ոտքի.՝ Լուս Պեքեարեան, Միմոն Միմոնեան, Սարգիս Եսպուճեան և Կարապէտ Սապուճեան:

Մ

ՈՒՅՑՈՒԱԾՆԵՐ

**ԾԱՆՈԹ.-» «Մողցուածներ» բաժինով
կը ներկայացնեմք նախորդող նա-
մակներուն մէջ մատնանշուած մո-
ցուած այնթասպցիներու միայն մէկ
մասին վերաբերեալ զանազան
առիթներով և զանազան թերթերու
մէջ լոյս տեսած գրութիւններ: Ամ-
բողջացնելու համար այս աշխա-
տանքը, պէտք պիտի ըլլայ հրատա-
րակել չորրորդ հաստր մը Այնթասպի
Հայոց պատմութեան:**

Յ.Ս.

**ՔՈՅՑՐ ՖԻԼՈՄԷՆ ԺԻՐԱԳՕ
(ծն. Սյնթապ, 1889)**

Բուն անոնով Սիրանուշ Տարագճեան, դուստրն էր ան հայ առաքելական ընտանիքի մը: Հայրը արհեստին բերմամբ կոչուած էր Տարագճը Յակոր, բայց մայրը ատեն մը կենակից ունեցած էր կարգաթող կղերական մը, պղսեցի յունադաւան մը ըստ երևոյթին, որուն Կիրիաքոս կամ Ժիրիաքոս անունը ժողովրդայնացած և դարձած է ընտանեկան նոր մականուն, մանաւանդ երբ Տարագճը Յակորը ամուսնացած է Հալէայի ծանօթ Ռապար լատին ընտանիքէն Մարկարիթի հետ:

Յակոր և Մարկրիթ Տարագճեաններ (նոր մականուամբ Ժիրագճներ) ունեցած են երեք մանչ և չորս աղջիկ զաւակներ: Յակորին փեսաներէն մին Յակոր Ծիրիլեանն էր, իսկ միւսը՝ Սասունն Այնթապ եկած Յովհաննէս (Օվէ) Սիմոննեանը - հայր Սիմոն, Գրիգոր և Յարութիւն Սիմոննեաններու:

Տիկին Մարկարիթին յաճախական Հալէայ երթուղարձերը և լատին ընտանիքներու հետ յարաքերութեան սերտացումը իրենց ներագդեցութիւնն ունենալով, Տարագճեանները հետզհետէ կը դառնան լատին կաթոլիկ՝ մանաւանդ աղդեցութեամբը Այնթապի նորակառոց Փրանչիսկեան եկեղեցին և անոր յարակից դպրոցին: Գասպարեանները կը հետևին Տարագճեաններուն, բայց Սիմոննեանները և Ծիրիլեանները մինչև վերջ կը պահեն իրենց Սասունի հայեցի դրոշմը:

Սիրանոյշ Տարագճեանը՝ անդրանիկ դուստրը ընտանիքին, կանուխէն իր մէջ կը զգայ կոչումը մայրապետութեան: Հօրը խիստ սաստերն ու անգամ ծեծը չեն յաջողիր զինք տարհամոզել: Կը մտնէ St. Joseph de l'Apparition քոյլերու վարժարանը նախ Հալէայ, ասք Մարսէլ: Քոյր Կ'օծուի 1907-ին և Կ'ուղարկուի Տրավիզոն: Համաշխարհապին Ա. Պատերազմին կը հարկադրուի իբրև օստարահպատակ հետանալ պաշտօնավայրէն և մինչև 1918 ծառայէ Յունաստանի մէջ ուսուցութենէ աւելի հիւանդապահութեան պաշտօնով:

Զինադադարէն ետք (1918), նոյն պաշտօնով կ'ուղարկուի Հալէայ, որ Փրանսական ԱԷն Լոի հիւանդանոցին մէջ կը ծառայէ 25 տարի շարունակ, մինչև 1943: ԱԷն Լոի հիւանդանոցը, Հալէայի Շեմիլիէ թաղին մէջ, հանրութեան ծանօթ էր իբրև Տոքթ. Ծը-



վալիէի (ապա՝ Տոքթ. Ֆրուշոյի) հիւանդանոց. իսկ հայութեան և յատկապէս ազնթապցիներու համար ան կը նկատուէր «Սէօր Ֆիլոմէնի հիւանդանոց», քանի որ ոգիով և հայրենակցական կապով Ֆիլոմէնը սիրուած էր բոլորէն: Մայրական խնամքով կը հոգար հիւանդները, ձրիօրէն դեղ կը տրամադրէր և պաշտպաններ կը ճարէր կարօւեալներու, հայ թէ օսուր, որպէսզի կատարուելիք վիրահատութիւնները հիւանդանոց մնալիք հիւանդներուն համար չվերածուիին նիրթական ծանր բեռի: Նման աստուածահաճյ գործեր իրեն ապահոված էին անմոռանալի գնահատանք և համաժողովրդապին սէր:

Քոյր Ֆիլոմէնը 1943-ին կը փոխադրուի Շենքէ Տրուզ, ապա՝ Սայտա (Լիքանան) և աւելի ուշ՝ Ռամալլա (Պաղեստին), ամէնոր ցուցաբերելով նոյն կարենից ու գթառատ սիրտը և ծառայահրութեան ոգին:

Ցառաջացեալ տարիքին՝ հիւանդ ու պարտասած, կ'անցնի Լիքանան և կարգակից քոյրերու խնամքին տակ կ'ապրի Շըհյթայի հիւանդանոց-հանգստարանը:

Տեղին է դիտել տալ թէ Ժիրագօ և Շիթիլեան ընտանիքները կանոխէն կապուած են ժամագործութեան հետ և դարձած ներկայացուցիչներ զուցերիական ժամագործական հիմնարկութիւններու: Սիմոնեան եղբայրներէն Գրիգորն ու Յարութիւնն ալ հետագային հետևած են իրենց քենիներու օրինակին՝ ընդգրկելով նոյն ասպարէզը:

(Քաղուած՝ Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց ծառայութիւնը Ասթողիկէ Եկեղեցին» գրութենէն,
Նոր Այնթապ, 1976, թիւ 3)

**ՔՈՅՑ ՆԱԳԱՐՈՒՀԻ
ՈՒՍԹԱԳԱՐԱՅԵԱՆ
(Ծնեալ Այնթապ 1919-ին)**

Որմնադիր Նազար Ռևտագարայնեանին դուստրը՝ աւագանի անունով Ալիս, Այնթապի պարպումէն ետք ուսումը ստացած է Հալէպի Անարատ Յղութեան Քոյրերու Վարժարանը և ներքին կոչումով մը ինքօյինք նուիրած է հայ աղջիկներու դաստիարակութեան նուիրական գործին:

Հալէպէն շրջանաւարտ, անցած է Ֆրանսա, որ ստացած է բարձրագոյն ուսում մանկավարժութեան և ասսուածաբանութեան մէջ, և միցած՝ Անարատ Յղութեան Քոյրերու կարգին:

Ցիշեալ միաբանութիւնը, որ հիմնուած է Պոլիս 1847-ին, ապա քաղաքական պայմաններու բերումով փոխադրուած է Հռոմ 1920-ին, ապահած է աւելի քան 30 վայրերու մէջ աղջկանց յատուկ դպրոցներ, որքանոցներ և արհեստանոցներ թէ՛ տեղահանութենէն առաջ և թէ՛ ցեղասպանութենէն ետք, կատարելով գնահատարժան ծառայութիւն:

Քոյր Նարդուի ծառայած է Այնճար, Պէյրութ, Զահլէ, Դամասկոս, Թէհրան, Ամման և Հալէպ, որ վարած է Հայ Կաթողիկէ Զուարժնոց եկեղեցւոյ կից դպրոցին տեսչութեան և մատակարարութեան պաշտօնը:

Կեանքին ամէնէն բեղմնաւոր շրջանը եղած են Զահլէ անցուցած 12 տարիները: Իր օրով է որ ամենադժուարին պայմաններու տակ վերաշինուած է տեղուցն նոր դպրոցը՝ աշակցութեամբ Գալուստ Կիլապէնկեան Հիմնարկութեան:

Արժանացած է «Մէր» կոչումին:

Մարդ եղած է դուստրը Գէորգ Պալեանին:

Քոյր Նարդուի ծննդքը 1946-ին ներգաղթեցին Հայաստան, որ Նազար «ուսթա»ն որպէս շինարար վարպետ նուիրուեցաւ Հայաստանի վերաշինութեան աշխատանքին:

*(Հետևողութեամբ՝ Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցին» գրութեան, նոր Այնթապ,
1976, թիւ 3)*



**ՔՈՅՐ ՄԵԼԻՆԵ ՄՈՄԺԵԱՆ
(Ծնեալ Հալեա 1926-ին)**

Սերած է Այնթապի յայտնի Պաղ-
տասարեան գերդաստանէն, որուն
զարմերը հայերու թէ թուրքերու ծանօթ
էին Երիցուհիին զաւակները անոնվ,
քանի որ գերդաստանը շառափիղն էր
տասնեօթերորդ դարուն Այնթապի մէջ
հովուած քաջուսում գրող և ոսուցող
Տէր Պաղտասար աւագ քհանալին:

Հայրը՝ Յարտիքին Մոմճեան, կօշկակար հօր մը զաւակ, եղած է
ուղղամիտ, խստապահանջ, կրօնասէր և ազգասէր անձ մը:

Այսպիսի գերդաստանի մը մէջ, ահա, քոյր Մելինէ ինք իր մէջ
կոչումը զգացած է նուիրուելու իր ազգին անգին բեկորներուն և հայ
մանուկին որպէս ճշմարիտ քրիստոնեայ հայ առողջ հայեցի
դաստիարակութեան գործին, որպէսզի զանոնք առաջնորդէ իրենց
աւանդապահ պապերուն շափին:

Աւագանի անոնվ Զապէլ, քոյր Մելինէ իր նախնական ոսումը
ստացած է Կրթասիրաց Վարժարանին մէջ և ապա Անարատ
Յղութեան Քոյրերու Վարժարանը: Ընտանեօք Պէյրութ փոխադրուե-
լէ յետոյ, ոսումը շարունակած է նախ Հորիսիմեանց Վարժարանին
մէջ, ապա Ֆրանսա և ի վերջոյ Միացեալ Նահանգներ,
Մոնթենորիի Գոյէճը, վկայուելով որպէս ոսուցուիի:

Վանական դարձած է 1953-ին: Ուսուցական պաշտօններ վա-
րելէ ետք Թեմիրան և Պէյրութ, տարի մը Մարտիլիոյ մէջ կատարե-
լագործած է իր ոսումը և 1967-ին հաստատուած Միացեալ Նա-
հանգներ՝ պաշտօնավարելով Անարատ Յղութեան Քոյրերու նորա-
հաստատ Վարժարանին մէջ:

*(Հետևողութեամբ՝ Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց
ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցիին» գրութեան, նոր Այնթապ,
1976, թիւ 3)*



**ՔՈՅՐ ԹԵՐԵԶԱ ԺԻՐԱԳՈ
(Ծնեալ Այնթապ 1908-ին)**

Տարագճեան Յակոբին երեց որդի Շիրճիին կամ Ժորժին դուստրը, աւազանի անունով Սիրանուշ (յար և նման քոյր Ֆիլոմէնին):

Հաւանաբար քոյր Ֆիլոմէնին ազդեցութեամբ ընտրած է նոյն ասպարեզը, նաև անոր հետևողութեամբ իր ուսումը ստանալով Հալէպի Սէն Ժողէֆ կուսանոցի վարժարանին մէջ: Հոն բացառիկ ընդունակութիւններով դրսորելով, ողարկուած է Մարսիլիա՝ կատարելագործելու իր ուսումը:

Իր հիմնական պաշտօնավարութեան վայրը եղած է Պաղեստինի Նազարեթ քաղաքը, իբրև ձեռային աշխատանքներու կամ ասեղնագործութեան վարիչ:

(Հետևողութեամբ՝ Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցին» գրութեան, նոր Այնթապ, 1976, թիւ 3)



**ՔՈՅՐ ՄԱՐԻԷԹ ԵՍՀԵՍ.ՅԵՍԱՆ
(Ծնեալ Հալէա 1946-ին)**

Տեսվլէթ Եսահեավեանի զաւակ Ար-
դահամին դուտրերէն, աւագանի անու-
նով՝ Նուարդ (Սօնա):

Տակաւին նորածին, ընտանիքը կը
գաղթէ Լիբանանի Շինի քաղաքը, ուր
հայրը կը լծուի ինքնաշարժներու նորո-
գութեան արհեստին:

Նուարդը գուրկ կը մնայ հայկական
ուսում ստանալու պատեհութենէն և կը յաճախէ մարտնիթ քոյրերու
Սէնթ Ֆամիլ Վարժարանը: Հոնկէ կ'անցնի Պաթրունի մօտակայ
Խրիմինի կուսանոցը և ուսման բարձրագոյն շրջանը աւարտելով կը
տիրանայ «Քոյր» կոչումին, 1974-ին: Նախասիրութիւնը կ'երթայ
ուսուցական մարզին:

Իր պաշտօնավարութեան ծիրը կը կազմեն Լիբանանի զանա-
գան շրջանները:

Ինքնաշխատութեամբ ան կը տիրանայ հայերէն գրել-կարդալու
կարողութեան:

*(Հետևողութեամբ՝ Գրիգոր Պողարեանին «Այնթապի Հայոց
ծառայութիւնը Կաթողիկէ Եկեղեցին» գրութեան, նոր Այնթապ,
1976, թիւ 3)*



**ՅԱՐՈՒԹԻՒՆ Յ. ՇԻԹԻԼԵՍՆ
(1918-1967)**

Իր փորձառութեամբ և անուշ լեզուով ժողովրդականութիւն շահած բժիշկի մը՝ Աւետիս Շիթիլեսնին (Տոքոր Շիթիլ) թոռն է Յարութիւնը: Հայրը՝ Յակոբ, նոյնապէս ժողովրդական բժիշկ էր, հայերու չափ թորքերու ալ ծանօթ. այդ իսկ հանգամանքով, ան «քացառիկ շնորհ»ի արժանացած ու տեղահանութիւններ զերծ մնացած էր 1915-ին իր ամբողջ գերդաստանով:

Յակոբը ունեցած է չորս մանչ և չորս աղջիկ զաւակներ, որոնց կրտսերագոյնը՝ Յարութիւն, ծնած է 1918-ին, Այնթապ:

Այնթապի պարագումի շրջանին, Շիթիլեսններն ալ շատերու նման հաստատուեցան Հալեպ, բացառութեամբ Յարութիւնին երեց եղբօր՝ Աւետիսին, որ 1920-ին ողջակի անցաւ Մ. Նահանգներ:

Յարութիւնը իր տոհմային դաստիարակութիւնը Հալեպի Կիլիկեան Գաղթականաց Վարժարանին մէշ ստանալէ կարճ պահ մը ետք, երբ արդէն քոյրերը ամուսնացած էին, իր Նազար և Յակոբ եղբայրներուն հետ կ'անցնի Պէյրութ, որը իր Ժիրագօ քեղիներուն մօտ կը տիրանայ ժամագործութեան արուեստին:

Յարութիւնը ժամագործական ասպարէզի մէջ կը ցուցաբերէ ստեղծագործ ճարտարութիւն: ՎԱՐՊԵՏ մըն էր ան իր ասպարէզին մէշ, և իր խորհուրդներն ու թելադրութիւնները գնահատանքով կ'ընդունուին զուիցերիական ընկերութիւններու կողմէ: Տասնեակներով աշակերտներ, ազգական թէ բարեկամ, իր հսկողութեան տակ շահած են իրենց փորձառութիւնն ու կը պահեն սեփական ժամագործատուններ:

Պէյրութի քաղաքապետարանը իրեն վստահած էր Մա՞րտախ ժամացոցին քակումը, որ իր միջոցով պիտի վերահաստատուէր Սին Էլ Ֆիլի նորաշէն աշտարակին վրայ: Իր նախաձեռնութեամբ երևանեան ժամացոցներ ակասծ էին ներածուիլ Լիբանան:

Կանխահասօրէն մահացաւ 22 Յունիս 1967-ին, զոր երթալով անողոք քաղցկեղի:

**(Այս մահախօսականը ստորագրուած է Գրիգոր Պողարեանէ:
քաղուած է ան Հայ Անթէպի 1967-ի թիւէ մը:)**



ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆ (1914-1986)

Գրող, բանասեր, խմբագիր, ուսուցիչ, դասագիրքերու հեղինակ Սիմոն Սիմոնեանը ծնած է Այնթապ 1914-ին: Անդրանիկ որդին էր ան Սասնյ Կերման գիտեն շաղացպան Օվէին և այնթապցի Մանուշին:

Նախնական կրթութիւնը տակալին չափարած, Սիմոնեաններու ընտանիքը

1921-ին կը հարկադրուի փոխադրուիլ Հալէա, ուր Սիմոնը հերթաբար կը յաճախէ Հայկազեան, Կիլիկեան, լատիններու և Ֆրէր Մարիատներու վարժարանները մինչև 1926:

Հօրը կտրու միջամտութեամբ և ներսէս աւագ քին. Թաւուգճեանին ջանքերով 1926-1930 ան կը դառնայ աշակերտ Կրթասիրաց վարժարանին, այնուհետև, անցնելով Լիբանան՝ կ'աշակերտէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դարեվանքին, որուն ընթացքը կ'աւարտէ 1935-ին:

1935-1946 Սիմոնեանին գլխաւոր մարզը կ'ըլլայ կրթական ասպարեզը: Այդ շրջանին ան կը դասաւանդէ Հալէաի Հայկազեան և Կիլապէնկեան վարժարաններուն մէջ ու կը կազմէ դասագիրքեր:


1946-ին Գարեգին Ա. Յովսէփեանց գիտնական Կաթողիկոսը զինք կը հրաւիրէ դառնալու իր գիտական աշխատակիցը՝ խմբագրելու «Յիշատակարան Զեռագրաց»ի Ա. և Բ. հաստրները: Միաժամանակ, ան կը դասաւանդէ Դարեվանքին մէջ և կը խմբագրէ կաթողիկոսարանի «Հասկ» պաշտօնաթերթը:

1955-ին Պէյրութի մէջ կը հիմնէ իր սեփական Սևան հրատարակչառուն ու տպարանը, որին 1958-1974 կը հրատարակէ «Սիկիոք» շաբաթաթերթը:

Կը մահանայ 1986-ին, իր ետին թողլով իր կողակիցը՝ Մարի Աճէմեան և հինգ զաւակներ:

Սիմոն իր մահը Սասնյ Հայրենակցական Միութեան նախագահութիւնը վարած Սիմոնեանին անոնը սերտորէն առընչուած պիտի մնայ 1955-էն սկսեալ իր հրատարակչառունէն լոյս տեսած շուրջ հինգ տասնեակ դասագիրքերու հետ, որոնցմէ 14-ը՝ իր հետինակութեամբ:

Իր գործերէն են.՝ «Արևելահայ Գրականութիւն» մեծածաւալ հաստրը (1965), «Կը Խնդրուի... Խաչաձնել» (1965), «Խմբապետ



Ասլանին Աղջիկը և Սիրիանայ Քաջեր» (1967), «Լեռնականներու Վերջապայման» (1968), «Սիրիանայ Քաջեր», Բ. հատոր (1970), «Լեռ և Շակատագիր» (1972), «Նորայաց Տաղասաց Մը՝ Ստեփանոս Դաշտենց» (1981), «Անժամանդրոս»:

Իր գրական ստեղծագործութիւններուն մէջ Սիմոնեանը յուզող գլխաւոր հարցը եղած է իր ազգին ճակատագիրը, իսկ իր պատմուածքներուն գլխաւոր հերոսները եղած են սաստնցինները:

Բարգեն Կաթողիկոս Կիլէւերեանին կողմէ «Փոքրիկ Բանասէր» կոչուած Սիմոնեանը սիփիւրքահայ գրականութեան և իրականութեան բացառիկ դէմքերէն մէկն էր, որուն իրապէ՛ս վիճակուեցաւ բացառիկ բախս մը..., որուն գուշակը դարձած էր Յակոբ Օշականը, ըսելով՝ «... Հպարտ, վստահ մոռածէ պարտքիդ: Մեր գրականութեան մէջ շատ քիչերու վիճակուած բախս մը քեզի կը սպասէ»:

* * *

Սուրեն Սիմոնին մասին վկայութիւն մը՝ Սիմոնեանի աշակերտ բազմաշխատ Թորոս Թորանեանին գրիշով.-

ՍԻՄՈՆ ՈՐԴԻ ՕՎԵՒ ՍԻՄՈՆԵԱՆ

Կարճ հասակ, միջին գիրութիւն, խոշոր աչքեր, որոնք ակնոցի ետևէն արծիւի պէս կը դիտեն երևոյթները, մանաւանդ հայոց պատմութեան և գրականութեան հեռաստանները, մեծկակ գլուխ մը և ափաշափ սիրու մը ամբողջովին լեցուած հայրենասիրութեամբ և անմնացորդ նոյիրումի ոգիշով:-

Ահա մարդ մը, որուն հայրը կու գար Սաստնէն և մայրը՝ Այգաթապէն:

Զաղացականի որդի էր Սիմոն Սիմոնեանը, պահմքն համապազորեայ հացի համար ալիր պատրաստող Սաստնցի ՕվԵի որդիին:

Ինքն ալ, որեմն, լրացնելու համար հօրը գործը, դարձաւ հոգեկան հաց պատրաստող մարդ:

Ուսումը. համալսարաններ չաւարտեց, բայց պատրաստեց սերունդներ, որոնց բազմաթիւ դիպլոմակիրները իրենց գլուխները խոնարհեցին ուսուցչի մը առջև, որ եղաւ Սիմոն Սիմոնեանը:

Ուրեմն առաջ ուսուցիչ մը եղաւ Սիմոն Սիմոնեանը, աւարտելէ ետք Կիլիկիյց կաթողիկոսութեան Անթիլիասի դպրեվանքի լրիւ

դասընթացը, որուն առաջին սաներէն մէկը եղաւ և եղաւ ամէնէն փայլուն շրջանաւարտը մինչև այս ստղերուն գրուիլը:

1915-ին Ազնթապ ծնած Սիմոնեանը 1936-ին աւարտեց իր դպրեվանքեան ուսումը և 22 տարեկան երիտասարդ՝ նույրուեցաւ ուսուցական ասպարէզին, սկիզբը՝ Հալէպի և ապա Պէյրութի հայկական վարժարաններուն մէջ:

Ուսուցիչ, որ ակնածանք կը ներշնչէր և իր աշակերտներուն մատադ հոգիներուն դաշտերուն մէջ կը ցանէր սէր հանդէա մեր նախահներու պատմութեան և սէր դէպի մեր մայրենի լեզուն:

Ուրեմն, իր դասաւանդածները՝ հայ ժողովուրդի պատմութիւն և մայրենի լեզու, անշուշտ նաև գրաբար:

Սիիուքի տարածքին առ այսօր գործող մեր եկեղեցականներէն շատերը, ընդհուպ մինչև Կիլիկիոյ պարորուան գահակալը՝ Գարեգին Բ. Կաթողիկոս, իրենց գրաբարի իմացութիւնը կը պարտին Սիմոն Սիմոնեան ուսուցիչին:

Սիմոնեանը ի՞նչպէս հասաւ գիտելիքներու, իմացութեան այս հնկայական պաշարին, որուն տէրն էր: Հասաւ աշխատասիրութեամբ: Իր ընթերցասիրութիւնը, աշխատասիրութիւնը անսահմանին կը դիմէր: Չեմ կարծեր որ ուսուցիչ Սիմոնեանը, որ կանուխէն հանդէս եկաւ նաև որպէս արձակագիր, իր կեանքին մէջ քնացած ըլլայ օրը չորս ժամէն աւելի: Քնացած այդ չորս ժամերուն ալ երազին մէջ կ'աշխատէր, կը վերլուծէր, եզրակացութիւններու կու գար և ընդուն կ'արթննար ու գրի կ'առնէր այդ մտածումները:

Ես միշտ կը մտածէի որ իմ ուսուցիչս՝ Սիմոն Սիմոնեանը, կ'ապրէր ո՛չ թէ քսաներորդ դարուն, այլ հինգերորդ դարուն մէջ, և ինք առաջին աշակերտներէն մէկն էր Ս. Մեսրոպին:

Հալեպահաց Ուսուցական Միութեան կազմակերպիչներէն մէկն էր Սիմոն Սիմոնեանը. միութիւն մը, որ կոչուած էր պաշտպանելու հայ ուսուցիչին դատը: Խակ ե՞ր լաւ վճարուած է հայ ուսուցիչը՝ այդ ըլլայ հայրենի հողին վրայ թէ արտերկրի մէջ:

Հայ ուսուցիչը, որ կոչուած է սերունդներ դաստիարակելու վսեմագոյն գործին, որպէս երկրորդ ծնող նորագոյն ծնողներու, միշտ ալ աղքատ ազգականի կացութեան մատնուած է:

Քառասունական թուականներուն, տակաւին այնքան երիտասարդ, Սիմոնեանը Հալէպի մէջ հաստատեց մամուլ, օրինակովը մեր առաջին տպագրիչներուն, և հիմնեց գրական ամսագիր, որ սկսան երևի իր առաջին պատմուածքները:

Սիմոնեանը կանուխէն զգաց անհրաժեշտութիւնը հայ պատահին տալու ուսումնասիրուած դասագիրքեր իր պատմութիւնն ու լեզուն ներկայացնող: Սուրիոյ և Լիբանանի հայկական տասնեակներով դպրոցներ գրեթէ կէս դար առաջնորդուեցան իր պատրաս-

տած հայոց պատմութեան ու մայրենի լեզուի գիրքերով. այս վերջինին համար Սիմոնեանը իրեն լծակից ունեցաւ հայրենակից մը, իր հենքէն նուիրեալ ուսուցիչ մը՝ Օննիկ Սագիսեանը:

Օր մըն ալ, օրինեալ Հալէպի զաւակ Սիմոնեանը այս քաղաքը իր գործունէութեան համար նեղ գտնելով, հաստատուեցաւ Պէյրոթ, միշտ յատուկ սեր մը վերապահելով հալեպահայութեան, որ սերունդ մը պատրաստեց:

Շրջան մը Սանթիիասի մայրավանքէն ներս մտաւ ո՞չ միայն իբրև ուսուցիչ ու խմբագիր «Հասկ» պաշտօնական ամսագրին, այլև գիտական քարտուղարը Գարեգին Ա. Յովսէփեանց պատկառագդու կաթողիկոսին, մեր օրերու Ղևոնդ Երեցին, որ ունեցաւ առաւելութիւնը խաչի ու սուրբ կողքին դառնալու շալակաւորը հայ ծանրածանը մշակոյթին:

Սիմոնեանի մօս եթէ կար խօսելու դանդաղութիւն, ապա կար պարզութիւն մտածումի: Եթէ ունէր երախայի պարզամտութիւն, ապա ունէր նաև ուսումնասիրելու և վերլուծելու սուր միտք: Եթէ իր ստորագրած խմբագրականները սեղմ չէին, ապա պատմուածքները սեղմ էին ու բազմախորհուրդ:

Անհանդարտ մարդ և ուսուցիչ Սիմոնեանը մեր հանրային կեանքին մէջ ամբողջ քառասուն տարի կրցաւ իր ձաւնը հնչեցնել որպէս ուսուցիչ ու դասախոս, որպէս հրատարակիչ ու խմբագիր ու մանաւանդ որպէս բանասէր, պատմաբան և լիարժեք արձակագիր:

Պէյրոթի մէջ կը հիմնէ «Սևան» հրատարակչատունը Հալէպի մօտակայքը գտնուող իր հօրը ջաղացքին փոխարէն: Եւ ի՞նչ հոգեկան հաց կը մատուցէ Սփիտքին այդ ջաղացը հրատարակչատունը - Մալխասեանի, Աճառեանի բառարանները, Օրմանեանի «Ազգապատում»ը, Չարենցի, Բակունցի երկերը, Շիրազ, Պարոյր Սևակ, որուն «Եղիցի Լոյս»ը Երևանէն առաջ Պէյրոթի մէջ հրապարակ հանուեցաւ Սիմոնեանի միջոցաւ:

Ա՛լ չեմ խօսիր դասագիրքերու և սփիոքահայ տառացիօրէն բազմաթիւ գրողներու գիրքերու հրատարակչութեան մասին, այլ կը շեշտեմ, արդարորէն, որ այսօր գրող նկատուող շատ անուններ իրենց առաջին գիրքերուն հրատարակութիւնը կը պարտին այս հրատարակչատունին, այսինքն Սիմոն Սիմոնեանին:

Հրատարակչական այս հնկայ գործը Սիմոնեանը կը վարէր առանձին:

Կարծէք չեր բաւեր այս գործը, Սիմոնեանը հրատարակել ակասաւ «Սփիտք» շաբաթաթերթը շուրջ քսան տարի:

Սիմոնեանը ամէն շաբաթ խմբագրականով մը հարստացուց իր թերթը և ամէնէն կարևորը իր մամուլին շուրջ կրցաւ համախմբել Սփիտքի լաւագոյն գրիչի մարդոց մեծ մասը:

Այս չեր միակ արժանիքը «Սփիտք» շաբաթաթերթին:

ՊԵՐՊՈԹ ուներ այլ պարբերականներ ևս նոյնքան անուանի աշխատակիցներով: «Սփիտք»ին կարևոր մեկ յատկանիշը նորեր հասցնելն էր: Հրապարակի վրայ այսօր գրել շարունակող շատ տղոց առաջին յօդուածներն ու պատմուածքները երևացած են Սիմոնեանի թերթին մէջ, որ «Սփիտք գարունականներ» բաժին մը բացուած էր նորերու համար:

Տակարին կայ բնորոշ այլ յատկանիշ մը:

Սիմոն Սիմոնեանը շաբաթկանեցաւ որևէ կուսակցութեան:

Իր հրատարակած թերթը, ուրեմն, եղաւ ԱՆԿԱԽ ՄԱՍՈՒԻ, որուն այսօր այնքա՞ն պէտք ունինք:

... Սիմոնեանի անկախ թերթին խեթ աշքով նայեցան մեր բոլոր կուսակցութիւնները անխտիր: Պարսաւեցին, բամբասեցին Սիմոնեանը, որ որպէս անվախ նաւապետ, իր «Սփիտք» նաւը խորթերու մէջէն խիզախորդէն առաջնորդեց դէափի խաղաղութեան ափ, որ այս պարագային մեր ժողովուրդին սիրտն էր, հոգին էր, ազգային այլ ոչ ազգայնամոլ կեցուածքն էր, մեր պատմութիւնն ու մշակոյթն էր:

Խնդիրը հասաւ հոն, որ Սիմոնեանին արգիլուեցաւ նոյնիսկ որպէս այցելու գալ իր պաշտած երկիր՝ Հայաստան:

ԻԱԶՐԻ: Սիմոնեանը յարուցած էր Ղարաբաղի հարցը, Սիմոնեանը առանց ժխտելու խորիրդային իշխանութեան օրերու յաջողութիւնները, նոր եղենն կոչած էր 1937-ը և ողբացած էր հայրենական պատերազմի բագինին զոհաբերուած մեր 250,000-ի հասնող նահատակները...

Հայրենասիրութեան մարմնացում Սիմոնեանը կոչուեցաւ հայրենիքի թշնամի: Խաչած հային անգամ ծիծաղ պատճառող երևոյթ:

Լոյս տեսաւ հայկական համայնագիտարանը, որուն էջերէն մեծ բացական Սիմոնեանն էր: Ուրեմն, եթէ Սիմոնեանը բացակայ էր այս համայնագիտարանէն, գոյութին չեր ունեցած, չեր հրատարակած հարիւր հազարաւոր օրինակներով գիրքեր, վերջ:

Սիմոնեանը կար և բոլոր թերութիւններէն վեր, հպարտ ու բաց ճակատով:

Եւ ահա օր մըն ալ Սիմոնեանը հրատարակեց Պատմական և արդի Հայաստանի մեկ մեծոյի, գորգաշափ քարտէսը:

ՊԵՐՊՈԹ, այցելութիւն մը կու տամ իր բնակարանին, որ ամէն իմաստով մեղուի փեթակ մըն է: Հինգ զաւակներու հայր է իմ ուսուցիչս՝ շորս մանչ և մեկ աղջիկ. իսկ անոնց մայրը՝ տիկին Մարի, ազնուագոյն հայունի սաստնցի Բուրթոյի դուստրը կամ գոռղ Գէորգ Աճեմեանի քոյլը:

Ուսուցիչս տունը իմ տունս նկատած եմ:

Կ'ողջագուրուիմ:

Ուսուցիչս ոտքերուս առջև կը փոէ իր իսկ հրատարակած քարտէսը Հայաստանի ու պահ մը տիսրամած կը յարէ. «Թորոս, տղաս, ահա Հայաստանը, որ արգիլուած է իմ մուտքս», ու յանկարծ, չեմ գիտեր ի՞նչ զգացումներէ զապանակուած, բարձրաձայն կ'աւելցնէ. «Այդ ո՞վ է որ կրնայ արգիլել իմ մուտքս Հայաստան, ո՞վ»: Այդ պահուն ես կարծեցի թէ Աբովեանն էր խօսողը, որ կ'ըսէր՝ ո՞վ է սուր բարձրացնողը այս հայուն վրայ: Վերջին խօսքն ետք ուսուցիչս յանկարծօրէն նետուեցաւ քարտէսին վրայ ու հասակով մէկ պառկելով գոշեց. «Ո՞վ կրնայ դուրս հանել զիս Հայաստանէս, թող հրամմէ, ահա ես Հայաստանին մէջն եմ»....:

Ես տամկացած աչքերով կը դիտէի ուսուցիչս....

Թորոս Թորանեան

(«Նոր Կեանք», ԺԷ. տարի, թիւ 48, 9 նոյ. 1995)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԻՄՈՆԵԱՆԻ ԲԱՐԵԲԱՐՈՒԹԻՒՆԸ

ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ Ի ՏՐԻՏՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ

Նկատե՞լ էք, որ արդէն ոչ մէկին չի օպրմացնում «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տեղական յանձնաժողովներից մէկն ու մէկի մեծագումար նուիրատութեան մասին հերթական հաղորդումը: Ուրախացնում է, այո՛, բայց չի օպրմացնում: Արդարն, ինչքա՞ն անգամ և մինչև ե՛ր կարելի է օպրմանալ:

Այսպիսի անզարմանալի մի ուրախութիւն ապրեցի կարդալով «Հայաստան» Հիմնադրամի Արևմտեան Ամերիկացի Յանձնախմբի 1996 Փետր. 5-ի պաշտօնական հաղորդագրութիւնն այն մասին, թէ գաղութիս ծանօթ ազգայիններից, հայ գրքի ու գրականութեան պաշտպան ու հովանաւոր «Պարոն Յարութիւն Սիմոնեանը \$200,000 նուիրեց Թալիհնի շրջանի մէջ դպրոցի մը կառուցման նպատակով»:

Սաստես աշխարհի կերպար գիղացի, տոհմիկ ջրաղացպան Օվէի և այնքապցի մեծահոգի Մենուշի որդու և «Սիփիոք»ի հանրաճանաչ հրատարակիչ և խմբագիր Սիմոն Սիմոնեանի կրտսեր եղբօր այս քաղաքին, ինչ մեղքու թաքցնեմ, ես սպասու էի վաղոց: Վատահ էի, որ մի գեղեցիկ օր, նա յիշարժան մի գործով կը հաստատի հերթական Սաստենով ու շինարար Այնթապով խաչաձնուած տոհմի հետ արեան անխազելի կապը: Եւ հաստատեց:

- Ինչո՞ւ, սակայն, որոշեցիր դպրոց հիմնել և ոչ թէ գործարան կամ եկեղեցի, որի պակասը այնքա՞ն զգալի է վերատին քրիստոնէացած Հայաստանի յատկապէս գիղական շրջաններում:

- Այո՛, կարելի էր նաև գործարան կամ եկեղեցի շինել, դպրոցի նախընդութիւնը ունի կենսագրութենէս եկող իր պատճառը:

Կ'ապրէինք Հալէա քաղաքի Սիլէյմանիէ կոչուող թաղի հիսխարևնելեան անքնակ տարածքին վրայ ստեղծուած հիւղաւանին մէջ, որուն փոշոտ, ցեխոտ և սակայն արևով լի փողոցներուն որդեգիրն էի հասակակիցներու հետ: Մեր օրը կը սկսէր ու կ'աւարտէր փողոցով ու խաղով:

Այսպէս էի մինչև 1927-ի աշնան այն օրը, երբ տաներէց քահանան, ակնոցը աչքին, նայեցաւ մեր ընտանեկան Աստուածաշունչի վերջին՝ ծննդոց գրանցման էջին ու անառարկելի կերպով հաստատեց թէ ես արդէն վեց տարեկան եմ և պէտք է դպրոց երթամ: Ինձմէ առաջ Այնթապի Կրթասիրաց վարժարանը կը յաճախէին եղբայրներս՝ Սիմոնն ու Գրիգորը: Առոտու մը մայրս լոգցուց զիս արևի տակ, սանորեց խոի մազերս, հագցուց կիրակնօրեայ հագուստներս, տարաւ դպրոց և վախուրած ու խեղճ՝ ներկայացուց

արձնագրող պարունակին:

- **Խոճա՛, բերի,- ըսաս մայրս ու լոեց:**
- **Աս ալ երրո՞րդն է,- առանց մեզի նայելու չոր ու խիստ ըսաս պարոն խոճան:**
- **Այո՛, խոճան,- կմկմաց մայրս, հիմա ա՛ աւելի վախուրած, ա՛ աւելի խոճացած:**

Այստեղ Սիմոնեանի ձայնը կերպերաց, խօսուց ու լոեց: Նա յետոյ պիտի իմանար, թէ ինչո՞ւ այնքան խիստ էր խոճան, իսկ մայրիկը՝ այնքա՞ն վախուրած ու խեղճ. սրտի կափիծով պիտի իմանար, որ հայրիկը ի վիճակի չէր վճարելու զեղչուած, նուազագոյնի իշեցուած կրթաթոշակը, քանի գիտի առուն ցամաքել էր և հայրիկը ջրաղացում ցորենի տեղակ իր արժանապատութիւնն ու համբերութիւնն էր աղում... Մի փոքր աւելի ուշ, նա պիտի իմանար նաև, որ Պետրոս խոճան չէր կարող աւելի բարեսիրու ու զիջող լինել, քանի որ դպրոցը աղքատ էր իրենց ընտանիքից աւելի... Ահա՝ դպրոցին տրուած նախապատութեան պատճառը:

Յարութիւն Սիմոնեանի համար այդ օրուանից դպրոց կառուցելու միտքը մտասնեռում է: Գուցէ թէ այդ ձևով կը փոխհասուցի մօրը, իր ու եղբայրների նուաստացումները: Նուաստացում, մանուկ ինքնասիրտեան վիրաւորանք ուշացած ու չվճարուած կրթաթոշակների համար, չունեցած դասագրքերի համար, միշտ պակասող տեսրակների, թղթի ու մատիտի համար, ոչ-ներկայանալի հագուստ-կապուստի համար:

Այս ամէնի համար վրէժխնդիր լինելու միտքը չի լքել Յարութիւնին երբեւ: 1960-ական թուականների սկիզբը, երբ մի առիթով Հալէա է գալիս, ժամանան յաջորդ օրն իսկ այցելում է Կրթասիրաց վարժարան և ներկայանում Պետրոս խոճայն:

- **Սիրելի պարոն Պետրոս, եկեր եմ մարելու զեղչեալ ու յետնեալ պարտքերս: Ստացէք, խնդրեմ, 5000 տոլար ի հաշիս: Սիրելի ուսուցիչ, դուք մեզ յաճախ սուն կը դրկէիք խասիս պատոիրելով, որ ուշացած մասնավճարի մասին յիշեցնենք մեր ծնողքին և ես գանք դպրոց, չզրկուինք դասերէն... Ուշ, բայց ի վերջոյ հասկցայ, որ ձեր վերաբերումը մեր ծնողքին ու մեր նկատմամբ եղած է պարտադիր կարծրասրութեան և ձեր քնքուշ հոգատարութեան դժուար հասկալի ձուլուածք մը... Անորդ եղք, խնդրեմ, այսքան ուշ հասկցած ուլալուս համար:**

1976-ին, Պէյրութի Էշրէֆիկ հայահոծ թաղամասի Rue Armenie փողոցի վրայ Յարութիւն Սիմոնեանը իր հօր Օվէի անունով երկարկանի ակումբի շենք է կառուցում, որը Տանն Կիլիկիյ Անթիլիասի Կաթողիկոսարանի իրաւասութեան տակ գործում է մինչև օրս:

Սրանք և մի քանի այլ նուիրաստութիւններ ու գրական մեկնա-

սութիւններ,¹ թում է նախավարժանքներ էին: Յարութիւն Սիմոննեանը իր գլխաւոր ձեռնարկումը որոշել էր իրականացնել ազատ, անկախ Հայաստանում, նրա յաւերժական հողի վրայ: Թաղիճի շրջանի Ռուկեթաս լեռնային գիտը եղաւ այդ կետը, պրոաչափ ու սրբի պէս սիրելի Հայաստանի քարտէսի վրայ:

- Յարութիւն, սիրելիս,- ասում եմ,- որեմն՝ բախստաւոր գիտեր ել են լինում: Ռուկեթասը այդ բախստաւորներից մէկը եղաւ:

- Ինձի այնպէս կը թուի,- ասում է Յարութիւնը,- այս պարագային բախստաւորը ես եմ, քանի որ Ռուկեթասը ինձի հնարաւորութիւն կու տայ իրականացնելու վաղեմի հուիրական ցանկութիւնն և ազատելու խիղճս ցաւադիթ յիշողութենէ:

Այս բախստաւորութեան զուգահեռ ապրեցայ ուրիշ երկու մեծ ուրախութիւն. առաջինն այն է, որ Ամենայն Հայոց Գարեգին Ա. Վեհական Հայրապետը խոստացաւ ներկայ ըլլալ դպրոցի բացման արարողութեան և անձամք օծել-օրինել զայն: Իսկ երկրորդն այն է, որ զաւակներս՝ Ցովանն ու Թաղիճը կը խոստանան ինձի հետ և ինձմէ ետք շարունակել դպրոցին հովանաւորութիւնը: Ինչպէս կը տեսնէք, ես բազմապատիկ բախստաւոր մարդ եմ:

Իրօք որ, հայրապետական շնչով օծուած-օրինուած և զաւակների շարունակելի հովանաւորութեամբ երաշխաւորուած լոյսի ու գիտութեան օճախ կամ հայ գրի ու դպրութեան մի նոր ու «Անլուկի զանգակատուն»: Իր ազգի, մաշտոցի և հայ մշակոյթի փառքի ու պայծառութեան համար ուրիշ ի՞նչ կերպ կարող էր անել Յարութիւն Սիմոննեանը, որ լինէր աւելի գեղեցիկ, աւելի աստուածահանոյ:

Որպէսզի երեք շմոռանամ, այս միշտ յիշեմ, թէ ես ու մենք բոլորս ո՞ւմն ենք պարտական մեր ազգի կեանքում հայրենաշէն, ժողովրդանուեր բարեգործումների համար, կազմել ու ձեռքի տակ եմ պահում հայ բարերարների ուկեցանկը: Այն սկսում է 4-րդ դարի Ներսէս Պարթև Հայրապետի, մեր ազգի առաջին մեծ բարերարի անունով, որը ինչպէս վկայում է Փաւասոս Բուզանդ պատմիչը, «Ծինում էր Հայոց աշխարհի աւերտած տեղերը, խնամում, մխիթարում, դարմանում ու պահանանում բոլոր աղքատներին»: Դարձեալ նոյն Ներսէսը հիւանդանոցներ էր հիմնել բոլոր կողմերում, սահմանել էր նրանց համար ուստիս ու դարման:

Աւելի ուշ, 9-10-րդ դարերից մեզ յայտնի են բարեգործ Աշոտ

1- Յարութիւն Սիմոննեանին ջանքերով ու մեկնասութեամբ «Սևան» հրատարակառութեն լոյս տեսաւ Լևոն Շորմիսեանին աշխատութիւններուն երկնաւորեալը. Օսեանին նոյիդուած յօդուածներու ժողովածու մը Երևան, ԱլԱ: Իր ձեռնոտութեամբ շտուվ Երևանի մէջ կը հրատարակոյի հանգեղամաս Սևանին «Ավիտոքահայ Գրականութեան Ուրուագծեր» Բ. հասորը Գիտութիւններու Կաճառին կողմէ:



Սիմոնեանը իր օժանդակած՝ Սասունցի գոհուած ազատամարտիկներու ընտանիքներուն հետ, Հայաստան:

Գ. Ողորմած թագաւորի, Խոպրովանուշ թագուհու և Արծրունի Դեռնենիկ իշխանի անունն ու գործերը. Արանք իրենց միջոցներով հիմնել են վաճքեր, դպրոցներ, հիւանդանոցներ, անկելանոցներ և դրանց պահպանման համար նորիրաբերել գիտեր, այգիներ, արտեր, ջրաղացներ ու եկամտաբեր ուրիշ կալուածներ: Դեռնենիկ Իշխանը, օրինակ, իր իշխանութեան բոլոր ճամբանների վրայ հիւրընկալ վրաններ հաստատեց, որպէսզի ճամբորդները նրանցում գտնեն հաց, հանգիստ ու ապահովութիւն:

Մեր ժողովրդի պատմութեան համար օրինաչափ է եղել, որ պատերազմների, աւերածութիւնների և ալան-թալանի դժուար ժամանակներում աճի-մեծանաց բարեգործութեան ոգին ու շատանան բարեգործ-բարերարները: Հիւսիս-արևնելեան Հայաստանում, օրինակ, այդպիսին էին սելջուկ-թուրքերի և յաշորդող մոնղոլների ասպատակութիւնների դժոխացին ժամանակները (11-14-րդ դարեր): Համոզուելու հմար բաւական է կարդալ միայն Հաղարձնի վանական համալիրի տարածքում պահպանուած արձանագրութիւնները, որոնցում երախտագիտութեամբ յիշատակուած են տասնեւակ ու տասնեւակ բարեգործ-բարերարների՝ Սմբատ ու Գագիկ արքաների, հայրենատէր իշխանների, մեծափարթամ ոմն Սիրանշահի, Ռվասափի, Արտավազի, Նազիստունի, Կիրակոս վարդապետի, Միհրար Հիւսն մեծանուն ճարտարապետի, ոմն համեստ Սիմեոն Տնտեսի, Աերաստածոր գիտի քարհատների և բազում այլոց անունները: Եթէ Գոհար Խաֆունը վաճքն է նորիրել «իմ այգին և մի ազատ շինական», ապա՝ այգի ու շինական շոնեցող շար-

քաշ-աղքատ բարհատները անվճար քար են կտրել եկեղեցու համար ու հիմք փորել, որի համար արձանագրութիւնը միշնորդաբար խնդրում է. «Քրիստոս Աստուած ողորմեացի Սեբաստանոյ բարհատացն, որ տներուս տեղը հատին»:

Դժուար է առանց յուզմոնքի կարդալ ճարտարապետ Միհիթար Հիւսնի օր ծերութեան յողած արձանագրութիւնը. «Ես Միհիթար Հիւսն աշխատող այս եկեղեցւոյ, ի մանկութենէ ի ծերութիւն շինեցի զոտնն աղօթից, իմով որդիացելովս Յովհաննէսի և ստացայ ինձ յիշատակ պատարագ...»:

Երիտասարդութիւնից մինչ խոր ծերութիւն բազմատանջ վաստակի դիմաց տարին երկու անգամ պատարագի յիշատակութեան իրաւունք... Տուածի և ստացածի միջև վարձատրութեան ընդունուած չափի ի՞նչ անհամաշափութիւն, ինչպիսի խախտում... Ու մտածում եմ, թէ արդեօ՞ք հենց այդ խախտում-անհամաշափութեան մէջ չէ բարեգործութեան բր'ն վեհութիւնն ու մեծութիւնը և մեր հոգեսոր հաստատութիւնների՝ եկեղեցիների, դպրոցների դարաւոր գոյութեան ու մշտական պայծառութեան գաղտնիքը:

Հետագայ 18-19-րդ դարերում ազգանուէր բարեգործութեան ջամփ ժառանգաբար իրենց ձեռքն են վերցնում Մուկուայում ու Պետերբուրգում Լազարեան իշխանական տոհմի շառավիճակը, Պոլսում՝ Յարտիւն անիրա Պէզճեանը և այլք, Եգիպտոսում՝ Պօղոս Նուպար փաշան, Կովկասում՝ Ալեքսանդր Մանթաշովը:

Մեր դարում բարեգործութեան ջամփ բարձր պահեցին Գալուստ Կիլպէնկեանը, Մելգոնեան եղբայրները, Ալեք Մանուկեանը և այլք: Իսկ մեզ շատ մօտիկ այս օրերում ջամփ ձեռքից ձեռք են փոխանցում Լուիզ Սիմոն Մանուկեանը, Գըրգ Գրիգորեանը, Հրայր Յովհաննեանը, Վաչէ Մանուկեանը, Արշակ Տիգրաննեանը, Վահան Շամլեանը, Մեծաստորեանը, Գ. Մոմճեանը, Արտանեան, Նազարեան եղբայրները, Տեմիրճեան ընտանիքը և շատ ուրիշներ:

Եւ ահա, բղողովին վերջերս, այդ շղթան շարունակուեց ևս մի ոսկէ օդակով, իսկ իմ Ուկեցանկը՝ մի նոր բարերարի՝ Յարտիւն Օվէի Սիմոննեանի անունով:

Ինչպէս ամէն մի կարևոր, սրտաբուխ նուիրատութիւն, այնպէս էլ Յարտիւն Սիմոննեանի \$200,000-ի իշխանականը, իրատեսակ յորդոր ու կոչ է հայրենասէր սաստնցիների և ամէնքի համար.

- Ո՞վ որ քաջ է, ի՞նչ կը սպասէ...

Իսկ հեռո՞ւ հայրենիքում Թալինի Ուկեթասի պէս շրջաններ, գիւղեր ու աւաններ արձագանգում են.

- Իրա՛, ի՞նչ կը սպասէ....:

Սարգիս Եափուճեան

(«Նոր Կեանք», ԺԼ. տարի, թիւ 13, 7 Մարտ 1996)

**ԱԻԵՏԻՍ ՀԱԳԼԾԵԱՆ
(1904-1992)**

Ծնած է Ալմրապ 1904-ին: 1921-ին ապաստանած է Գամիրէ, որ իր հայեցի ուսումը ստացած է ազգային Գալուստեան վարժարանին մէջ: Բարձրագոյն ուսման հետևած է Գամիրէի Ամերիկեան Համալսարանը և անմիջապէս նետուած է առևտրական ասպարէզ՝ իբրև գործակից իր հօրը:

Աշխատանքով, տեսիլքով և ձեռներէցութեամբ՝ ան հօրը առևտրական հաստատութիւնը զարգացուցած և հասցուցած է նախանձելի մակարդակի:

Իր բարերարութիւններով և ազգային ծառապութիւններով ան կ'արժանանաց Եգիպտոսի հայ գաղութի նահապետի պատուակալ տիտղոսին:

Իր բարերարութիւններուն մեծագոյնը կ'ըլլայ ի յիշատակ իր վաղամեռ կողակիցին՝ Վերժին (աշակերտուիր Յակոբ Օշականի), իր լայն օժանդակութիւնները հրատարակչական ծրագրերու, ինչպէս նաև հաստատումը հայերէն հիւրեր դասաւանդող ուսուցիչներու օժանդակութեան հիմնադրամի մը: Մասնաւորապէս յիշատակութեան արժանի է Յակոբ Օշականի «Համապատկեր Արևմտահայ Գրականութեան» բազմահատոր աշխատութեան երեք հատորներու մեկնասութիւնը:

Ընտրուած էր ան ցկեանս նախագահ Յուսաբեր Մշակութային Միութեան (որուն նաև հիմնադիրներէն է եղած) և Ազեմնակի Ծերանոցին:

Իր վաստակին գնահատումը կատարած էին Վազգէն Ա. Ամենայն Հայոց և Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսները յատուկ կոնդակներով և շքանշաններով, ինչպէս նաև Մերձաւոր Արևելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութիւնը՝ գնահատագրերով:

(Նոր Այնթապ, Ի. տարի, 1983, թիւ 3-4(75-76), էջ 46-47 և Իջ. տարի, 1992, թիւ 17-22(89-95), էջ 246-247. Առև. Նիւթեր Եգիպտոսի Հայոց Պատմութեան Համար, հտ. Բ., Արտաշէս Հ. Գարտաշէսան, Վեճեստիկ, 1986, էջ 138-140)



ԾԱՆՍՕԹ- Թէս Գ. հատորը ունի Զագըճեանին կենսագրականը, ոգեցինք շեշտել անոր հոգածութիւնը գրականութեան և ուսուցիչներու հանդէա:

**ՆՈՒՊԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
(Ծնեալ Ալեքսանտրէթ 1928-ին)**

Նախնական կրթութիւնը ստացած է ազգային Նուպարեան վարժարանը:

1938-ին, Ալեքսանտրէթի համանգի պարագանին հետևանքով, կը հաստատուի Հալէպ, որ 1947-ին շրջանաւարտ կը դառնայ Կրթասիրաց վարժարանէն: Ասպա ուսումը կը շարունակէ Ալեփիօ Գողէճ և յետոյ Մելգոնեան Կրթական Հաստատութիւն, 1948-ին աւարտելով ընթացքը Վարժապետանոցին, միշտ հանդիսանալով իր կարգին առաջինը:

Հակառակ ուսման մեծ ծարակին, ընտանեկան պայմաններ կը հարկադրեն որ լծուի ապրուստ ապահովելու աշխատանքին:

14 տարի իբրև ուսուցիչ և տնօրէն կը ծառայէ Հալէպի Կիլիկեան վարժարանին, միաժամանակ իբրև վարչական անդամ Հ.Բ.Մ.Ք՝ զարկ տալով սկաուտական շարժման զարգացումին:

1949-ին, իր երախտագիտական տորոքը տալու համար իր վարժարանին, Պողարեանին տնօրինութեան շրջանին կը ստանձնէ ուսուցչի պաշտօն Կրթասիրացի մէջ:

1953-ին Հալէպի Հ.Բ.Ը.Մ.Ք կրթական յանձնախումբը կ'որոշէ հիմնել Լազար Նամարեան դպրոցը և կը դիմէ Յակոբեանին՝ օգտուելու իր հմտութենեն:

80 աշակերտներով սկսած դպրոցը արդէն ուներ շուրջ 600 աշակերտ, երբ Յակոբեանը կը հրամիտի ստանձնել Դամակոսի Հ.Բ.Ը.Մ.Ք Կիլլապի կիլլակնեան վարժարանին տնօրինութիւնը և զայն կը տանի յաջողութենէ յաջողութիւն:

1962-ին կը ստանձնէ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Դամակոսի գրասենեակի վարիչ տնօրինի պաշտօնը:

1964-ին, պաշտօնի բարձրացումով, իրեն կը վիճակուի հիմնումը Եմէնի մէջ ՄԱԿ-ի գրասենեակի մը, որուն գծով պաշտօնի կը կոչէ հարիւրաւոր մասնագիտներ՝ զարկ տալու Եմէնի զարգացման և բարգաւաճման:

1967-ին կը հաստատուի Պէյրութ՝ զաւակներուն հայեցի դաստիարակութիւն ապահովելու նպատակով:

Հոն տասը տարի կ'աշխատի Ռաֆֆի Կոստանեան և Եղբք. հաստատութեան մէջ դրակա վարիչ տնօրին. իսկ 1977-ին Լիքանանի քաղաքացիական պատերազմին հետևանքով կ'անցնի Միացեալ Նախանգներ, որ կը հիմնէ Կօչիկի գործարան մը Silva Shoes



անունով:

Յակոբեանը շուրջ յիսուն տարուան վաստակ մը ունի ազգային ծառայութեան մարզին մէջ: Զանազան պաշտօններ վարած է Հ.Մ.Մ.ի, Հ.Ե.Ը.ի, Թ.Մ.Մ.ի, Ռ.Ա.Կ.ի, թեմական թէ հայունակցական մարմիններու մէջ: Եղած է հոգաբարձու Պեյրութի Թեքեան վարժարանի և Հ.Բ.Ը.Մ.ի Գալիֆոռնիոյ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի:

1996-ին հիմնած է Հալեպի Կրթասիրաց վարժարաններու շրջանաւարտից միութիւնը Լու Անճելըսի մէջ:

* * *

Գալիֆոռնիոյ Հ.Բ.Ը.Մ.ի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի քանամեայ պատմութեան նոխրուած իր գրութեան մէջ («Նոր Կեանք», Ժ.Ը. տարի, թիւ 40, 12 Սեպտ. 1996), Յակոբեանին պաշտօնակիցը, երբեմնի տնօրէն Երուանդ Ակիշեան, կ'ըսէ:

«Եղած է ուսուցիչ, տնօրէն հայ դպրոցի, հասարակական զանազան շարժումներու բերած է ու դեռ կը բերէ իր գործնական մասնակցութիւնը: Ան կը հաւատայ հայ դպրոցի նախախնամական դերին, և ճիշդ այդ պատճառաւ ալ չի կրնար ինքզինք անշատել ծառայութեան այդ դաշտէն:

Հոգաբարձութեան ժողովներուն մէջ ան կը յայտնէ իր տրամաբանական և գործնական տեսակիւնները յօգուտ դպրոցի վերելքին: Հեռու է ան ցուցամոլութենէ, ճամարտակութենէ: Քաշատեղեակ է ժողովական օրէնքներուն, կանոններուն և հոգածու է անոնց պահպանումին, կիրարկումին:

Նուպար Յակոբեան... ամբողջական նոյիրումով լծուած է Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի ծառայութեան:

17 տարիներէ ի վեր շարունակել մնալ պատկառելի այս կազմին մէջ, համազօր է մըցանիշ հաստատելու:

Նուպար Յակոբեան ինքնագովութեան, պարծենելուսութեան պոռուախօսը չէ: Ակնկալութիւն չ'ունենար հասարակական իր ներդրումներուն փոխարէն: Կը գործէ անադմուկ, անտրսունջ, անշահախնդրօրէն: Անսակարկ կը տրամադրէ իր ժամանակը..., չի խնայեր իր հանգիստը:»

ԱԼՎԵՌ ՊՈՅԱԾԵԱՆ (Շնեալ Հալէա)

Ալվէռ Պոյածեան զաւակն է այնթապցի հօր՝ բժիշկ Արթին Պոյածեանի (մահացած 1979-ին), և որդիքցի մօր՝ Ռոօ Գոլանեանի (1906-1995):

Ալվէռի և իր երկու եղբայրներուն՝ Շոնի (Հ.Բ.Ը.Մ.ի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի հոգաբարձութեան երկարամեայ ատենապետ) և Պերճի (Հ.Բ.Ը.Մ.ի շրջանապին Կեդրոնական Մարմնի ատենապետ) հասարակական նորիաբերումին մէջ մեծ դեր ունեցած է հայրենասէր ու ընթերցաւէր Ռոօ Պոյածեանը, որուն և իրենց հօր անուամբ Ալվէռ և իր կողակիցը՝ Թուվէ 250,000 տոլար նորիելով պիտի հիմնեին սրահ մը Հ.Բ.Ը.Մ.ի Փաստենայի նոր կեդրոնին մէջ:

Ալվէռ Պոյածեան ծնած է Հալէա, որ ստացած է իր հայեցի նախնական կրթութիւնը և ապա բժշկական մասնագիտացումի հետևած է Փարիզ, Ֆրանսա:

1968-ին ընտանիքին անդամներով փոխադրուած է Գալիֆունիա, որ քանի մը գործերոյ ձեռնարկելէ եսթ, ի վերջոյ հիմնած է Սան Ֆերնանտո Հովիտի «Կլոազը Պէքքրիզ» ընկերութիւնը, որ կը նկատուի Միացեալ Նահանգներու Արևմտեան ափի ամենամեծ փուռերն մին:

Ան գործօն մասնակից և ղեկավար ու մղիչ ուժ եղած է Հ.Բ.Ը.Մ.ի և մասնաւորաբար Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան մարզական և սկաուտական շարժումներուն մէջ:

Ալվէռ նաև գործօն անդամ մըն է Հանրապետական Կոսակցութեան, և շնորհի իր յարաբերութիւններուն Ծերակյանի և Ներկայացուցական Տան անդամներու հետ, ուրոյն դեր մը ունեցած է Հայաստանի իրեն օժանդակութիւն ամերիկեան բազմամիլոն տոլարի հասնող յատկացումներու մէջ:

Ալվէռ և Թուվէ ամոլը, որ բախտաւորուած է երկու զաւակներով՝ Էրիք և Մարք, ծանօթ բարերարներէն է Գալիֆունիոյ գաղութիւն: Բացի Բարեգործականի շրջանակին իրենց կատարած նորիաստութիւններէն, Ալվէռ և Թուվէ Արևմտեան Թեմի առաջնորդարանի շենքի գնման համար նորիած են 100,000 տոլար:

Սամուել Իլանճեան Ալվէռ Պոյածեանի մասին կը գրէ. «Ան ամէն բանէ վեր կը դասէ հայութիւնը և հայրենասիրութիւնը: Էջմիածնասէր է և բարեսէր. առաքինութիւններ՝ որոնց կը հաւատայ



և զայս որպէս Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան և անոր Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան վարդապետութիւն և ուղեգիծ դասանելով կ'առաջնորդուի դէպի ազգային ու մարդկային ծառայութիւն:

Միացեալ Նահանգներու քաղաքացիական օրէնքներուն ու մարդկային իրաւանց լաւագէս քաջածանօթ ըլլալով, կ'աշխատի որպէս Հանրապետական կուսակցական, ուր սկսած է արդէն լայն ժողովրդականութիւն ունենալ, բարձր դիրքերու հասնիլ և այդ միջնորդականութիւն իր ազգին ու հայրենիքին օգտակար ըլլալ:

Ալպէն Պօյաճեան Խու Անձելըս հաստատուելէ ետք, ոգի ի բոյն իրեն նման նորիրեալներու հետ կը ծրագրէ ու կը հաստատէ Հ.Ե.Ը.ք: Ան որպէս նորիրեալ առաջնորդ իր զաւակներուն՝ Մարքին և Էրիքին ալ կը փոխանցէ ազգային գիտակցութեան ոգին, և անոնք իրենց հօրը նման կանուխէն կ'անդամակցին Հ.Բ.Ը. Միութեան և անոր Երիտասարդացին, պատրաստուելու և ապագային ծառայելու ազգին ու հայրենիքին հայոց:

Հայապահպանումի այս տաճարէն իրերայաջորդ սերունդներ պիտի գան ու անցնին, հայօրէն պիտի ապրին, պարեն, երգեն ու իրենց հայակերտումով փառք ու պատի բերեն ամրող հայութեան:

Տոքթ. Արթին և Ռոօա Պօյաճեան սրահը, Ալեք Մանուկեան համալիրին մէջ, պիտի ըլլայ կուուան մը՝ հայ Երիտասարդութիւնը դէպի Հայաստան՝ մեր ազատ անկախ հայրենիքը առաջնորդող» (Նոր Կեանք, 15 Սեպտ. 1994):

**ՍՏԵՓԱՆ ԷՄՄԻԵՍՆ
(Ծնեալ Սարպա 1930-ին:
Մահացած)**

Դաշնակահար, յօրինող և երաժշտութեան դասախոս Ստեփան Էմմիեսն ծննած է Սարպա, Լիքանան:

Զութակահար հօրը քաջալերութեամբ, փոքր տարիքէն սկսած է հետևիլ դաշնամուրի դասերու վիեննացի Հիւկօ Պարքանի մօու, մինչև 1943:

Մասնագիտական ուսումն ստացած է Լիքանանի Գեղարուեստից Կաճառին մէջ՝ աշակերտուով Փեթերապորկի Ֆիլհարմոնիայի նուագախումբի դեկանար Էրաստ Պելիճնին: Վկայուած է Ֆրանսական Մշակութային Առաքելութեան Պէյրութի Երաժշտական Ռամանց Կեդրոնէն:

Պահ մը ապրած է Երևան, շահելու իր ապրուստը, և 1966-ին վերադարձած է Լիքանան:

1967-ին պաշտօնի անցած է Քաղիքի համալսարանին մէջ, իբրև դաշնակի ուսուցիչ և դասախոս: Խսկ 1968-ին դարձած է Պէյրութի Ազգային Երաժշտանոցի ընկերակցող դաշնակահար: Նոյն հաստատութեան մէջ 1982-ին իրեն յանձնուած է Է-Ժ դասարաններու տեղիփոքաժի դասախոսի պաշտօնը:

Բազմաթիւ ելոյթներ ունեցած է ան Լիքանանի թէ արտասահմանեան երկիրներու մէջ և եղած է փնտուուած ընկերակցող մը բազմաթիւ հայ թէ օտար մեներգիչներու կողմէ:

1980-ին հրատարակած է Երկու Փրելիստ և Կիլիկիա գրքոյկը, 1979-ին Հինգ Փրելիստ անունով գրքոյկ մը հրատարակելէ ետք: Ունէլ Սիրեաք անունով յօրինում մը դաշնամուրի համար: 1981-ին հրատարակութեան տուած է Հայրենի Սէր ժողովրդական երգին յօրինումը:

1981-ին պարգևատրուած է Կիլիկեան Մեծ Խաչի Ասպետի Կարգի շքանշանով՝ ի գնահատութիւն իր երեսնամեայ վաստակին:

(Նոր Այնթապ, Ի. տարի, 1982, թիւ 1(73), էջ 37 և ԻԲ տարի, 1985, թիւ 9-10 (81-82), էջ 104-106. Առև. Հայերը Լիքանանի Մէջ, հոտ. Գ., Սիսակ Վարժապետեան, Պէյրութ, 1981, էջ 244. Այնթապականք, Ա. հաստոր, Գրիգոր Պողարեան, Պէյրութ, 1974, էջ 188-189)



**ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԽԱԳԵԱՆ
(Ծնեալ Հալեա 1939-ին)**

1996-ի Մայիս 19-ին, համաշխարհային հոչակ վայելող յայտնի սրտաբոյժ Տքթ. Յարութիւն Մխագեան արժանացաւ Մխացեալ Նահանգներու ամենաապատուաբեր շքանշաններէն մէկուն Էլիս Այլընտի շքանշանին, առ ի գնահատանք իր ծառայութիւններուն:

Որդին է ան ազնաբապի Աստուր և Ալիս Մխագեաններու, որոնք ցեղասպանութեան տարիներուն յաջողած էին վերապղիլ ու ապաստանիլ Հալեա:

Հալեաի Զաւարեան վարժարաննեն և ապա Ամերիկեան Գոլէճէն շրջանաւարտ Յարութիւնը իր մասնագիտական կրթութիւնը ստացած է նախ Պէյուլի Ամերիկեան Համալսարանը, որին շրջանաւարտ դարձած է 1965-ին՝ Շաքէ Խոլոբեանին հետ, որ հետագային պիտի դառնար իր կողակիցը:


1969-ին կը հաստատուին Մխացեալ Նահանգներ, որ նիւ Եորքի Գոլումպիա համալսարանի Փրեսպիթերիլն հիւանդանոցին մէջ Յարութիւնը կը կատարելագործէ սրտաբանական իր գիտելիքները: Այնուհետև, 15 տարի կը գործէ Սէնթ Լիլք և Ռուզվելթ հիւանդանոցներուն մէջ որպէս վիրաբոյժ մասնագէտ:

1982-ին իրեն առիթ կը տրուի որ հիմնէ հիւսիսային նիւ Շըրզի Սէնթ Շողէֆ հիւանդանոցի սրտաբուժական նոր կեդրոնը, որուն տնօրինութիւնը կը վարէ մինչև օրս:

Հիւանդանոցին սրտի բաց վիրահասութենէ ապաքինման սենեակը կը կրէ անոնը իր հօր՝ Աստուր Մխագեանի, շնորհի իր կատարած աշխատանքին և հիւթական ընծայաբերումին:

Տքթ. Մխագեան նաև ծանօթ ու սիրուած անոն մըն է Հայաստանի մէջ, որ յատկապէս 1988-ի երկրաշարժի աղէտն ետք այցելած է քանից և կատարած սրտաբուժական գործողութիւններ՝ կատարելագործելու հայրենի սրտաբաններու գիտելիքները:

Տքթ. Մխագեան իր ժամանակէն բաժին կը հանէ ազգային բազմաթի կազմակերպութիւններու և իր ազգային տարողութեամբ ծառայութիւններուն համար արժանացած է Վազգէն Ա. Ամենազն Հայոց և Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներուն կողմէ ամենաբարձր շքանշաններու, մինչ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լևոն Տէր Պետրոսեան իրեն շնորհած է Հայաստանի քաղաքացիութիւն:



**ԼԵԽՈՆ ՎԱՐԴԱՆ
(Ծնեալ Հալէպ 1926-ին)**

Լևոն Վարդանը սփիտքահայ երիտասարդութեան այն սակաւաթիւ Աերկազացոցիշներից է, որ ծնուելով ջարդից հազի փրկուած, Կիլիկիացի հերոսական ինքնապաշտանութեամբ լիքքաւորուած և քանակական թուականների փոթորիկները յաղթահարած ընտանիքում կարողացաւ իր բնագդով զգալ ազգային հողի ու արինի կանչը և նուիրուել հայագիտութեանը՝ հայու ազգային ինքնագիտակցութիւնը սևող ուժին:

Լևոն Վարդանի նախատակը սփիտքահային բազմատեսակ իմացական ու հոգնոր սնունդով բաւարարելն է: Ազգասիրութիւնն ու ծառայասիրութիւնը բեղմնաւորում են Լևոն Վարդանի շնորհները և հնարաւոր դարձնում, որ նա իրեն դրսուրի մերթ որպէս յոյզերի ու մտքերի երգիչ, մերթ որպէս գեղեցիկի հողովոյթի մեկնիչ, մերթ որպէս պայքարի, ազգային գոյատևման ու բարու յաղթարշակի պատմիչ և մերթ որպէս մանկավարժ ու հոգեբան՝ միշտ նկատելի դարձնելով հայագէտ-պատմաբանի շոնչը:

Հայագիտութեան ասպարէզում Լևոն Վարդանը նախ փայլում է որպէս ցեղասպանագէտ:

Նա գտաւ, որ Օսմանեան կայսրութիւնը ազգային հարցը ցեղասպանութեամբ լուծելու ընդգծուած միտում ունեցող մի հասարակութիւն էր:

Միւս ցեղասպանագիտական հարցը, որի վրայ իր ուշադրութիւնն է սևուում հայագէտը, կապուած է հայ պահանջատիրութեան հետ: Նա մանրամասնօրէն քննարկում է Օսմանեան իշխանութիւնների կողմից բռնագրաւորուած հայկական գոյքերի պատմա-իրաւական հարցը և հիմնաւորում հայ պահանջատիրական կեցուածքը (տես՝ Հայկական տասնհինգը և հայերու լքեալ գոյքերը, քննական ակնարկ ըստ թրքական վաւերագիրներու, Պէյրութ, 1970, էջ 343):

Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրուած ու գործադրուած հայերի ցեղասպանութեան ժամանակագրութեան հաստատումը Լևոն Վարդանը ենթարկել է լորջ մենագրական ուսումնասիրութեան (տես՝ Ժամանակագրութիւն հայկական տասնհինգի 1915-1923, Պէյրութ, 1975, էջ 312):

Զգալի է նաև Լևոն Վարդանի վաստակը սփիտքահայ գրականութեան ուսումնասիրութեան ասպարէզում: Բացի առանձին հեղի-



նակների գոքերի մասին գրած գրախօսականներից, նա հեղինակել է ուշագրաւ ոստմնասիրութիւններ լիբանանահայ, ֆրանսահայ և ամերիկահայ գրականութեան մասին:

Լուս Վարդանը ստեղծագործական կեանք մտաւ նախ իր արձակով (Գիրք *Մենուասի*, Պէյրութ, 1959. *Փիմիկեան ափերու վրայ, Պէյրութ, 1960*) և ապա չափածոյ երկերով (*Ինքներգութիւն, Պէյրութ, 1968*. *Ի խորոց սրտի, Պէյրութ, 1982*): Նրա եօթանասունամեայ յորելեանը զուգատիսկեց իր բանաստեղութիւնների նոր ժողովածուի հրատարակութեան (*Կրկիճ հեծութիւն, Պէյրութ, 1996*, հրատարակութիւն Թէքեան Մշակութային Միութեան):

Լուս Վարդանը իր տեղը նուաճել է նաև սիիոռի մամուլի պատմութեան մէջ: Նա որպէս խմբագիր կամ խմբագրական կազմի գործօն անդամ երկար տարիներ աշխատակցել է «Շիրակ», «Զանասէր», «Հայկագեան Հայագիտական Հանդէս», «Նոր Այնթապ» պարբերականներին ու «Սփիուք», «Զարթօնք» թերթերին: Նրա գրութիւնները յաճախ արտատպուել են սիիոռի տարբեր օճախներում:

Լուս Վարդանը նաև փնտուած ուսուցիչ է: Իր կեանքի շորշ 50 տարիները նա նուիրաբերել է հայ դպրոցին ու դպրութեանը: Նա Դարուի Յակոբեան, Յովակիմնեան-Մանուկեան դպրոցների ու Հայկագեան Գոլէճի սաներին երկար տարիներ դասաւանդում է հայագիտական առարկաներ ու նրանց հոգում արմատադրում հայ արժեքներ: Նա այնպէս է կապուած հայ դպրոցին, որ Պէյրութի պատերազմի տարիներին, փամփուշտների տակ իր կեանքը վտանգելով, հասնում էր դպրոց:

Այս բոլորի մէջ նկատելի է Լուս Վարդան մարդը՝ մարդաէր, հայրենասէր, ընկերասէր, աշխատասէր, ուղամիտ, ճշմարտախօս, անմիջական ու ընտանիքին և գործին նուիրուած: Նա միշտ իր գլուխը խոնարհել է Աստծոյ, մարդու, վաստակի, գիտութեան, սիրոյ, բայց երբեք դրամի, հարստութեան, դիրքի, պաշտօնի և ուժի առաջ: Նա ասում է հեղինակապաշտութիւնն ու պաշտպանում ստեղծագործական ինքնուրոյն մտածողութեան իրաւոնքը: Այդ դասանանքը նրան ապահովել է ինչպէս բարի համբաւ, այնպէս էլ ստեղծել լրացուցիչ դժուարութիւններ: Այդ ելսէջները Լուս Վարդանը կարողացաւ յաջողութեամբ դիմագրաւել, քանի որ նա իր կողքին ուներ հոգատար, նուիրուած ու քաջասիրտ կողակիցը՝ Մելիստոննեանների դուստր Վեհանոյշը:

Դոկտ. Գէորգ Խորոպեան

(Առկախութիւն երկարաթաթերթ, Բ. տարի, թիւ 19 (42), 5
Սեպտ. 1996)

ՎԱՐԴԱՆ Ա.ՐՔ. ՏԵՄԻՐԺԵԱՆ
(Ծնեալ Պէյրութ, 1939)

Վարդան Արք. Տեմիրժեանը ծնած է Պէյրութ 1939-ին, այնթապից Յակոբ և Կեսարացի Վարդուհի Տեմիրժեաններու յարկին տակ: Նախակրթութիւնն ստացած է Էջրէֆիէի Եփրեմեան վարժարանը՝ Ղազար Չարշքին տեսչութեամբ: Դերենիկ Եպս. Փօլատեանին տեսչութեան օրով ան ուսած է Մեծի Տանն Կիլիկիոյ դպրեվանքին մէջ 1952-1956 տարիներուն: Ապա Ընծայարանին մէջ իր ուսումը շարունակելու առնետեր, ան 1957-ին ձեռնադրուած է կուսակրօն քահանայ Զարեհ Կաթողիկոս Փայտալեանին ձեռամբ՝ վերակոչուելով Վարդան արեղայ (աւագանի առունն էր Յովսէփ):


1959-ին Վարդապետական աստիճան ստացած է ձեռամբ Խորեն Արքի, հիւթ ունենալով «Յուցակ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Արքուին հայերէն ձեռագիրներու»ն, որուն չորս ձեռագիրներու մասին առանձնաբար երկու հատորները արդէն իսկ լոյս ընծայած է ան հետագային, մենագրութիւններով հանդերձ:

Վանքին մէջ յաջորդաբար վարած է մատենադարանապետի, թանգարանի տեսչութեան, մատակարարի և հիւրընկալի պաշտօն-ներ: Նաև վարած է ուսուցական պաշտօններ և եղած է Հայց. Եկեղեցոյ Կիրակնօրեայ դպրոցներու վարիչ տնօրէն 1961-1963-ին: Միաժամանակ, հետևած է Պէյրութի Ս. Ժողկէփ համալարանի աստուածաբանական ու հայագիտական դասընթացքներուն:

1963-ին ընտրուած է առաջնորդ Աստրպատականի թեմի, որին 1969-ին հեռացած է դժգոհ՝ թեմական խորհուրդի մենատիրական ընթացքն և իրացումներէ....: Այդ տարիներուն ան հրատարակած է Աստրպատականի հայութեան մարդահամարն ու դիմաններու շարքը, և 1965-ին ստացած ծայրագոյն Վարդապետութեան աստիճան:

1969-1971 եղած է յունահայոց թեմի Առաջնորդական Փոխանորդ և աշխատակից «Ազատ Օր»ի:

1971-ին կը վերադառնայ Անթիլիաս, ուր կը ստանձնէ մեկէ աւելի պաշտօններ, սակայն յաջորդ տարին, և տարի մը ամբողջ, կը հարկադրուի ծառայել անկողնոյ՝ ինքնաշարժի ծանր արկածի մը հետևանքով, որուն դարմանական ծախսերը կը զլացուին իրեն Խորեն Ս. Կաթողիկոսին կողմէ....:



1977-ին Գարեգին Բ. Մեծի Տաճան Կիլիկիոյ Կաթողիկոս զինք կը ձեռնադրէ եպիսկոպոս՝ օծակից ունենալով Մեսրոպ Աշճեան և Սուրէն Գաթարոյեան ծայրագոյն վարդապետները:

1981-էն ցայսօր կը վարէ Տաճան Կիլիկիոյ տպարանին տեսչութիւնը և Կաթողիկոսարանի հիւրընկալի պաշտօնը:

Մաս կազմելով Լիբանանի Այնժապիհներու Հայրենակցական Միութեան, 1974-75-ին կը խմբագրէ նոր Այնժապը՝ յաջորդելով Գրիգոր Պողարեանին:

1995-ին Գարեգին Բ. իրեն կը շնորհի Արքութեան տիտղոս:

Վարդան Արք. հրատարակած է բազմաթիւ մենագրութիւններ՝ պատմական, բանասիրական, ձեռագրագիտական և քարոզական նիւթերով, որոնք կը լեցնեն շուրջ 25 հաստր: Աշխատակցած է ան տասնեակ մը օրաթերթերու, ամսաթերթերու և պարբերաթերթերու, որոնց ցանկը տրուած է իր 1996-ին Անթիլիասի մէջ հրատարակած «Մեծի Տաճան Կիլիկիոյ Ս. Աթոռի Երան. Տ. Բարգէն Աթոռակից Կաթողիկոս Կիլէսէրեանին (1868-1936) Անտիպ Նամակները Ուղ-դուած Վիեննական Միսիթարեան Հայրերուն 1896-1936 Թուականներուն» հաստրին մէջ (էջ 292-300):

Ծուտով լոյսին կու տայ ան Վիեննայի Միսիթարեան Մայրավանքի արխիտատան այն անտիպ նամակները, որոնք գրուած են Հայց. Եկեղեցոյ բարձրաստիճան եկեղեցականներու կողմէ և դրկուած Միսիթարեան բանաէր ու հայագէտ միաբաններու:

Սեպուհ սրբ. Պաղտոյեան

**ԶԱՐԵՎ ՄԵԼՔՈՆԵՍՆ
(Ծնեալ Հալէա, 1923)**

Բանաստեղծ, թատերագիր, հրապարակագիր, կրթական մշակ Զարեվ Մելքոնեանը ծնած է Հալէա, 1923-ին, Այնթապցի մօրմէ:

Աւարտելէ ետք Հայկագեան նախակրթարանը, յաճախած է Միսիթարեան վարժարան և Լիսէ Ֆրանսէ:

1946-ին շրջանաւարտ եղած է Մել-գոնեան Կրթական Հաստատութեան մանկավարժական բաժինէն:

Փոխադրուելով Պեյրոյթ, հետևած է Ամերիկեան Համալսարանի դասընթացքներուն և անգիտական գրականութեան մէջ ստանալէ ետք Պաակաւորի իր կոչումը, աւելի ուշ ձեռք բերած է մանկավարժութեան մէջ Մագիստրոսի տիտղոս:

Նույրուած է ուսուցչական ասպարեզի ու հայերէն լեզու և գրականութիւն աւանդած է Հ.Բ.Ը.Մ.ի երկրորդական վարժարան-ներուն մէջ:


1964-1968 վարած է Հ.Բ.Ը.Մ.ի Դարտուի Յակոբեան աղջկանց երկրորդական վարժարամին տնօրինութիւնը: 1968-ին փոխադրուելով Միացեալ Նահանգներ, կոչուած է Հ.Բ.Ը.Մ.ի միջին արևմտեան շրջանի վարիչ քարտուղարի պաշտօնին և ապա շրջան մը ատենապետած է Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամին:

Իր բանաստեղծական հաստրոներն են.- «Ես և Մարդիկ», «Ջրինեղին Յետոյ», «Երջանկութիւն», «Քերթուածներ», «Ափերը Մինչև Անկարելիին», «Լեռներ Վիրերու Մէջ», «Ծնծղաները Ռինչին», «Կեանքով և Մասամբ նորին»:

Հրատարակած է նաև թատերախաղեր.- «Սիրոյ Յանցին Մէջ», «Անգոյ Հետքեր», «Ահա Այսպէս Ապրեցանք», «Զմոսուած Երազ-ներ», «Պրճ. Ժողէֆ Քարեան» 1978, «Բանալիներ»:

Տակաին, իր հրատարակութիւններուն մաս կը կազմեն հայոց լեզուի, գրականագիտութեան և քերականութեան արժեքաւոր դասագիրքերը: Ունի նաև անտիպ գործեր:

Պեյրութի մէջ եղած է հիմնադիր խմբագիրը Թէքէեան Մշակութային Միութեան «Շիրակ» գրական ամսագրին: Բազմաթի հրապարակագրական, մանկավարժական, գրական, յուշագրական, գրադատական յօդուածներ ստորագրած է Պեյրութի «Զարթօնք», Գանիդէի «Արև», Պութոնի «Պայքար», Լու Անձելըսի «Նոր Օր» թերթերուն մէջ և այլուր:



**ՅԱԿՈԲ Ս. ՄԱՍՈՒԿԵԱՆ
(Ծնեալ Հալէա)**

Հայ ժողովրդական և արդի երաժշտութեան երախտաւորներէն է Յակոբ Ս. Մասուկեան, որ տասնեակ տարիներէ ի վեր բնակութիւն հաստատած է Գանատայի Թորոնթօ քաղաքը:

Ան այնթապցի ծնողքէ ծնած է Հալէա, որ անցուցած է իր մանկութեան և պատանեկութեան տարիները, նախ յաճախելով բողոքականաց Էմմանուէլ Վարժարանը, տեղույն Ամերիկեան Գոլէճը, ապա Մելգոնեան Կրթական Հաստատութիւն, որին շրջանաւարտ եղած է 1951-ին՝ երաժշտութեան ուսուցիչ ունենալով Վահան Յ. Պէտէլեանը:

Երաժշտութեան սէրը ստացած է իր հօրմէն՝ Սամուէլէ, և հօրաքրոջմէն՝ Ազնի Գարախանեանէ, որ եղած է յայտնի դաշնակահարուի և խմբավար: Կիպրոսի իր ուսանողական տարիներուն, շութակահարի ընդունակութեամբ օգտակար եղած է տեղույն նուագախումբին, տեղական ուստիուկայանի երաժշտական ծրագիրներուն, ինչպէս նաև դպրոցներու նուագախմբային ելոյթներուն:

Իրեն վստահուած է Մելգոնեան Հաստատութեան և Նիկոսիոյ եկեղեցւոյ երգչախումբերու փոխ-վարիչի պաշտօնը, նաև՝ Կիպրոսի ուստիուկայանի հայկական բաժնի երգչախումբի ղեկավարութիւնը:

1953-ին, Յակոբ Մասուկեանը Եթովպակից հայ ազգային մարմնին և Վարժարանի հոգաբարձութեան հրաւերով Ասիս Ասպապայի մեջ ստանձնած է դաստիարակի պաշտօն իր կնոշ՝ Սրբուիի հետ միասին: Եթովպակից պետութիւնը զինք կարգած է վարիչ կայսերական նուագախումբին և փողերախումբին: Աւելի քան քսան տարի ան մեծ ձեռնհասութեամբ մնացած է այդ պաշտօնին վրայ:

Հայու Սէլասիէ կայսեր խնդրանքով շրջած է Եթովպակից գիտերն ու քաղաքները՝ ձայնագրելու և կորուստէ փրկելու երեք հազար տարուան աշխարհիկ և եկեղեցական երաժշտութիւնը:

Եթովպակից քաղաքական վերիվայրումները, որոնց հետևանքով սպաննուած է կայսրը, պատճառ դարձած են որ Մասուկեանին եկեղեցական երաժշտութիւնը մնայ անտիպ, թէև իր կազմած երգչախումբերուն և մարզած երգիչներուն հասցուցած էր սրբկեցնել այդ երաժշտութիւնը:

1971-ին խմբավար Մասուկեանը կը հարկադրուի մեկնիլ Լոնսուն, որ տասներեք տարի շարունակ կը դեկավարէ իր հիմնած



Կոմիտաս երգչախումբը:

1978-ին Անգլիոյ Էլիզապէթ թագուհին թագադրութեան 25-ամեակի տօնախամբութեան իր երգչախումբով մասնակցութիւն կը բերէ ան ու կ'արժանանայ գնահատանքի:

Ի վերջոյ հաստատուելէ եսք Գանատայի Օնթարիո նահանգի Թորոնթօ քաղաքը, իոն ևս կը հիմնէ երգչախումբ մը, Հ.Բ.Ը.Մ.Ի հովանիսին ներքու:

Տաղանդաւոր երգահանը վերջին մէկուկէս տասնամեակին նուիրուած է յօրինողական ասպարէզին՝ մեներգային, բազմաձայնային, գուգերգային, դաշնամուրային և գործիական երաժշտութեան գանձարանը ճոխացնող ստեղծագործութիւններով:

Շնորհիւ իր ոճին, խմբերգներն ու մեներգները կը կատարուին յայտնի երգչախումբերու կողմէ:

Մանուկեանին յօրինողութեան մէջ բանակը նշանաբան չէ եղած. որա՞լը, մի՞տքն ու հոգի՞ն եղած են տիրապետող՝ առանց մոռնալու երգողին շնչառութեան դիրին պահեր շնորհելու հրարութիւնները, որոնց անտեղեակ են շատ երգահաններ:

Մանուկեանին երգերուն մէջ կը զգանք հոգիին բարախող ջերմութիւնը. իրաքանչիր տողի մէջ սրտի զարկերուն թրթուականութիւնը կը յայտնուի երաժշտական ձայներու ոիթմականութեան մէջ, այնպէս որ երգը իր ամբողջութեամբ թափանցումներ կը կատարէ ունկնդիրին հոգիին մէջ՝ յուզելով անոր ներաշխարհը:

Իր երաժշտութեան ուսուցիչը՝ Վահան Յ. Պէտէլեան, իր համերգներէն մէկուն առիթով ըսած է. «Քեզմով միշտ հապարտացած եմ, որ իմ վայսուն տարիներու ուսուցչութեանս ընթացքին հանդիպած տաղանդներուն լաւագոյններէն ես և արժեցուցած ես ինքզինքդ ծառայելով այն վեհ արուեստին, որ կը կոչենք երաժշտութիւն»:

Պատրաստուած և տպագրութեան յանձնուած է հարիւր յիսունէ աւելի երգեր պարունակող ձայնագրեալ երգարան մը նախակրթարանի աշակերտուներու համար, ինչպէս նաև տնական խրախնանքներու և խնճոքներու ընթացքին գործածուելու մտածումով:

Բացի երգահան և յօրինող երաժիշտ ըլլալէ, Յակոբ Ս. Մանուկեանը նաև յայտնի է որպէս գրագէտ: Ան հեղինակ է երկու հաստրամերու, մին՝ նուիրուած Քեմանչախ Ռուբէնի կեանքին և դերին հայ աշուղական երաժշտութեան մէջ. միւաը՝ իր ազնուական և զոհաբերող հոգիի տէր մօրը մասին:

Ֆերտինանտ Գայմագամեան

(«Անկախութիւն» երկշարաթաթերթ, Բ. տարի թիւ 45,
31 Հոկտ. 1996)

ԼՈՒԹԵՐ ՍԻՄՇԵԱՆ¹

1920-ին, Այնթապի ինքնապաշտպանութեան կողիի օրերուն գաղթած և Միացեալ Նահանգներու իր ազգականներուն մօտ ապաստան գտած երիտասարդ մըն էր Լութեր Միմճեանը, որուն անոնը յաճախ յիշատակուած է ամերիկեան մամուլի մէջ որպէս գիտարար: Անոր անոնին արձանագրուած են շորջ երկու հարիրի հիանող գիտեր:

Ահաւասիկ քանի մը տեղեկութիւն անոր գործին մասին:

Միմճեանին գիտերու շարքին մէջ կը գտնուին առաջին նկարչական ու ֆլեքս քամերան, առաջին գունաւոր Ք. ճառագայթաւոր նկարը, առաջին նմանեցուած մարզիչ մեքենան, որ գործածուեցաւ Բ. Աշխարհամարտի ընթացքին օդաչուներ մարզելու համար:

1942-ին ան հիմնեց Ռեֆլեքտըն Քորփորէցըն-ը, որ յետոյ միաձուելուեցաւ Ծենյորը Ռիազը ընկերութեան հետ, որու նախագահն է Միմճեանը:

Քընկերիքը նահանգի Կրինիշ քաղաքը բնակող այս գիտարին հնարքներէն մէկն է նաև ելեկտրոնիկ հաշուիշ մը, որ կը դիրացնէ վաճառատուններու ապրանքահամարը:

(Հայ Աճրէա, ԺԱ. տարի, 1970, թի 42-43, էջ 89-90)

1- Լութեր Միմճեանին մասին այս հիւթը կու տանք պարզապէս նշած ըլլալու համար թէ Հայ Աճրէա պարբերաթերթի թիւերը եթէ բծախնդրուեն օգտագործուին և պրատումի յանկուածական ճիգ մըն ալ ըլլար՝ ամերիկեան համապատասխան տեղեկատուններէ կրնար աւելի ամբողջական կենսագրական մը դուրս գալ այնթապածին այս գիտարարին մասին:

**ՓՐՈՖ. ԳԱԲՐԻԵԼ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ¹
(1885-1935)**

Ծնած է Այնթապ 1885-ին: Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրի Ֆրանչիսկեան Հայութու Թերրա-Սանթա վարժարանին մէջ, ապա կրօնաւորական կրուս ստացած ըլլալով՝ դրկուած է Շենովայի Կաթոլիկ Հայութու Աստուածաբանական Գողենը և յետ շրջանաւարտութեան ձեռանադրուած է կրուակրօն քահանայ ու անդամակցած Ֆրանչիսկեան Միաբանութեան:

Որդին էր ան Քիլիայի Գաբրիէլին, որուն զաւակներէն մին՝ Շորճ Միքայէլեան, Հալէափ մէջ հնարածանօթ պիտի դառնար իբրև արդինաշատ յանձնառու մը:

Օսուր հաստատութեան մը մէջ տարիներ մնացած ըլլալով, երկար ժամանակ անծանօթ կը մնայ ան իր ժողովուրդին և Խոսլիոյ մէջ կը մասնագիտանայ հնագիտութեան գծով՝ տիրապետելով, հայերէնէն բացի, թրքերէնի, ֆրանսերէնի, խովանակնի, լատիներէնի և անգլերէնի:

Իբրև ֆրանչիսկեան կրօնաւոր, մինչև Առաջին Համաշխարհային Պատերազմին սկզբնաւորութիւնը ան կրթական աշխատանք կատարած է Միջին Արևելքի զանազան երկիրներու մէջ:

Հայկական ցեղասպանութիւնն ու բռնագաղթը իր մէջ ազգային ու հոգեկան յեղաշրջում մը յառաջացնելով, հակառակ Հռոմի քահանայապետին ազդարարութեան, կը նույրուի ազգային-քաղաքական գործունեութեան՝ հետամուտ դառնալով ազգային շահերու հետապնդման: Շատ չ'ուշանար իր հրաժարումը իր պատկանած ոխտէն և վերադարձ Հայաստանեաց Եկեղեցւոյ գիրկը:

Զինադադարի շրջանին, Պօղոս Նուպարին հրաւերով, շուրջ երկու տարի կը նույրուի ազգային դատի քարոզչութեան գործին, ապա կը հաստատուի Լոնսոն, ուր անգլիացի մը հետ կը բանեցնէ թարգմանչական գրասենեակ մը մինչև իր Հալէա փոխադրութիւնը 1929-ին:

Միջանկեալ, իբրև Երրուացի մէջ հուչակեալ հնագէտ, ան դասախոսական պաշտօններ վարած էր Հռոմի սեմական լեզուարանութեան կաճառին և Ֆիալուրիկի համալսարանի հին լեզուներու կաճառին մէջ: Նաև եղած էր տնօրէն Անգլիոյ Պետական Թան-

1- Թէն Սարաֆեանը իր Պատմութիւն Անթէսի Հայոց աշխատութեան Բ. հաստրին մէջ արտպազտուած է Փրոֆ. Միքայէլեանին մասին (Էջ 702-703), բայց այս անկի ընդարձակ գրութիւնը անկի հիմնաւոր գաղափար մը կու տայ այս արժեքաւոր գիտնականին մասին:

գարանի Սեմական Բաժնին:

1929-1935, մինչև իր մահը, ան կը դասախոսէ ընդհանուր ազգաց պատմութիւն Հալեափ Ամերիկեան Գոլէճին մէջ:

Փրոֆ. Միքայէլեանը Հալեափ Պետական Թանգարանի վարչական մարմնի անդամներէն էր և աշխատակից՝ թանգարանի տնօրէնութեան լոյս ընծայած «Խըվիի Արքէղութիք Սիրիէն» հանդէսին: Իբրև հնագէտ մեծ յարգանքի արժանացած էր օտար և տեղացի մասնագէտներու կողմէ: Կեանքի վերջին շրջանին ձեռնարկած էր ֆրանսերէնով գրելու Ազգ. պատմութիւն մը, համաձայն բնեուագրական ընթերցումներու և հնագիտական նոր ստուգումներու:

Հալեափ մէջ ան ինքզինք առաւելաբար նոյիրած էր հայոց քաղաքլրթութեան պատմութեան հետազօտութեան:

Իր հմտութեան շնորհիւ նախագահ կարգուած էր ան Սուրիոյ Հնագիտկան Կաճառին և 1934-ին յաշողած էր Կարկեմիշի (Ծարապլու) Խեթական (Հիթիթ) արձանագրութեանց նշանագործութիւնը լուսաբանել՝ զանոնք վերծանելով հայերէնով: Իր այս ցնցից գիտը ան յայտարարած էր «Խըվիի Արքէղութիք Սիրիէն» հանդէսին մէջ, ընդգծելով թէ հիթիթները հայեր էին և իրենց լեզուն հայերէնն էր: Դժբախտաբար իր այս գիտէն քիչ եւսք ան զոհ պիտի երթար սրտի կաթուածի մը:

Տոքթ. Ապտէլ Ռահման Քէյեալին իր դամբանական խօսքին մէջ Փրոֆ. Միքայէլեանը պիտի գնահատէր իբրև մէկը, որուն մահով «Սուրիա կը կրտսնցնէ մեծ լեզուաբան մը, որ ծանօթ էր ամբողջ աշխարհին. այս մեծ գիտնականին անհետացումը մեծ կրուստ մըն է թէ՝ մեզի և թէ՝ համաշխարհային քաղաքակրթութեան համար»:

Փրոֆ. Միքայէլեանին գլխաւոր իտէալն էր հայ ժողովուրդին ծագման և անցեալի մեծ քաղաքակրթութեան ծանօթացումը արար աշխարհին: Ցաւալի է որ իրմէ եօթը կարևոր հայագիտական աշխատութիւններ ցարդ կը մնան կրուստած:

Ան եղած է անկեղծ հայրենասէր մը և բարեկամ մը հայունասէր երիտասարդներու: Ցըշան մը գլխաւորած է Հալեափ Հայաստանի Օգնութեան Կոմիտէն:

(Նոր Այնթապ, Խ. տարի, 1982, թի 1(73), էջ 29-31)

**ՎԱԶԵ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ
(ԾՅԵԱԼ ՊԵՅՐՈՒԹ)**

Վաչէ Պարսումեանը ծնած է Պէյրութ, Լիբանան, այնթապի ծնողքէ: Նախնական ուսումը ստացած է Պէյրութի Հայ Աւետարանական Գոլէճին մէջ, ապա յաջորդաբար հետևած է դասընթացքներու Պէյրութի Ազգային Երաժշտականութիւն, Հայկագեան Գոլէճին, Միջին Արևելքի Աստուածաբանական Շեմարանին, Ամերիկեան Համալսարանին մէջ: Երաժշտական բարձրագոյն կրթութեան հետևած է Փրինսթընի Ուսաթմինիաթըն Քուայր Գոլէճին մէջ, Միացեալ Նահանգներ, վկայուելով իբրև Մագիստրոս Երաժշտութեան, 1980-ին:

Ցես ուսումնառութեան, իբրև երաժշտութեան դասախոս և բաժանմունքի պատասխանատու ան պաշտօններ վարած է Պէյրութի Ամերիկեան Համալսարանին, Միջին Արևելքի Աստուածաբանական Շեմարանին և Պէյրութ Խնհիվըրսիթի Գոլէճին մէջ, մինչև 1986:

Հաստատուելով Միացեալ Նահանգներ, ան հիմնած է Դրազարկ Բրատարակչականը, որիկ լոյսին տուած է երաժշտական գիրքեր ու ձայնագրութիւններ:

Պարսումեանը եղած է հիմնադիրն ու ղեկավարը բազմաթիւ երգչախումբերու և համայնքային ու եկեղեցական օանազան կազմաւորմներու, տալով բազմաթիւ համերգներ Լիբանան, Սուրիա, Ֆրանսա և Միացեալ Նահանգներ:

Պարսումեանը նաև հիմնած է երկու երաժշտականութիւն, առաջինը՝ Լիբանան («Բ. Կանաչեան Երաժշտականութիւն», 1984-ին), երկրորդը՝ «Լարք Երաժշտականութիւն», 1996-ին, Հարաւային Գալիֆունիոյ Փաստեանա քաղաքը, որ կը բնակի և որիկ կը ղեկավարէ Լարք Երաժշտական Ընկերակցութիւնը, որ երաժշտական բազմաժիղ ծրագիրներով արուեստի խկական կեդրոն մը դարձած է և Գալիֆունիոյ հանրութեան կը ներկայացնէ բարձրորակ ձեռնարկներ:



ԳԷՈՐԳ ԱՆՏՈՆԵԱՆ

(1926-1996)

Գէորգ Անտոնեանը ծնած է Հալէա, 1926-ին, այնթապի ազգասէր ընտանիքի մը յարկին տակ:

Փոքր տարիքին անդամակցած է Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միութեան՝ իբրև մարզիկ, և այնուհետև միշտ մնացած է անոր ծառայութեան մէջ թէ՛ Հալէա, թէ՛ Լիբանան և թէ՛ Միացեալ Նահանգներ, որ հաստատուած է ի վերջոյ:

Հակառակ բարձրագոյն ուսում ստանալու պատեհութեանէն գրկուած մնալուն, ան ուսման սէրը կրցած է արծարծ պահել իր զաւակներուն մէջ և յասուկ հոգածութիւն ցուցաբերած է Հալէայի Կրթասիրաց մայր ուսումնական կրթարանին հանդէա:

1947-ին ամուսնանալով, իր կնոջ՝ Ալիսին հետ բախտաւորուած է չորս զաւակներով՝ Անտի, Հրաչ, Պետի և Շանի:

Անտոնեանը հայու ձեռներեցութեամբ յաջողած է գործի ասպարէզի մէջ և հիմնադիր սեփականատէրը դարձած է Discount Tires Centers տարածուն հաստատութեան, որուն ղեկավարութիւնը հետզհետէ վատահած է իր զաւակներուն:

Անտոնեանը մինչև իր կեանքին վերջը օժանդակած է Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միութեան, միաժամանակ նպաստի իր բաժինը բերելով ազգային այլնայլ միջոցառումներու:



**ՀՐԱԶ ԱՆՏՈՆԵԱՆ
(Ծնեալ Հալէա, 1951-ին)**

Հրաչ Անտոնեանը, զաւակը՝ Գեղրգ Անտոնեանին, ծնած է 1951-ին, Սուրբոց Հալէա քաղաքը։ Նախնական ոսումը ստացած է Հայկազեան վարժարանին մէջ, ապա յաճախած է Քարէն Եփիէ ճեմարանը։

1967-ին ընտանեօք փոխադրուելով Լիբանան, իր երկրորդական ոսումը շարունակած և 1969-ին աւարտած է Պուրճ Համուտի Լուսն և Սոֆիա Յակոբեան վարժարանին մէջ։

Նյու տարիին ընտանիքն հետ փոխադրուած է Միացեալ Նահինգներ և սկսած յաճախել Լու Անձելըսի Սիթի Գոլէճը, ապա Նորթինգհեմի համանգային համալսարանը, որիկէ շրջանաւարտ դարձած է իրքն Պալկաւոր համակարգչային գիտութիւններու։

Հրաչը կանոխէն միացած է Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միութեան ընտանիքին՝ իրքն գայլիկ, սկառտ, մարզական խաղերու մասնակից և վերշապէս անդամ պատասխանատու զանազան մարմիններու։ Միութիւնը 1988-ին զինք պարզեցած է յաստու յուշատախտակով մը։

Չեղներէց գործի մարդ, Հրաչ Անտոնեանը 1975-էն ի վեր սեփականատէրելէն մէկն է «Տիսաբանթ Թայր Սենթըր» անիւ վաճառող բազմաթիւ հաստատութեան, գլխաւոր գործադիր քարտուղարի պաշտօնով։

Ամուսնացած է Մարինէ Տէր Յովհաննէսեանին հետ և ունի երկու զաւակ՝ Ռուբինա և Շորճիօ։



(«Ասպարէզ» օրաթերթ, 3 Յուլիս 1996)

ԱՐՄԷՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ
(Ծնեալ Այնթապ, 1914-ին)



Զաւակը՝ հանրածանօթ ուսուցիչ, դպրապետ ու կրթական մշակ Պետրոս Տէր Պետրոսեանիը (Պետրոս Խոճա) և աւանդապաշտ Սովլթան Քիլէմեանիր, Արմէն Տէր Պետրոսեանը 1956-էն մինչև 1974 անընդմիջաբար վարած է Հալէպի Կրթասիրաց վարժարանն տնօրինութիւնը:

Խանձարորի մէջ տարագրութեան հանուած՝ կարաւաններու հետ քշուած է հարաւային Սուրիա:

Կիլիկիոյ ազատագրումին վերադարձած է Այնթապ, ուր յաճախած է վերակազմատորուող Վարդանեան վարժարանի ծաղկոցի բաժինը:

Կիլիկիոյ երկրորդ պարպումին ապաստանած է Հալէպ, Սիլէյ-մանիէի հիւղաւանը: Տարի մը յաճախած է ՌԱՄ վանքի դպրոցը, ապս Պապ Էլ Ծընէնի Կիլիկեան վարժարանը. իսկ 1924-ին մտած է նորաբաց Կրթասիրաց վարժարանը, որին շրջանաւարտ դարձած է 1929-ին:

Դպրեվանքի ուսանողութեան շրջանին, մասնաւոր արտօնութեամբ, դասերէ դուրս հետևած է Պէյրութի Պետական Երաժշտանոցի ձայնագրութեան, ձայնավարժութեան և դաշնաւորումի դասերուն: Նոյն շրջանին, հայ մատենագրութեան և հայոց պատմութեան դասերուն դրակա օժանդակ աշխատանք, բանասիրական մշակումներ ունեցած է Սուեփանու Սիւնեցիի Պատմութիւն Հայ Երաժշտութեան, ինչպէս նաև հայ աշուղական ու ժողովրդական բանասիրութեան հիւթերու շուրջ:

Դպրեվանքը աւարտել անմիջապէս ետք ընդգրկած է ուսուցչական ասպարէզը: 1935-1936-ին պաշտօնավարած է Ազէզի մէջ՝ դրակա ուսուցիչ-դպրապետ: 1936-1947 դասաւանդած է Հալէպի կրթասիրաց վարժարանին մէջ, յաւելուածաբար քանի մը տարիներ ստանձնելով դպրապետութեան պաշտօն Քառասնից Մանկանց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Ս. Աստուածածին եկեղեցիներուն մէջ:

Հայ ուսուցիչի վարձատրութեան անբաւարարութեան պատճառով, 1941-ին, տարուան մը դադար առնելով, հիմը դրած է հիւսուածեղէնի և տպածոյի փոքր ձեռնարկութիւններու, զորս շարունակած է դեկավարել ուսուցչական աշխատանքի առընթեր:

1947-ի ամրան, երբ հայրենիք ներգաղթելու առիթ չէ տրուած իրեն, մեկնած է Ֆրանսա և տարի մը մնալով իր քրոջ մօս, աւելի հմտացած հիւսուածեղէնի ու տարածոյի ասպարէզին մէջ:

Վերադարձին, տարի մը Հալէպ և տարի մըն ալ Պէյրութ զբանած է այդ աշխատանքներով, բայց շդիմանալով գործատերերու շարաշահութեանց, կրկին դարձած է ուսուցութեան:

Տարի մը պաշտօնավարած է Անթիլիասի վանքի Մեսրոպեան նախակրթարանը, ապա տարի մը՝ Վահան Թէքէեան վարժարանին մէջ, այնուհետև շորջ երկու տարի՝ «Զարթօնք» օրաթերթի խմբագրութեան մէջ: Ցարակցաբար, իրիկունները հետևած է Սէն Ժոզէֆ համալսարանի հայագիտական քառամեայ դասընթացին 1952-1956:

Արմէն Տէր Պետրոսեանին անունը գլխաւորաբար կապուած կը մնայ այնուհետև իր վարած տնօրինական պաշտօնին Կրթասիրաց վարժարանին մէջ:

Տէր Պետրոսեանը ունեցած է հասարակական լայն գործունեութիւն Հ.Բ.Ը.Մ.ի և Թէքէեան Մշակութային Միութեան մէջ: Մասնակցած է Հալեպահայ Ռւսուցական Միութեան վարչութեան, Ս. Աստուածածին եկեղեցոյ թաղականութեան, Կրթասիրաց Միութեան:

1971-ին լայն աշակցութիւն բերած է Կրթասիրաց վարժարանի նոր շենքի կառուցման սկզբնական շրջանի աշխատանքներուն:

Հեղինակած է հայերէն լեզուի գեղագրութեան տեսրեր՝ նոր մօսեցումով:

Եղած է փնտուած բանախօս մը:

1964-ին ամուսնանալով ուսուցչուին Նուարդ Ժամկոչեանին հետ, ունեցած է երկու զաւակ՝ Պետրոս և Ռաֆֆի:

**(Քաղուած Կրթասիրաց Մշակութային Միութեան և
Կրթասիրաց Վարժարանի Յուշամատեան գիրքն,
Հալէպ, 1994, էջ 100-101)**

**ՍԱՐԳԻՍ ԵՍ.ՓՈՒԺԵԱՆ
(Ծնեալ Քիլիս, 1914)**

Սարգիս Եափուճեանը ծնած է Քիլիս, 1914-ին, քիլիսցի հօրէ և այնթապցի մօրէ:

1915-1918 Եափուճեան ընտանիքը բազմաթիւ այլ աքտորեալ գաղթական-ներու հետ կը թափառի Սուրբոյ աւազուտներուն մէջ, 1922-ին վերջնապէս բոնագաղթուելու համար Սուրբիա և քանի մը տարուան աստանդական կեանքէ ետք հանգրուանելու համար Հալէպ քաղաքը:

1931 թուականին աւարտելով Կրթասիրաց վարժարանը, իր ուսումը կը շարունակէ Անթիլիասի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դարեվանքին մէջ, աշակերտելով Բարկէն Կիլէսէրեան Աթոռուակից Կաթողիկոսին, Շահէ Սորբ. Գասպարեանին ու Բիզանդ Եղիայեանին:

Այնուեւու կը լծուի ուսուցական գործունեութեան Հալէպի զանազան ազգային վարժարաններէ ներս:

1946-ին ընտանեօր կը ներգաղթէ Հայաստան, որ 1951-ին կ'աւարտէ Երևանի Պետական Համալսարանի բանասիրական բաժնունքի հայագիտական դասընթացքները՝ Մագիստրոսի վկայականով, ուսանելով Ա. Տէրտէրեանին, Գ. Ղափանցեանին, Գ. Զահուկեանին, Է. Աղայեանին, Մ. Մազմանեանին, Լ. Խաչիկեանին շոնչին տակ:

Հայաստանի մէջ ևս Եափուճեանը կը մտնէ կրթական ասպարէզ և մինչև 1970 կը պաշտօնավարէ Երևանի միջնակարգ դպրոցներու մէջ իբրև ուսումնական մասի վարիչ, կամ, ինչպէս ինք կ'ըսէ. «Վանեցի երախտաշատ մանկավարժ Մ. Սարդեանի վախուրած, շշնչաձայն բնորոշումով՝ արևմտահայ գրական մտքի զարդուցիչ»:

1958-ին իր գործունեութիւնը կը գնահատուի պատասխանատուներու կողմէ և կ'արժանանայ Խ. Հայաստանի Վաստակաւոր Ուսուցիչ կոչման, «Խաչատոր Արքովեան» և «Աշխատանքի Արիութիւն» շքանշաններուն:

1971-էն մինչև 1991 իբրև արտաքին յարաբերութիւններու բաժնի աւագ տեսուչ և սփիլոքի հայ դպրոցներուն համար պատրաստող դասագիրքերու պատասխանատու կը պաշտօնավարէ Հայաստանի Կրթական Նախարարութեան մէջ:

Այդ շքանշանին Եափուճեանը հեղինակակից կը դառնայ «Մայրեանի



Լեզու» Դ. և «Հայ Գրականութիւն» Է. տարիներու դասագիրքերուն:

1991-ին հանգստեան կոչուելով կը նուիրուի գրականութեան, միաժամանակ շարունակելով հայ մամուլին մէջ ստորագրել առաւելաբար գեղարուեստական ակնարկներ և գրականագիտական ու յուշագրական յօդուածներ: Իր առաջին բանաստեղծական փորձերը ան արդէն կատարած էր Կրթասիրաց վարժարանին մէջ՝ մենատոր ունենալով Գրիգոր Պողարեան:

Առանձին հաստրներով իրմէ լոյս եսած են՝
- «Անմահ Քերթողներ», Հալէպ, 1945:
- «Հայրենի Ղօղանջներ», աշխատակցութեամբ հայագէտ-մանկավարժ Ազատ Եափուճեանին, Երևան:
- «Փախի՛ր, Զմե՛ն, Գարունն Է Գալիս» մանրապատումներ, Հալէպ, 1995:

Իր պատրաստութեամբ ու ջանքերով և Ս. Թոփչեանին յառաջաբանով Երևանի մէջ լոյսին եկած է Տիրան Չրաքեանին (Ինտրա) երկերու ժողովածոն, 1981-ին:

ԳԱԼՈՒՍ Ա. ՔՀՆՅ.
Է-ՔՄԵ-ՔԾԵԱՆ
(ԾԱՆԱԼ ՀԱԼԵԿ)

14 Մարտ 1996-ին դադրեցաւ բարախսելէ սիրող այնթապցի ծնողներու զաւակ Գալուստ Ա. Քհնյ. Էքմեքճեանին, որ աւելի քան երեսուն տարի նույրումով ծառայեց Հայ Առաքելական Եկեղեցին, ու ծառայելով Եկեղեցին՝ եղաւ իր ժողովորդին հետ, և վազեց հոն ուր կարիք կար, հոն ուր դժբախսութիւն կար, հոն ուր իր երթալը պէտք էր:


Աևազանի անունով Պերճ՝ ան իր անխնական ուսումը ստանալէ ետք նախ հօրը տնօրէնութիւնը վայելող Հալեկի Զաւարեան և ապա Միսիթարեան վարժարաններուն մէջ, շրջան մը աշակերտեց Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութեան և ապա մտաւ կեանքի ասպարեզ:

Կարճ տարիներ ետք, իր մէջ զգալով հոգևոր կոչում, Պերճը իր ուսումը շարունակեց Անթիլիասի մայրավանքի ղճայարանէն ներս և քահնանայ ձեռնադրութեցաւ ներկայի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա.ի ձեռքով:

Գալուստ Քհնյ. Էքմեքճեանն անմոռանալի անուն մը պիտի մնայ հալեպահավորթեան համար որպէս քարոզիչ, որպէս քաջ ու համարձակ հովիւ, որպէս իր ըսելիքները չսակարկող կրօնական մարդ, ու մնաւանդ՝ որպէս ծառայասէր հոգի:

Հալեկի մէջ գեղեցկօրէն բարձրացած հայատ Ա. Աստուածածին Եկեղեցին չէր կանգներ այսօր այսքան շքեղ՝ եթէ վախճանեալ Հինույեան Ա. Քահանային կողքին փութաջանօրէն հանգանակութիւններու շնուրուէր Տէր Գալուստը:

*(Քաղուածարար Նոր Այնթապի ԻԷ. տարուան թիւ 23-28-էն
(95-100), 1996, էջ 126-128:)*



ԺՈՐԾ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ
(1899-1975)

Հալեպի ամենայայտնի կապալառուներէն Շորճ Միքայէլեանը՝ եղբայրը Փրոֆ. Գաբրիէլ Միքայէլեանին (տես էջ 76) ծնած է Այնթապ, 1899-ին: Ծննդավայրին մէջ ան յաճախած է կաթողիկէ համայնքի ծխական դպրոցը և ապս Terre Sainte երկրորդական վարժարանը:

Շորճը և իր եղբայրները Հալեպ փոխադրուած են 1913-ին և համատեղ շանքերով հաստատած Միքայէլեան Եղբարք կապալառու ընկերութիւնը, որ ֆրանսական հոգատարութեան շրջանին պիտի դառնար Սուրբոյ կապալառու խոշորագոյն ձեռնարկը:

1937-ին, երբ արդէն մահացած էին իր եղբայրները, Շորճը իր ուսերուն կ'առնէ ամբողջ հաստատութիւնը և մինչև 1965 Սուրբոյ մէջ իր գործունեութիւնը շարունակելէ ետք, կը փոխադրուի ՊԵՅՐՈՒԹ, որ ինքզինք կը կոչէ հանգստեան:

Սկզբնական շրջանին, Միքայէլեան Ընկերութեան գլխաւոր իրագործումները կ'ըլլան Հալեպ-Ալեքսանտրէթ և Հալեպ-Անտիոք խճողիներու կառուցումը (1922), Հալեպի ելեկտրական ընկերութեան շնորհին կառուցումը (1927), ջրաբաշխման առաջին խողովակներու տեղադրում՝ Այն-Թէլի ջուրը Հալեպի բնակարաններուն բաշխելու համար (1929):

1937-էն ետք, Շորճ Միքայէլեանին իրագործումները անհաշի են: մասնաւորաբար օստարելիքացիներու կողմէ իրեն վստահուած են ամենաբարդ շինարարական ծրագիրները: 1948-ին Իրեն կը վստահուի «Իրաք Փեթրոլիում» ընկերութեան մոլից կայաններու տեղադրումը Սուրբիական անապասին մէջ. ապս յանձնառու կ'ըլլազ Եփրատի ջուրը 90 քմ. պետոնապատ ջրանցքով Հալեպի զտարան հասցնող ջրամուներու շինարարութեան (1952-1954). այնուհետև յանձն կ'առնէ Հալեպի ելեկտրական չերմակայանի նոր կեդրոնի առաջին մասին կառուցումը (1955-1956), և այլն.:

Իր նախաձեռնութիւններու ծիրին մէջ կ'ինան հիւանդանոցներ, դպրոցներ, գործատուններ, նաւահանգստավին ճամբորդական կայարանշէնք, ճամբաններու կարապատում, և այլն.:

Իր ծառայութիւններուն առ ի գնահատում, ան կ'արժանանայ «Սուրբիական Արժանիք» պատույ մետաղին, պատույ կրծքանշանի և օրինագրի Ս. Պապին կողմէ, պատույ մետաղի Հաթայի թուրք կառավարութեան կողմէ՝ Ալեքսանտրէթի մէջ օդակայանի մը շինութեան առիթով:

(Քաղուածաբար Գեղարդ տարեգիրք, 1996, էջ 501-504:)



Ահա թէ ի՞նչ կը հագնեիմ դար մը առաջ այնթապցիները:
Նկարին մէջ պատկերուած է նազարեան ընտանիքը:
Կեղրոնք՝ Կարապետ և Մարիամ նազարեանները: Կարապետի
աջին է դուստրը՝ Սէլիմ. ձախին կանգնած է երեց որդին՝
Յարութին (Այնթապի անուանի ուկերիչներէն): Մարիամի
աջին կանգնած է երկրորդ դուստրը՝ Եփրուիի. դեռասի
պատանին է Լևն նազարեան (բարերար Պէյրութի Լևն Կ.
Նազարեան վարժարանի):



Նմոյշ մը ևս այնթապահալերու օգտագործած տարազներէն:

ՔՈՅՐ ՖԻԼՈՍՖԻՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԻՄ ՄՈՐԱՔՈՅՐ-ՄԱՅՐԻԿՈ

Մի սրտբաց զոյցի պահին, բարեկամս Յարութիւն Սիմոնեանը ասաց.

– Այսօր մօրաքրոջ՝ քոյր Ֆիլոմէնին մահուան տարելիցի օրն է. ինձի համար վերիշումներու և մտածումի կարևոր օր մը:

Կը հասկնա՞ս զիս, եթէ ըսեմ, որ ես ամբողջ կեանքիս մէջ ապեր եմ երկու մայր ունեցողի տարօրինակ, սակայն հաճելի զգացողութեամբ: Իմ մանկական պատկերացումիս մէջ Մեննուշը սունի մայրիկս էր, իսկ Ֆիլոմէնը՝ դորսի մօրաքրոյր-մայրիկս: Առաջինը կը մնար սունը մեր հետ, մաքրութիւն ու լուացք կ'ընէր, ճաշ կ'եփէր. իսկ երկրորդը՝ հիւանդանոցը կը մնար և սուն կու գար մեզ սիրելու, համով ուտելիքներ ու սիրուն հագուստներ բերելու:

Այսպէս՝ ես առանձնաշնորհեալ մըն էի հիւանդանի ընկերներուս մէջ, դրոնք միայն մէկ մայրիկ ունէին: Եր հապարտ ու բախտաւոր կը զգայի զիս ասոր համար: Երբ սունի մայրիկս ինձի զլանար բան մը, ես զայն կ'ովզէի հիւանդանոցի մօրաքրոյր-մայրիկս և կ'ունենայի: Երբ առաջինը սաստէր զիս, երկրորդը կը ժայտէր բարի, կը գգուէր անուշ:

Վաղ մանկութիւնս, թէև հիւանդանի ցեխի, փոշիի և աղքատութեան մէջ, երջանիկ եղաւ, ահա, ա'յս զգացողութեամբ: Հիմա, արդէն ալսորած մարդ, երբ կը վերյիշեմ այս մասին, ես իմ մէջս բարեհոգի կը ժայտիմ երբեմնի միամստութեանս վրայ: Հիմա գիտեմ ճշմարտութիւնը. բայց և այնպէս՝ երկու մօր զաւակի զգացողութիւնը չէ լքած զիս մինչև այսօր, անոր մահէն երկու տասնմեակ անց: Տարօրինակ այս զգացումին երկարակեցութեան համար բուն «մեղատրը» իմ երախտագէտ բնութենէս աւելի՝ անոր անհամեմատելի բարութիւնն է: Ինչի՞ պիտի ծառայէր իմ երախտագիտութիւնը, եթէ Սիրանուշ-Ֆիլոմէնը ըրած չըլլար այն, ինչ ըրաւ ամբողջ 70 տարի. ալսինքն՝ եթէ փրկարար իր ձեռքը չմեկնէր, եթէ չհասնէր բոլոր անոնց, որ հիւանդ էին, որ կը տառապէին, որ տառապանքի մէջ անօգնական էին:

Յաճախ երկար խորհինը, կշուր-կշուադատեր եմ, թէ երկմայրութեան իմ զգացումով արդեօ՞ք չեմ մեղանչեր Մեննուշ մօրս առջև: Ներքին ձայնս միշտ պատասխանած է՝ ո՛չ, չեմ մեղանչեր, բանի

որ անիկա նշանախեց մ'իսկ չէ պակսեցուցած այն երկիրյած պաշտամունքն ՄԵԱՆՈՒՉ մայրիկին հանդէա, անոր ինձի համար տարած երկունքի ցաւերուն, տուած կաթին, ապրած զրկանքներուն և սնուցած յոյսին հանդէա: Երկու մայրերէս մԵկուն հանդէա զգացածս ինքնաբերաբար գումարուած է միւսին հանդէա զգացածին վրայ: Եռ այսպէս՝ երկու մայրիկներս ալ սիրած եմ կրկնապատկուած սիրով:

1889-ին Աշնթապ, սանտրագործ վարպետ Յակոբ Տարագճեանի ընտանիքին մԷջ ծնած Սիրանուշը վաղ մանկութենենքն երազեր է մայրապետ ըլլալ և նուիրուիլ մարդոց ցաւերն ամոքելու աստուածահանոյ առաքելութեան: Իր երազի ճամբուն վրայ պարմանուիի Սիրանուշ կը բախի մեծ դժուարութիւններու: Սակայն նապատակի վեհութիւնը ուժ և արիութիւն կու տայ և Սիրանուշ յաղթահարելով հօր և պահպանողական շրջապատին յարուցած արգելքները, կ'երթայ, կ'ընդունուի և գերազանցութեամբ կ'աւարուէ Հալէափ St. Joseph de l'Apparition քոյրերու յասուկ դարոցը: Գնահատելով հայ աղջկան ընդունակութիւնները, ջանամիրութիւնը և օրինակելի վարքը, դպրոցի տնօրէնութիւնը զինք կ'ողարկէ Մարսէլ քաղաքի նոյնանուն աւելի բարձրակարգ հաստատութիւնը՝ ուսումը կատարելագործելու: 1907-ին դա՛րձեալ գերազանցութեամբ աւարտելով հաստատութեան դասընթացը, Սիրանուշ, հիմա արդէն քոյր Ֆիլոմէն, գործնապէս կը նուիրուի քոյրական ծառայութեան, որ սկսելով Տրապիզոնէն՝ մօս եօթանատն տարի անընդմԷջ կը շարունակուի Հալէա, Սելանիկ, նորէն Հալէա, ապա Ծեպէլ Տրուզ, Սայտա, Ռամալլա, իր ետին թողլով իրենց ցաւերէն բուժուած և կեանքին վերադարձ մարդոց բազմութիւնը, որ ա՛լ երախտապարտ ու շնորհնակալ բարեկամներու բազմութիւնն մըն էր:

Քոյր Ֆիլոմէնին բարեկամ ամենազգի մեծամեծներուն և անոնց միջոցով յաջողած բարի գործերուն ցանկը երկար է. չեմ կրնար յիշել ու պատմել բոլորը: Յիշեմ միայն անապատի թագաւոր Մըճիմը և անոր վիրահատութեան հետ կապուած պատմութիւնը:

Օրուան ցնցող լուրը՝ թէ անապատի թագաւորը պիտի վիրահատեն ֆրանսական Մէն Լուի նշանաւոր հիւանդանոցին մԷջ, մեր հիւլաւանը հասաւ «Քոյր Ֆիլոմէնի հիւանդանոցին մԷջ» հայկական տարրերակով: Արդարև, ֆրանսական այդ հիւանդանոցը Հալէափ հայ և ոչ-հայ աղքատ դասակարգին համար այդպէս կը կոչուէր՝ Քոյր Ֆիլոմէնի հիւանդանոց, թէն ինքը հոն միայն վարչական պատասխանատու էր և գլխաւոր վիրաբոյժի առաջին վատահելի ընթերական:

Լուրը բորբոքեց հիւղաւանի տղաներուն և յատկապէս իմ առապաւելական երևակայութիւնը: Անապա՛տ, թագաւոր և վիրահատութեան դանակը ձեռքին բժշկապէտ Շըվալիէ, իսկ անոր կողքին,

ինչպէս աբահապան հրեշտակ, իմ մօրաքոյր-մայրիկս: Ո՛չ, անդիմադրելի է հետաքրքրութիւնը: Եւ, ահա, հիւղաւանի խումք մը տղաւեր, մեծ եղբօրս առաջնորդութեամբ, կ'երթանք դէափ հիւանդանց, որ Ծեմիլիէ կոչուող մեծահարուստներու թաղամասին մէջ էր:

Տեսարանը շլացուցիչ էր. քարասալարկ մաքոր փողոցներ, հովատն ծառուղիներ, ծաղիկներու և կանաչութեան մէջ թաղուած փարթամ տուներ, ապարանքներ, փառահեղ մզկիթ մը, ամրոցի նմանող հիւանդանց, որ օղակուած է զինեալ ձիաւորներով, որոնց մերկ սուրերուն ծայրը կը կայծկլտան արևի ճառագայթները: Ամբողջ շրջապատին մէջ ոչ մէկը և ոչ մէկ բան կը շարժի, կը շնչէ: Խորհրդաւոր լուութիւն է և երկիրած սպասում: Մարդոց հայեացքը անթարթ սևուած է հիւանդանոցին: Այնտեղ կեսնքի և մահուան կոի է: Այնտեղ կը վիրահաւոն անապատի թագաւորը: Ալլահը, Ծրվալիէն և քոյր Ֆիլոմէնը... հիմա սուրիական անձայրածիր անապատի և միլիոն-միլիոն անապատականներու յոյսի միակ սևուակէստը...:

Որքա՞ն տևեց այս լուութիւնը և սպասումը, մէ՞կ ժամ, երկո՞ւ, թէ՞ աւելի. չեմ յիշեր: Շատ վառ կը յիշեմ, սակայն, որ յանկարծ ու մէկ անգամէն փոխուեցաւ ընդհանուր պատկերը: Դէափ երկինք ուղղուած հարիւրաւոր հրացաններու համազարկ կրակոցները, զանգուածներու եւա՝ Ալլահ, եւա՝ Մուհամմէտ կանչերը, իսլամ կանանց անլոելի «լի՛լի՛լի՛»ները, մուկզինի կերկերաձայն աղօթքը մեծ մզկիթի աշտարակի ամպամերծ բարձրութենէն թնդացուցին օդը՝ ազդարարելով որ փիլուած է թագաւորին թանկագին կեսնքը: Յեսոյ՝ գոհարանական մաղթանքներ, ժողովրդական ցնծութիւններ, ծիարշաւ, սրախաղ և առատ սեղաններ ամէնոր և բոլորին համար:

Յեսոյ իմացանք, որ քոյր Ֆիլոմէնը, մարդոց ցաւերուն այս կամաւոր կապալառուն, գիտցած է օգուտ քաղել պատեհ առիթէն: Այն պահուն, որ ցաւ ու տառապանքէն ազատած թագաւորը շնորհակալութիւն կը յայտնէր մեծ, սրոցաւ հոգատարութեան համար, իմ գործվագույթ մօրաքոյր-մայրիկը կը յիշէ, կը խօսի անոնց մասին, որոնք աղքատ են, որոնք զուրկ են այդ հոգատարութենէն և համընդհանուր ուրախութեան այս պահուն կը տառապին անյոս... Մըճիմը անկենծօրէն ու մեծապէս զգացուած, կը խնդրէ ներկայացնել այդպիսիններու ցուցակը: Անշո՛ւշտ, ցուցակը կը ներկայացուի, և անշո՛ւշտ, առիւծի բաժինը հայ հիւանդներուն է:

Մէկ քարով երկու թոշուն զարնելու կարողութիւնը հնուց ի վեր գնահատուեր է իբրև քիչ պատահող վարպետութիւն: Իսկ ի՞նչպէս գնահատել հմտութիւնն անոր, որ մէկ քարով կը զարնէ չորսը, վեցը կամ աւելին:

* * *

Մօրաքոյր-մայրիկիս այցելութիւնը հիւղաւանի մեր խրճիթը՝ երբեք աննկատ չէր մնար: Մարդիկ ուրկէ՞ կը տեսնէին, որմէ՞ կը լսէին, չեմ գիտեր, բայց կը տեսնէի թէ ինչպէս կամաց-կամաց մեր տունը կ'օղակէին հիւղաւանի մօտիկ ու հեռու բնակիշներ, ամէն մէկը ցափի մը տէր, տիրատիսուր մարդիկ: Մօրաքոյր-մայրիկս, հազիւ ժամանակ գուած՝ վազեր եկեր է, որ տեսնէ բոյոր, կարօտը առնէ անո՞ւշ ձագուկներուն, իմանայ, տեսնէ թէ ի՞նչպէս ենք ապրեր իր նախորդ այցելութենէն յետոյ, թէ, վերջապէս, ջոր եկե՞՞ն է Օվէի ջրաղացը՝ ընտանիքին լուած-կայնած ապաւենը...:

Սակայն մեր խրճիթը հետզինտէ աելի մօտիկէն սեղմող մարդոց տիսուր օղակը սի՞րո կը թողոր այդ բոլորին համար: Նման առիթ-Շերով ան կը սրտնեղեր, կը բարկանար քրոջը վրայ և կը սպառնար ա'լ չացցելել... Բայց, եղթալու ժամանակ կը գրէր ու կը տաներ բուժման և սուր դեղորայքի ամենակարիքաւորներուն անունները, որ ձևակերպէ և հերթով կանչէ հիւանդանոց:

Այսպէս էր մօրաքոյր-մայրիկս: Անոր բարկութիւնն ու «չարացածութիւնը» միշտ կը վերջանար բարի գործի մը մասին դրական դրոշումով:

* * *

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի առաջին օրերն էին: Ուրիշ երկիրներու մէջ չեմ գիտեր ինչպէս, բայց Սուրբից և Լիքանանի մէջ կոմունիստը աելի վտանգաւոր կը նկատուէր քան ունէ որիշ յանցագործ: Անոր պատիժը խստագոյնն էր: Եւ ահա, ճիշդ այդ օրերուն, ֆրանսական իշխանութիւններուն կողմէ կը ձերբակալուի և բանտ կը տարուի եղբայրս՝ կոմունիստական հրահրիչ կոչ-թոռոցիկ տարածելու մեղադրանքով: Գործը կը յանձնուի զինուրական ատենա: Ոչ մէկ փաստաբան կամ հեղինակաւոր անձնաւորութիւն կը յանդգնի մօտենալ բաղաքական բնոյթի այս դատին ու դասուողին: Ոչ մէկուն համար կարևոր էր, թէ դասուողը ընդամենը անգէտ, անփորձ ու խարուած պատանի մըն էր:

Մեր ընտանիքը սև ու սուգի մէջ էր, իսկ ուրիշ ընտանիքներ՝ մատնուելու ահ ու սարսափին մէջ: Եկայ մօրաքոյր: Մթնած էր: Մի քանի հարցում ըրաւ քրոջը, լսեց անձաւուն ու գնաց առանց մեր կողմը նայելու: Սասան տեսած չէի զինք: Ցեսոյ իմացանք որ առ ոչինչ համարելով իր անձին, դիրքին ու հեղինակութեան սպառնացող վտանգը, ան բոլոքի ցաստմնալի նամակ մը գրեր է Սուրբից և Լիքանանի Բարձր Գոմիսէրին, պահանջելով որ ազատ արձակուի բաղաքականութեան հետ կապ չունեցող անգէտ, անփորձ ու

խարուած պատաճի մը, որուն դէպի այդ ճանապարհն են մղեր անգործութիւնը, աղքասութիւնը և, անշնչու, նաև չտեսած հայրենիքին հանդէպ ունեցած բնական միամիտ զգացումը: Շատ շանցած եղբայր ազատ արձակուեցաւ քոյր Ֆիլոմենին գրաւոր երաշխաւորութեամբ:

Ան նաև արդարամիտ էր ու խիզախ:

Անոր արդարամիտ խիզախութեան կը պարտինք ցկեանս կալանքի դատապարտուած Ներսէսի անհաւատպի ազատումը: Ասիկա հերոսապատում մըն է, որ պէտք է առանձին պատմուի օր մը:

Այնուհետև, ցոյց տալու համար թէ արդարամիտ, կորովի քոյր Ֆիլոմենը միաժամանակ ինչքա՞ն լայնախոր է, նրբանկատ, և ինչպէ՞ս գիտէ յարգել այլոց զգացումները, բարեկամս պատմում է իր աւագ եղբայր Սիմոն Սիմոնեանի որդեգրուան աղմուկ հանած պատմութիւնը:

- Քոյր Ֆիլոմենին յանձնարարութեամբ Սիմոնը իր առաջին ու երկրորդ դասարաններու ուսումը ըրաւ մեր հիւրաւանին շատ մօտ լասին հայրերու դպոցին մէջ բղորովին անվճար: Դեռ աւելին, նկատի ունենալով եղբօրս բացառիկ ուշիմութիւնը և մեր ընտանիքին աղքատութիւնը, զայն կ'ապահովէին դասագիրքերով և անհրաժեշտ գրենական պիտոքներով նոյնպէ ձրի:

Եւ, ահա, Մէն Լոյի հիւանդանոցին մեր սիւսիերիոր, ֆրանսացի ազնուասորմ ու հարուստ ընտանիքի զաւակ, ցանկութիւն կը յայտնէ որդեգրել այս ուշիմ և խոստմնալի մանուկը և հոգալ անոր բը-ծշկական բարձրագոյն ուսման և կրթութեան ամէն տեսակ ծախսերով Փարիզի լաւագյն բժշկական համալսարանին մէջ:

Դէպի օտարացում տանող «հրապուրիշ» այս ծրագրին առաջին և աննահանջ ընդդիմախօսը եղաւ իմ ջրադացաւն հայրս: Մէջ մտան հալեպարնակ բոլոր սասունցիներն ու մշեցիները և հոչակեցին իրենց վերջանգիրը. «Զենք թորկի»: Մեծցաւ վէճը: Թնառուկը կտրուկ լուծեց տաներէց Տէր Ներսէս աւագ բահանայ Թաւուգճեանը, Այնթապի հերոսական ինքնապաշտպանութեան Ղևոնդ Երէցը: Ան եկաւ մեր տունը և Սիմոնը անձամբ տարաւ արձանագրել տուաւ Կրթասիրաց հայ վարժարանը: Այդ դպրոցը եղբօրս համար շատ յարմար ցատկաւախտակ եղաւ դէպի Անթիլիասի Դարեւկանքը, կամ, ինչպէս ինքը կը գրէ. «ամուր կամորչ մը թրքացումէն դէպի հայութիւն»:

Ու հետագային, երբ Սիմոնը փայլուն աւարտեց Կրթասիրաց վարժարանը, առաջին ուրախացողը քոյր Ֆիլոմենը եղաւ: Երբ Սիմոնը կը մեկնէր Անթիլիաս ուսանելու, անոր ճամբան առաջին օրինողը ան եղաւ: Երբ Սիմոնը Դարեւկանքը աւարտեց և ուսուցիչ նշանակուեցաւ Հայկագեան դպրոցին մէջ, առաջինը դա՛րձեալ ան

եղաւ, որ պրտապնդեց Սիմոնը. «Ծառայութեան փշոտ ճամբան մտար: Վստահ եմ՝ քաջ, համբերող կ'ըլլաս ու կը յաջողիս: Աստուած քեզ հետ ըլլայ»:

* * *

Մայրս կ'ըսէր, որ իր քոյրիկին բարկութեան ամաց ու որուիին տակ միշտ կայ բարութիւն, կարեկցանք և հաշութեան ծիածան: Եւ իրաւ, ես ատիկա գգացեր եմ մանաւանդ այն ժամանակ, երբ սխալ բան մը ըրած եմ, երբ յանցաւոր եղած եմ, երբ սպասեր եմ որ բարկանայ, սաստէ ու շշպոէ զիս: Պատմեմ դէաք մը, որ տպուած է յիշողութեանս մէջ և կը յուզէ զիս մինչև այսօր:

Օր մը մեր դրացի Մարիամ պաճըն ինձի լաւ մը նայելէ ետք ըսաւ. «Մ'եննո՞ւշ, աղջիկս, այս չօճուխը տկար է. ուժի դեղ մը խմցուցք սըստր»: Այդ օրերուն ընդունուած և շատ գործածուող դեղ էր, մանաւանդ մեր հիշատանին մէջ, որ մանուկներու թերասնութիւնը սովորական երևոյց էր: Բոյլոր այն ծնողները, որոնք ի վիճակի չեին կենասանիթերով հարուստ ճաշատեսակներով սնել իրենց երախաները, ուժի դեղ կը խմցնէին, որ, անշո՞ւշտ, աւելի աժան էր... Ո՛չ ոք գիտէր անոր բաղադրութիւնը. բայց բոյլորն ալ կը հաւատային որ խմելով զայն՝ պիտի զօրանան իրենց զաւակները:

Որպէսզի ես շուտ զօրանամ, մայրս նոյն օրը զիս մեծ եղբօրս հետ դրկեց հիւանդանոց: Մօրաքոյր-մայրիկս մեզ ընդունեց զարմացախառն որբախութեամբ:

- Հը՛, ի՞նչ է պատահեր:

- Մարիամ պաճըն ըսաւ որ Արթինը տկար է, պէտք է ուժի դեղ խմէ,- պատախանեց եղբայր:

Մօրաքոյր-մայրիկս լսեց, տրտում ժպտաց ու, դէմքին կեղծ խստութիւն մը, կատակեց:

- Ծօ՛, չեթէ՛, դուն ուժի դեղ խմես ուժովնաս նէ թաղին տղաքը ինչե՞ր պիտի քաշեն ձեռքէդ:

Յեսոյ, ձեռքէս բռնած մեզ տարաւ իրենց ճաշասնեակը: Ճաշ, խմորեղէն և օշարակ բերին մեզի մայրապետները:

- Ո՛վ ամէնը չ'ուտեղ, անոր ուժի դեղ չեմ տար,- ըսաւ ու դուրս եկաւ մօրաքոյրը:

Քիչ անց եկաւ ամէն ձեռքին մէկ մեծ շիշ: Խորհուրդ տուաւ որ եղբայրս ալ խմէ, իսկ ինձի խատիր պատուիրեց որ ուժի դեղս լրի խմեմ, ուժովնամ, սակայն ընկերներս չծեծեմ:

- Զօրաւորին ամօթ է տկարը ծեծելը,- ըսաւ:

Ես խոստացայ, առի ուժի դեղս և դուրս եկամք: Հազի կոխած միջանցքի մարմարէ փայլիլող յատակին, ուորս սամեցաւ, ինկայ: Ծիշը կոտրուեցաւ: Ուժի դեղը ճապաղեցաւ յատակին վրայ: Հասան աշխատողներ: Հասաւ մօրաքոյրս: Ես մեղաւո՞ կը սպասեմ սաս-

տի: Ան մայրօրէն բարի՝ կը կատակէ.

- Ծօ՛ Սրբին, դուն ի՞նչ չեթէ ես, որ շիշ մը չկրցար տանիլ: Սպասէ՛, իիմա քեզի այնպիսի գօրաւոր ուժի դեղ բերեմ, որ խմես և շիշին հետ աղբարդ ալ շալկած տանիս....:

* * *

- Բնաւորութեան զարմանի համաձոլուածք էր. խատութեան մէջ՝ բարի, բարութեան մէջ՝ խիստ: Ծայր աստիճան խելացի, ուժեղ ու հեռաւտես, բայց մանկան պէս միամիտ ու հաւատաւոր: Զարին, անիրափին ու եսապաշտին դէմ անզիջում կարծր, իսկ անօգնական խեղճին նկատմամբ՝ անզօր ու փխրուն: Տուածին հանդէա անտարբեր, մոռացեու, իսկ ստացածին համար, որքա՞ն ալ չնշին, անսահման շնորհակալ:

Եւ բարեկամս ինձ է երկարում մի նամակ:

- Ա՛ն, կարդա՛ և տես թէ ճի՞շդ կ'ըսեմ, թէ՞ կը սխալիմ:

Ուամալլայից 1965 Նոյեմբեր 21-ին գրուած մանրատառ երկու էջ ֆրանսերէն նամակ էր: Կարդացի: նամակի առիթը մի տուփ «Երկրի բակլաւան» էր, որ բարեկամս ուղարկել էր իր մօրաքոյրմայրիկին մի ծանօթի միջոցով: Եթէ իր առողջական վիճակին վերաբերող մի քանի ստոր հանենք, մնացած ամբողջը մի անհատնում շնորհակալութիւն է նրա համար, որ քրոջ որդին և շատ սիրելի նրա տիկինը «այնքա՞ն բարի են եղեր, որ մնածեր են իրենց խենդ ծերուկին մասին և ուղարկեր տուփ մը երկրի բակլաւայի քաղցրութիւն», որու համար «միաբանութեան մեծաւորը և ամբողջ միաբանութիւնը իրենց շերմ շնորհակալութիւնը արտայայտելու համար կը միանան ինծի և կը մարդեն ձեզի երկնային բոլոր պյն շնորհները, որ կը ցանկանան ձեր սիրտերը՝ առողջութիւն, բախտաւորութիւն և սուրբ խաղաղութիւն ձեր սիրելի լնատանիքին»:

Իր արած անհամար բարիքների և անհատնում ծառայութիւնների դիմաց մի տուփ երկրի բակլավա, մի փոքր ուշադրութիւն և, ահա, մանրատառ երկու էջ շնորհակալութիւն: Մեծ, շա՞տ մեծ անհամաշափութիւն: Երևի հենց այդ անհամաշափութեան մէջ պէտք է փնտուել քոյր Ֆիլոմէն երևոյթի մեծութեան ու վեհութեան բուն գաղտնիքը:

* * *

- Մայրս, - շարունակում է բարեկամս, - երբեք չէր հարցներ քրոջը թէ երբեմն ինչո՞ւ անտրամադիր է, մոլոք, պապանձուն Զաքարիա. կամ հակառակը՝ շենշող, շատախոս, կատակարան: Չէր հարցներ, քանի որ գիտէր թէ առաջին պարագային անյաջող է աւարտած վիրահատութիւն մը. իսկ երկրորդ պարագային՝ յաջող. այսինքն՝ ամոքուեր է ցաւ մը, փրկուեր է կեանք մը, և, ահա, շենշող,



**Հրաժեշտի հաւաքոյթ ի պատի քոյր Ֆիլոմէնի՝ շրջապատուած Տքթ.
Ծրվալիէով և այլ բժիշկներով, նոր պաշտօնով Լիրանան
փոխադրութեան ճախօրեակին:**

շատախոս մանուկ է ան:

Իր անցեալի մէջ խորը միարճուած, բարեկամս յիշում-պատմում է դէպքեր, իրողութիւններ, որոնց ամէն մէկը գալիս մի կողմից լուսաբանում էր քոյր Ֆիլոմէնի մեծ կեանքի մի էջը: Այսպէս՝ մեկնուեցին, իմաստաւորուեցին շատ էջեր: Բայց մի էջ, զուտ անձնականը, մտերիմը, գաղտնին, մնաց գաղտնիք, մնաց առեղծուած: Այն, թէ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում էր նա ընտրել կուսակրօն մայրապետի կոչումը՝ կամովին հրաժարուելով աշխարհիկ կեանքի վայելքներից: Ի՞նչ էր նրան մղել դէպի այդ խատամբեր կեանքը: Կոչումին ու ծառայութեանը ամբողջութեամբ նորիրուելու ներքին պահանջը, թէ՞ ինչ-որ անյաջող, ցաւած սէր, կամ մի մեծ հիասթափութիւնն...: Կամ, սիրե՞լ էր նա երբեք... և ո՞վ, կամ ինչպիսի՞ն է եղել այս հպարտ հոգու ընտրեալը:

Բարեկամս ոչինչ չգիտէր:

Մեծ հոգիների գաղտնիքը ո՞վ է իմացել:

«Ո՞վ կարդալ սիրող գիտէ...»:

Գրառեց՝ Սարգիս Եափուճեան

ԿԱՐԵՒՈՐ ԱՆՏԵՍՈՒԽՄ ՄԸ

**ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱՅ
ԾՆՈՒՆԴ ՆՈՐ ԱՅՆԹԱՊԻ**

Այնթապահայերու նորագոյն շրջանի պատմութեան կարևորագոյն իրադարձութիւններէն մէկը, անտարակոյս, **Նոր Այնթապահան** ունենալն էր Հայաստանի մէջ, 1970 թուականին:

Անով կը խորհրդանշուեր կորուած անցեալի մը վերյառնումը և ագուցումը ներկային, որով և կը ստեղծուեր տևականացումի երաշխիք մը:

Նոր շունչով կ'իմաստաւորուեր գոյութիւնը աստանդական այնթապահներու, որոնք այլևս կրնային կառչիլ պատենական Այնթապը մարմնաւորող ամուր կորուանի մը, որուն համար կատարուելիք ամէն ընծայաբերում պիտի ամրապնդէր և զօրացնէր հայութեան արդի հայրենիքը:

Հայ մամուլին մէջ ընդհանրապէս, և **Հայ Անթէպի** մէջ մասնաւորաբար կան առատ նիւթեր 1970-ի Սեպտեմբեր 10-ի հրամանագրով Հայաստանի Թագագիտ գիտին Նոր Այնթապ անուանափոխութեան յատկանշական իրողութեան մասին: Եր սակազն «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հաստորին մէջ կը համուխինք միայն Հայաստանի այդ օրերու Գերագոյն Խորհուրդի հրամանագրի պատճենին այս առընչութեամբ և որիշ ոչ մէկ սողի, որ որուագծէր բովանդակ տարողութիւնը այս պատմական իրադարձութեան:

Գիրքին «Նոր Այնթապ Աւանը» խորագրեալ ենթաբաժնին մէջ տրուած նիւթերը առաւելաբար կը վերաբերէին ժանեալի և վարագոյի գործարանի այլապէս ալ խիստ յատկանշական ու խորհրդանշական հիմնարկեքին և Այնթապի հերոսամարտի յուշարձանի կառուցման:

Այս կարևոր անտեսումը պատճառ կը դառնար որ Ամանորի շրջանին հայ մամուլին մէջ հանդէս գայինք հետևեալ կոչով՝

ՍՐԾԱԳԻՆ ԿՈՉ՝ ԲՈԼՈՐ ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐՈՒՆ

Այսու կ'ուզեմ՝ ի հօրէ կամ ի մօրէ բոլոր այնթապահներու և վարչութիւններու ուշադրութեան յանձնել, թէ լաւ գաղափար մը կ'ըլլայ 1996 տարին յայտարարել՝ Հայաստանի Թագագական գիտին Նոր Անթապ անուանակոչումին 25-ամեակը, զոր պէտք է տօնել մէծ շուքով:

Յարմար է որ աշխարհի բոլոր փափաքող այն-

թապցիները Մայր Հայրենիքին մէջ տօնեն յափ-
տենական նոր Այնթապի 25-ամեակը: Ասիկա պի-
տի ծառայէ նոր Այնթապի շրջանը զարգացնելու և
սիհութի այնթապցիները կապելու նոր Այնթապի:

ՅԻԾԵՑՈՒՄՆԵՐ.- Նոյնակս 1995-ի Դեկտեմ-
բերին լրացաւ Հալէպի ծանօթ ուսուցչապետ
ԳՐԻԳՈՐ ՊՈՂԱՐԵԱՆԻ մահուան 20-ամեակը, որ
պէտք է յարգանքով յիշատակուի:

• 1995-ի Հոկտեմբերին աշխարհի ամէն կող-
մէն Հայաստան ովստի գացին հաճընցիները և
նոր Հաճընի մէջ տօնախմբութիւն կատարեցին և
Ս. Էջմիածնի մէջ հոգեհաճգիւտ կատարուեցաւ
Հաճնոյ նահատակներու հոգույն ի հանգիստ:

• 1994-ին քաղաքամայր Երևանի մէջ տեղի
ունեցաւ Հ.Բ.Ը. Միութեան համագումարը և Լոիզ
Մանուկեան Սիմոն յայտարարեց այսուհետև Բա-
րեգործականի բոլոր համագումարները կայացնել
միայն Մայր Հայրենիքի մէջ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԻՄՈՆԵԱՆ



Ֆրանսահայ բարերար Գէորգ Պագրբեանը 8 Նոյեմբեր 1980-ին կը
տեղադրէ նոր Այնթապ կառուցուելիք յուշարձանին առաջին քարը:
Պագրբեանին անդուլ ջանքերուն և հետևողական հետապնդումներուն
շնորհի 1970-ին կարելի եղած էր Հայաստանի Գերագոյն Խորհուրդի
Նախագահութեանէն ձեռք ձգել Մասիսի շրջանի Թագավիրը նոր
Այնթապ վերանուանելու հրամանագիրը:

Մասիսի շրջանի Նոր Այնթապ գիւղը կը գտնուի Արարատեան դաշտավայրի հարաւ-արևելեան մասը, մայրաքաղաք Երևանից 8 քմ. հեռաւորութեան վրայ: Գիւղին հարաւային կողմը կ'երևի Մասիս՝ վեհաշոք և սպիտակափառ գագաթով:

1970-ին, երբ կը տրուէր որոշումը Թագագիղի Նոր Այնթապ անուանումին, ան ունէր 150 հեքտար տարածութիւն, 1800 տնտեսութիւններով և 6500 բնակչութեամբ, թաղուած խաղողի և այլ պտղատու այգիներու մէջ: Բնակչութեան գլխաւոր զբաղումն էր խաղողագործութիւն, պտղաբուծութիւն և անասնաբուծութիւն:

Նոր Այնթապի միջնակարգ դպրոցի աշակերտութեան թիւն էր 1200:

Թագագիղը հիմնադրուած է 1828-1829 տարիներու ոռուապարկական պատերազմին անմիջապէս յետոյ:

Անոր բնակչութիւնը կազմած են առաւելաբար Խոյէն, Սալմաստէն, Վաճէն ու Պիթիսէն ապաստան գտած գաղթականներ:

Մինչև 1920, ան մնացած է անշոք գիւղ մը, շրջապատուած ճահիճներով և հազի 50-ի չափ տնտեսութիւններով:

Հայաստանի խորհրդապնացումին ետք, մանաւանդ ճահիճներուն չորացումով, գիւղը գտած է բարգաւաճման հնարաւորութիւն. իսկ Բ. Պատերազմէն ետք, Սուրիհայէն, Իրանէն և Յունաստանէն հայրենադարձուած ընտանիքներով առաւել ևս զարկ ստացած է անոր զարգացումը:

1970-ի Սեպտեմբերի կիսուն տասնեակներով այնթապցիներ աշխարհի չորս ծագերէն, մեծամեծ յոյսերով, ծրագիրներով և հապարտութեամբ մէկտեղուեր են Հայաստան՝ տօնախմբելու Նոր Այնթապի հիմնադրումը և, միաժամանակ, յիսնամեակը Այնթապի հերթական ինքնապաշտպանութեան:

Պաշտօնական հանդիսութիւններու ընթացքին, **Հայ Անթէպի** այդ օրերու խմբագիր և դաստիարակ Գրիգոր Պողարեան յոյս յայտնած է որ իր ոստունասիրական նկարագրին բերումով Կիլիկիոյ Աթէնքը հոչակուած իին Այնթապի գեղեցիկ աւանդութիւնները շարունակող ոլլայ Նոր Այնթապը, մինչ Մշակութային Կապի Կոմիտէի նախագահ Վարդգէս Համազասպեանը յայտարարած է. «Մենք հաւատացած ենք որ Նոր Այնթապը դէսի իրեն կը ճգի սիիւռքի բոլոր այնթապցիներին, կ'օգնի, որ նրանք առաւել սերտորէն համախմբուեն Մայր Հայունիքի շորջ և առաւել յամառութեամբ նույրուեն սիիւռքի հայապահպանութեան գործին»: Ելոյթ ունեցած է նաև, ի շարս այլոց, Փրոֆ. Գեորգ Խրլուեանը, որ ընդգծած է. «Մեր բոլորիս պարտքն է հայունիքի մէջ, թէ սիիւռքի, մեր լաւագոյնը տալ վերածնած Հայաստանին, աշխատել նոյնումով, որպէսզի էլ աւելի հզօրանայ ու բարգաւաճի նա»:

Կ'արժէ, սակայն, իու մասնաւորաբար վերատպել, աննշան յապատմով մը, Այնթապի հայոց պատմագիր Փրոֆ. Գէորգ Սարաֆեանին մէկ պատմական ողջոյնի գիրը, որ միշտ պիտի պահէ իր այժմէականութիւնը իբրև պատգամ:

ՈՂԶՈՒՅՆ ՆՈՐ ԱՅՆԹԱՊԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

Ամերիկաբնակ Այնթապցիներու Միութեան Վարչութիւնը կը հաղորդէ բերկրապի լուր մը, թէ Հայաստանի կառավարութեան արտօնութեամբ ՆՈՐ ԱՅՆԹԱՊ մը պիտի հիմնոի հայրեանի հողի վրայ, յառաջիկայ Սեպտեմբերին:

Այս բարեքաստիկ լուրը ցեղուց մեր սրտերը: Երազ մըն է որ կ'իրականանայ: Վերջապէս մեր հայրենակիցներն աղ առաթուր կրիսեր են այն բոլոր խոշշնորհները որոնք կը ցցուեին մեր ամէն մէկ քայլափոխին, ամէն անգամ որ ջանք կ'ընէինք մեր այս ցանկալի երազը իրականութեան փոխելու:

Հայաստանի մէջ ապրող շուրջ 6000 այնթապցիները կարևոր բաժին մը տնին այս փառաւոր ձեռնարկին յաջողութեան մէջ: Հայկական կառավարութեան յօժարափոյթ պատրաստակամութիւնը սփիտքի մէջ ծուարած հայորդիները հաւաքելու հայրենի երկրի լուսաւոր շրջանակին մէջ՝ յոյժ գովելի է ինքնին: Ահա՛ ոսկեղէն պատեհութիւն մը այնթապցիներու առջև բացուած, գունդագունդ ոխտի երթալու յառաջիկայ Սեպտեմբերին, ներկայ ըլլալու ՆՈՐ ԱՅՆԹԱՊԻ հիմնադրութեան հանդէսներուն և իրենց կենդանի աշքերով տեսնելու Հայաստանի պանծալի վերելքը մշակութային, շինարարական, տնտեսական, արդիւնաբերական և այլ մարզերու մէջ:

Ասիկա առիթ մըն է ճան այն այնթապցիներուն, որոնք պանդիստութեան մէջ հեղ մը ևս պանդիստանալու և ցուա ի ձեռին նոր սուն մը շինելու համար նոր գաղթավայր փնտուելու տխուր հարկին տակ կը գտնուին այս օրերուն: Խ՞ա՞ կայ աւելի ցանկալի քան սուն մը հիմնել մեր պապերուն նուիրական հողին վրայ: Մեր դժբախտ արենակիցները ո՞ւր պիտի կրնան գտնել աւելի ասպետական երկիր մը որ իր թևերը բացած է գորգուրանքով ընդունելու իր ծոցին մէջ իր վտարանդի զաւակները, թշուառացած աշխարհի զանազան վայրերու մէջ:

Այնթապցիները, լոյսի սիրահար, իոն պիտի գտնեն լոյս և յոյս, ազգաշինութիւն և յառաջիմութիւն, իրական կարողութեան ճանաշում, ստեղծագործական աշխատանքի արգաւանդ հող, ազգային հնագնությունութեան գոյատևումին համար բեղմնաւոր միջավայր:

Այնթապցիները հպարտութեամբ կը յիշեն իրենց պապերուն կատարած ճուածումները կիլիկեան շրջանին մէջ: Կը յիշեն տասներորդ դարէն ի վեր առող ու զարգացող և տասնիններորդ ու քսաներորդ դարու ընթացքին լուսաւորութեան շատիդէն բարձունքէ բարձունք ընթացող իրենց պապերուն առած հոկայ քայլերը տնտեսական, մշակութային ու շինարարական մարզերու մէջ:

Այնթապցիները կը յիշեն թէ քառասուն տարի տքնաջան աշխատութեամբ իրենց հայրերը կանգներ էին հոյակապ տաճար մը, մարմար ու կրանիթ քարերով կառուցուած ճարտարապետական հիանալի նմոց մը, զոր անագործյն թուրքերն չէին կարողացած քանդել իրենց թնդանօթներով և որ ցարդ կը մնայ կանգուն, իր սէց ու հոյաշէն գմբէթով, թուրքին կողմէ բանտի վերածուած:

Այնթապցիները զմայլումով կը յիշեն իրենց բազմազան ու այլազան դպրոցները, Կեդրոնական Թուրքիոյ Ամերիկեան Գոլէճը, Վարդանեան և Սունական մանջերու բարձրագոյն ուսումնարանները, Հայկանուշեան աղջկանց երկրորդական վարժարանը, Աղջկանց Ամերիկեան Սեմինարին, աւետարանական հայերու Խոտափէ վարժարանները, ազգային Ներակեան, Հայկազեան, Կրթասիրաց դպրոցները և տասնեակ մը թաղային տարրական ուսումնարանները: Խոր ափսոսանորով կը յիշեն նաև տեղահանութենէն երեք տարի առաջ հաստատուած, հայեցի դաստիարակութեան կեդրոն Կիլիկեան Շեմարանը, որ Փարիզի Ռաֆայէլ Մարկուեան և Նի Եղորքի Գարակիօզեան առևտրական ստուներուն խոստացած և կանխիկ վճարած գումարներով կրչուած էր ամբողջ Կիլիկիոյ հայութեան բարձրագոյն կրթութեան սատարել: Դժբախտաբար բարբարու թուրքը քանդեց ամէն իհաւ, ընդ որս այս նոր ժմնող կրթական հաստատութիւնը, որուն ուսուցչական կաճախին համար պատրաստուած էին Փրոֆ. Արմենակ Չամիշեան, Հարվըրտ համալսարանէն, այս սողերը գրողը՝ Գոլոմայիա համալսարանէն, Արմենակ Գասարճեան՝ Պուստոն Թեքնալընիէն, Յարութիւն Խաչատրութեան՝ Վըրմոնթ համալսարանէն, Գրիգոր Սարաֆեան՝ Ելյլ համալսարանէն, Սարգիս Թոփիկեան՝ Էջմիածնի Գեղօգեան Շեմարանէն, Գրիգոր Գաբրիէլեան՝ Փարիզի Սորպոն համալսարանէն, Յովսէկի Միսիրեան՝ Ելյլ համալսարանէն: Այս երիտասարդները երեքը միայն վերադարձեր էին Այնթապ, 1912-ին ու 1913-ին, մնացեալները պիտի վերադառնային 1914-ին երբ աշխարհաւեր պատերազմը պայտեցաւ և շարդ ու փշուր ըրաւ ամէն ծրագիր ու երազ:

Այնթապցիները հպարտ են Կեդրոնական Թուրքիոյ Ամերիկեան Գոլէճին մէջ պաշտօն վարած իրենց մեծանուն ուսուցչապետերով, ինչպէս էին Փրոֆ. Ալեքսան Պեզճեանը - բնագիտութեան ճիշդին



Նմոյշ մը 1890-ի այնթապցի օրիորդներու տարագէն:
Զախէն աջ՝ Արտսենակ Նազարէթեան (Տկն. Աշճեան),
Ազնի Աստուրեան (Տկն. Թ. Ղազարեան, մեծ մայրը
Փրոֆ. Գ. Սարաֆեանի),
Լևոնիկ Նազարէթեան (Տկն. Հրանտ Սիլահեան) և
Սարենիկ Նազարէթեան (Տկն. Աւետին Սեղեան):

մէջ, Փրոֆ. Սարգիս Լսոնեանը – մաթեմաթիքի մէջ, Փրոֆ. Շեակ Մաթոսեանը – անգլերէն լեզուի և մանկավարժութեան մէջ, Փրոֆ. Լութֆի Լսոնեանը – օսմաներէն լեզուի մէջ, Փրոֆ. Կարապետ Տաղլեանն ու Պայիկեանը – գիտութիւններու մէջ, Վեր. Մանասէ Փափազեանն ու Փրոֆ. Յովհաննէս Գրիգորեանը – կրօնագիտութեան ու փիլիսոփայութեան մէջ, Տոք. Մմբատ Գաբրիէլեանն ու Փրոֆ. Նշան Պալէօզեանը – հայերէն լեզուի մէջ:

Կրթական այս հաստատութիւններուն արտադրած հարիւրայր մտարդականները, թժիշկները, ատամնաբոյժները, դեղագործները, ուսուցիչները ցուուած էին Կիլիկիոյ բոլոր քաղաքներուն մէջ և զուր չեր եթէ Այնթապ կոչուած էր Կիլիկիոյ Աթէնքը:

Բարեդէա զուգադիպութիւն: Այնթապի հերոսամարտին (1 Ապրիլ 1920-8 փետրուար 1921) յիսուններորդ տարեդարձին կը հանդիսան ՆՈՐ ԱՅՆԹԱՊԻ հիմնարկութիւնը Հայաստանի մէջ: Պատմական թուական մը խսկապէս, որ սրտի կազդոյր պիտի տայ մեզի:

... Ամէն կասկածէ ու տարակոյսէ վեր, վստահ ենք որ... այնթապցինները Հիւսիսային ու Հարաւային Ամերիկաններու մէջ թէ Մերձաւոր Արևելքի հայահոն գաղութներուն մէջ ամէն ջանք պիտի ընեն միահամոռ ոյժերով շենցնելու ՆՈՐ ԱՅՆԹԱՊԸ հայրենի սուրբ հողին վրայ, ինն հաւաքելու համար փոթորկած կեդրոններէն գաղթել ուզող այնթապցիններ: Վստահ ենք, նոյնպէս, որ այնթապցի երիտասարդ ուժերը պիտի ունենան պատուաբեր բաժին մը Հայաստանի պանծալի վերելքին մէջ:

Փրոֆ. Գէորգ Ա. Սարաֆեան

(Քաղուած Հայ Անթէպի ԺԱ. տարի, 1970, 42-43 միացեալ
թիւէն)



Ուրիշ ճանուշ մը այս տպապահաց տպարազ նկրելէ: Պատը լոձնամա ընտանիքը 1907-ին:
Կեղիոլը՝ հայր և մայր Պատը լոձնամաներ, ասպա տարիքի կարգով թիմաց եղբայր Մարտիրոս,
Յարուղիմա, Յակոբ, Յովհաննես և միակ վերապատով՝ Գէրոգ:

ԿՈՉ ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐՈՒՆ

Այնթապ անցեալին իրաւամբ կոչուած է Կիլիկիոյ Աթէնքը, շնորհի իր կրթարաններուն, Ծեմարանին, Գողէճին, հոյակապ եկեղեցին և բազմամարդ ժողովորդին:

... Մեծ Եղեռնին երեք-չորս հազար հայեր, որպէս արհեստաւոր ազատ մնացին աքսորէ, իսկ տարագրուածներէն շուրջ վեց հազար հոգի վերադարձան իրենց ծննդավայրը: Քէմալական ուժերը 1920-ի Ապրիլին յարձակում գործեցին Այնթապի հայկական թաղերուն վրայ, որոնք օրաւոր դիմադրութիւն ցոյց տուին, հակառակ իրենց փոքրաթիւ ուժին և զէնքերուն: Հերոսամարտը տևեց աւելի քան տասը ամիս և վերջացաւ յաղթանակով: Փրկուեցաւ տասը հազարէ աւելի հայութիւն:

1970 թուականը յիսնամեակն է Այնթապի հերոսամարտին: Այս կապակցութեամբ կոչ կ'ողուեմ բոլոր ազնթապցիներուն և Այնթապի հայրենակացական միութիւններուն, որպէսզի հայրենիքի մէջ տօնոի այս յաղթական հերոսամարտին յիսնամեակը և այդ տօնակատարութիւնը առիթ ըլլայ մեծ ոխտագնացութեան մը դէախ Հայաստան:

Գ-Էորգ Պագըրճեան

* * *

Այնթապի հերոսամարտին 50-ամեակն է այս տարի....

որախ եմ յայտնելու որ մայր հայրենիքի մէջ բնակող մեր քաղաքացիները կ'ըլլան նախաձեռնող՝ մեծահանդէս տօնակատարութեան: Վերջերս բախտը ունեցայ այցելելու իրենց. տեղեկացայ առնուած քայլերուն և մօտէն հետևեցայ իրենց առաջադրութեանց: Համա-այնթապցիական բնոյթ այսի ունենայ այդ տօնակատարութիւնը և ամէն գաղութ մասնակցութիւն պիտի բերէ ատոր իր պատուիրակ-ներկացուցիչով: Նախատեսուած թուականն է Շաբաթ, 12 Սեպտեմբեր 1970:

... Ներկայ գործիւնս հաճեցէք ընդունիլ որպէս կոչ-իրաւէր... ներկայ ըլլալու համար յիշեալ տօնակատարութեան: Վատահ կրնաք ըլլալ որ ձեր մասնակցութիւնը քաշալերութիւն պիտի ընծայէ հայրենաբնակ մեր քաղաքացիներուն, որպէսզի ե'ւ առաւել փարին արքազան այն գործին, որուն նույիրուած են խանդավառօրէն և որուն պսուղը պիտի հանդիսանայ նՈՐ ԱՆԹԷՊԻ մարմնառութիւնը մայր հայրենիքի մէջ:

Գ-Րիգոր Պողարեան

ՈՂՋՈՅՆԻ ԳԻՐ

Կատարուած գործը իմ սրտիս շատ մօտ է և թոյլ կու տամ ինձ... յայտնել որ Պր. Գ. Պողարեանի տարիներ առաջ արտայայտուած եմ այս մասին: Երկու տարի առաջ ալ եղբօրս Լևոնին ուշադրութեան յանձնած էի հերոսամարտի յիսնամեակի առթի հայրենի թերթերու մէջ գրուելու անհրաժեշտութեան մասին: Ուրախ եղայ կարդալով ԷԶՄԻԱԾԻՆԻ մէջ Պր. Հատիտեանի և ՀԱՅԲԵՆԻՔԻ ԶԱՅՆԻ մէջ Պր. Տողագեանի գրութիւնները....

Տասը տարեկան մանուկ՝ ապրած եմ Այնթապի հերոսամարտը, սկիզբէն մինչև վերջ: Անջնջելի յիշատակներ մնացած են իմ մէջ այդ օրերէն: Այդ պատճառու այնթապցիի և հայու գգացումներու մէջ վիրաւորուած գտած եմ ինքզինքս, տեսնելով որ ֆրանսերէն հրատարակութեանց մէջ պէտք եղած չափով տեղ չէ տրուած իմ հայրենակիցներու հերոսական պայքարին, երբ գրի առնուած է ֆրանսական ուժերու Կիլիկիոյ մէջ մղած կոիւներուն պատմութիւնը: Ուստի, 1934-ին Հոմսի Զինուորական Վարժարանի թէզս յատկացուցած եմ Այնթապի կոիւներուն, անդելով հայերու դերին վրայ: Նոյնպէս, 1945-էն առաջ, Սրնելքի Ֆրանսական Բանակի սպաներու ակումբներուն ամսական դասախոսութեանց մէջ, երեք անգամ (Հալէա, Դամասկոս և Պէյրութ) խօսած եմ Այնթապի հայ հերոսամարտին մասին:

Ուրեմն... կրնաք հասկնալ թէ ո՞ր աստիճան ուրախ եմ որ... ՆՈՐ ԱՅՆԹԱՊՈՎ մը այսի յաւերժացնեք հինայն անոնը...:

Զօր. Արամ Գարամանուկեան

(Այս և նախորդ հաստուածները քաղուած են Հայ Անթէպի
ԺԱ. տարրուան, 42-43 միացեալ թիւէն, 1970)

ԳՐԱԿԱՆՈՒՆԵՐ

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՆԹԷՊԻ ՀԱՅՈՑ»

Գ. ՀԱՏՈՐ

Կորսուած Արևմտահայաստանի կամ Կիլիկիոյ հայաքնակ գաւառներուն պատմոթեանց գրառումը՝ ճիշտին պարտքն է եղած Սիփիորքին, դեռ 30-ական թուականներէն ըսկսեալ։ Այդ կարևոր պատասխանատութիւնը եկան ստանձնել մեր հայունակցական միութիւնները, որոնց հիմնական նպատակը մնաց՝ վառ պահել երկրին կարօտը պահդուստ հայոց բոգիներուն մէջ ու հայունակցական ազգի բարքերու և սովորութեանց շարունակութիւնը ապահովել, կարելի չափով, սիփուքածին յաջորդական սերունդներուն մօս։ 1935-1965 երկարող ժամանակաշրջանին իրարու ետևէ լոյսին եկան տասնեակ յոշամատեաններ՝ Կարինի, Տարօնի, Խարբերդի, Աստանյի, Կեսարիոյ, Մալաթիոյ, Մարաշի, Ջեյռունի, Հաճընի, Բալուի, Ակնայ, Վիրինի, Քիլիսի ու դեռ վերջերս Եօվկարի (1988) և Քեսապի (1995) մասին։ Այնթապցիք իրենց պատմագիրքը հրատարակեցին երկու հաստավիր հաստրներով՝ 1953-ին, Լոս Անջելըս, աշխատասիրութեամբը բնիկ այնթապցի ամերիկահայ հմուտ մտարական Փրտֆ. Գէորգ Ա. Սարաֆեանի (1889-1975):

Այսօր, քառասուն տարիներ ետք, հրապարակ կրու գայ Այնթապահայոց պատմոթեան երրորդ հաստրը, դարձեա՛լ նախաձեռնութեամբը ամերիկաբնակ այնթապցիներու, որոնց հայունակցական միութիւնը՝ «Հայ Այնթապցիներու Միութիւն», 1990-ի իր վերակազմարումէն ի վեր խրախուսիչ գործունեութիւն մը կը ծաւալէ յատկապէս Գալիֆունիոյ մէջ և իր հիմնական նպատակներէն մին ըրած է՝ մէկունդումն ու հրատարակումը այնթապահայոց պատմոթեան նորագոյն էջերուն։

Արդարն, անցնող չորս տասնամեակներուն, Սիփիորքի տարածքին ցրուած այնթապցիներ շբաւարարուեցան լոկ ներհայրենակցական լուսանցքային գործունեութեամբ, այլ իրենց ուժեղը հաւաքեցին



համագոյին հեռահաս ծրագիրներու օգտին և ձեռնամոխ եղան մշակոթային և հայրենաչեն մնայուն գործերու:

Այսպէս, 1970-ին Հայաստանի մէջ գործեան կոչուեցաւ Նոր Այնթապ աւանը (նախկին Թագավորութիւն, Մասիսի շրջան), որ կառուցուեցաւ ժամեակի, վարագոյի և բոլորէ գուլպաներու արտադրութեան գործարան մը, բացառաբար սփիտքահայ այնթապցիներու մեծագումար նպաստներով։ Աւելի ուշ, Արտաշատի մէջ հաստատուեցաւ նաև ճենապակիի գործարան մը, Պէյրութէն այնթապցի Գէորգ Մոմճեանի ծախքով։ 1983-ին Նոր Այնթապի մէջ բարձրացած գեղակերտ յուշարձան մը եկաւ պանծացնելու փառքը Այնթապի ինքնապաշտպանութեան հերտսներուն։ Սփիտքեան ճակատի վրա՝ 1960-ին սկսաւ հրատարակութիւն Հայ Անթէպ հայրենակցական եռամսեաց պարբերականը (1974-էն ցայսօր՝ Նոր Այնթապ), որպէս շաղկաց հեռաւոր գաղութներու մէջ տարտղնուած արենակիցներու միջն։

«Բոլոր այս պատուաքեր իրագործումները, Կ'ըսուի սոյն պատմագրի նախարանին մէջ, պէտք է ամփոփուէին առանձին հաստորի մը մէջ, որպէսզի Այնթապ ծնած ու անոր փառաւոր հերտսամարտը կերտուած սերունդին զաւակներն ու թռողները հաղորդակից դառնային անոնց յաջողութիւններուն և ներշնչուէին անոնց ազգային ոգիով՝ հաւատարիմ մնալու համար իրենց արմատներուն։» Ահա այս առաջադրութեամբ է որ ամերիկաբնակ այնթապցիք ձեռնամուխ եղած են նման գործի մը ու յարաբերաբար կարճ ժամանակի ընթացքին յաջողած հրատարակել ստուարածաւալ հաստր մը, շորշ 1170 հշ, օժանդակութեամբ հինգ հայրենակից մեկնասներու (Ժան Ասպանեան, Սիրվարդ Ասպանեան, Լևոն Իգնատոսեան, Արմեն Յարութիւնեան, Գէորգ Պագրընեան) և խմբագրութեամբ՝ բնիկ այնթապցի կրթական երկարամեաց մշակ Պ. Երուանդ Պապայեանի։

Պապայեանի անունը առաւելաբար կապուած է Սուրբիա-Լիքա-նանի հայ գաղութներուն, որ տասնամեակներու վրայ երկարող կրթական գործունեութիւն մը ծաւալած է ան, դեր ստուանձնելով նաև հանրային-կուսակցական (հնչակեան, ապա՝ ՌԱԿ) բեմերու վրայ։ Քահանայի զաւակ, Եր. Պապայեան ծնած է 1913-ին ու որպէս տնօրէն պաշտօնավարած է նախ՝ Հայէպի Կիլիկեան վարժարանին (1940-1953), ապա Պէյրութի Թէքէնան նախակրթարանին մէջ (1954-1986, լման 32 տարի), մինչև Լու Անճելըս իր փոխադրութիւնը։ 70-ական թուականներուն խմբագրած է «Նոր Այնթապ» պարբերականը, միաժամանակ աշխատակցելով ուսմկավար մամուլին։

Պապայեան իր խմբագրած պատմագիրքը բաժնած է տասնեակ

մը ենթամասերու, առանձին գլուխներու տակ համադրելով հիւթերու ու այդպիսով դիրացնելով գրքին ընթերցումը: Ակնյացտ է, որ պատմական տեղեկութեանց շարադրանքին համար՝ խմբագիրը օժանդակ ունեցած է Այնթապի վերաբերեալ նախկին հրատարակութիւններ, որոնք բարեբախտաբար քիչ չեն թիւվ ու առատ նիւթ կրնան հայթայթել պրատողին (Փրոֆ. Սարաֆեանի երկու հատորներէն զատ, յիշենք Գր. Պողարեանի երկիրատոր «Այնթապականք»ը, Ա. Կեսարի «Այնթապի Գոյամարտը», Գէրգ Պարսունեանի «Պատմութիւն Այնթապի Հ.Յ. Դաշնակցութեան»ը, ևայլն):

Բայց կրկնութիւններէ խոսափելու համար, արդարորէն, այնթապահացոց պատմագրքին Գ. հատորը լոկ հապանցիկ ակնարկ մը կու տայ քաղաքին պատմութեան, շրջակայ գիտերուն, հայկական կրթական շարժումին ու առհասարակ հայութեան առօրեային վերաբերեալ, նկատի առած՝ որ այդ մասին լայնօրէն ու սպառիչ կերպով խօսուած է արդէն Ա. և Բ. հատորներուն մէջ: Այնուամենայնի, յիշուած է սակայն թէ Այնթապա 1914-ին ուներ 80,000 բնակիչ, որուն շորջ 30,000-ը հայեր էին: Ու հակառակ համատարած թրքախօսութեան, որ 18-րդ դարու թրքական ճնշումներուն և բռնութեանց արդինքն է եղած, քաղաքը կրթական շատ մեծ դեր ունեցած է բռվանդակ Անատոլոի հայոց կեանքին մէջ և իրաւամբ կոչուած՝ Կիլիկիոյ Աթէնքը:

1915-ի եղեննի օրերուն, այնթապցիք ևս տարագրուած են իրենց բնօրրանէն, ու միայն Զինադադարէն ետք է որ անոնց շորջ կէսը տուն վերադարձած է կրկին՝ նոր յոյսերու փայտայանքներով: Բայց ֆրանսական գաղութաբար ուժերու անակմնալ նահանջէն ետք, աւելի քան 12 հազար այնթապահայքը վերատին գաղթելու պարտադրուած են՝ շորջ 1 տարի տևած հերոսական ինքնապաշտանութեանէ մը ետք (1920 Ապրիլ 1-1921 Փետրուար 8): Այս պատուաբեր գոյամարտը, որուն ղեկավարները եղած են Աւետիս Գալէմքեարեան, Աստոր Լևոնեան և Ներսէս Ա. Քահանայ Թափուգճեան, ուազմավարականօրէն հայկական յաջողագոյն դիմադրութիւնն է թերևս, որ ապահովեց տեղոյն հայ ազգաբնակչութեան ֆիզիքական փրկութիւնը ու առանց մեծ վնասներու՝ կրցաւ տեղափոխել զայն Հալէական շրջակայ այլ աւաններ: Նորատիս հաստորին մէջ վկայութիւններ և յոշեր կան այս մասին:

Պատմագրքին հետաքրքրական մէկ երեսն ալ այնթապցի բարերար ընտանիքներու բաւական մեծ թիւն է, որ կընայ եղջիր ցոյց տայ նոյնիսկ բարեհամբաւ կեսարացիներուն...: Անդրադարձա՞ծ էք արդեօք, թէ Պուրճ Համուսի «Յակոր Տէր-Մելքոնեան» բատերապահը, Հալէական Ս. Աստուածածին եկեղեցին ու Կրթասիրաց վար-

ժարանը, Պէյրութի «Բիոգանդ Թիւթիւննեան Ազգային Ծերանց»ը, Հ.Բ.Ը.Մ.-ի «Լուս Կ. Նազարեան» և «Երուանդ Տէմիրճեան» նախակրթարանները, Համազգայինի «Մելանգրոն և Հայկ Արտանեան Ժեմարան»ը ու Գալիֆոռնիոյ հորակառոյց «Հ.Բ.Ը.Մ. Սարգիս և Սեղա Տէմիրճեան Երկրորդական Վարժարան»ը կառուցուած են այնթապցի անհատներու իշխանական նորիատուութիւններով ու կը կրեն իրենց անուններո...: Հայութեան առհաւական արժեքներուն հաւատացող նորիատուներ են ասոնք (նաև՝ որիշներ), որոնք մեծապէս նպաստած են իրենց շրջանի հայրենակացական շարժումներուն և դիրացուցած հիմքապէս ինքնարաւ մասնաճիւղերու աշխատանքը՝ Սուրբիայն Լիքանան, Ամերիկայն Արժանթին, և Ուրուկուէ:

Դժբախտաբար պէտք է ընդգծել սակայն, թէ սոյն մասնաճիւղերուն քառասնամեայ գործունեութիւնը (1953-էն ասդին) շատ մակերեսային արժնորումի ենթարկուած է Անրկայ հասորին մէջ, ու գրեթէ՝ անտեսուած: Բացի Լոս Անձելըսի այնթապցիններուն վերջին երեք-չորս տարիներու գործունեութենէն, ընթերցողը անհրագեկ պիտի մնայ այլ գաղութներու հայրենակացական շարժումներուն ու ոչինչ հիմնայ Հալէափի կամ Պէյրութի շա'ն յաճախ յիշատակարժան դրուագներէն: Անկարելի աշխատանք մը չեր, կը խորինք, նման խորացում մը, որ նաև պատմական մնայուն արձանագրութիւն մը կրնար ըլլալ:

Նմանապէս ողորմելի վերաբերումի արժանացած է երեսուններինգամեայ «Նոր Այնթապ» պարբերականը (այժմու խմբագիր՝ Լուս Վարդան), որ գնահատելի ձեռնարկ մըն է անշուշտ ու հարկ էր առանձին ուսումնասիրութեամբ մը ներկայացնել զայն (թերթին ծնունդը, պատմականը, խմբագիրները, աշխատակիցները, շօշափուած նիրթերը և այլն): Նման աշխատանք մը այլապէս օգտակար պիտի ըլլար՝ հայ մամոլի պատմութեան համար ալ:

Հասորին ճիշդ կեսը, շուրջ 600 էջ, յատկացուած է կենսագրութիւններու: Այքբենական կարգով հոն տեղ գտած են բնիկ կամ ծագումով այնթապցի 550 եկեղեցականներ, կրթական մշակներ, գրողներ, արտեստագէտներ, բայց նաև՝ ազատ ասպարէզի մասնագէտներ, «որոնք կը բարձրացնեն հայութեան մտաւորական մակարդակը»: Այս ցանկին մէջ են, օրինակ, բանաստեղծներ՝ Բիւզանդ Թօփալեան և Երուանդ Պարսումնան, արձակագիրներ՝ Բիւզանդ Կուանեան և Մովսէս Պշաքնեան, Զօրավար Արամ Գարամանուկեան, գեղանկարիչ Յակոբ Յակոբեան, Սարոյեանի գործներուն թարգմանչը՝ Յովհ. Շէօհմէլեան, վաստակաշատ տնօրէն Գրիգոր Պողարեան, բանասէր Նինա Շիտեճեան, Վեր. Մանասէ Շնորհօքեան, «Էջմիածին» հանդէսի երկարամեայ խմբագիր Ար-

թուն Հատիտեան, Տիրան Արք. Ներսոյեան, Գալիփոռնիոյ նախկին կառավարից Ծորճ Տէօրմէճեան:

Կենսագրութիւններու այս բաժինը ամբողջական չէ, անշուշտ, քանի կան բազմաթիւ զանցառումներ կամ մոռացումներ: Անձնապէս այնթապցի շըլլալով հանդերձ, դիրաւ նշմարեցի բացակայութիւնը երևելի դէմքերու, ինչպէս՝ Երոսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան երիցագոյն անդամ, բանասէր և ձեռագրագէտ Նորայր Արք. Պողարեանի (Ծովական), հալէպէն Գալուստ Ս. Քհնն. Էքմէքճեանի և Վաստակաւոր ուսուցիչ-տնօրէն Արմէն Տէր Պետրոսեանի, Պէյրութէն՝ դպրապէտու ու խմբավար Գէորգ Գանտահարեանի, արձակագիրներ Նշան Խօշաֆեանի և Գէորգ Իփանեանի, բանաստեղծ Լևոն Վարդանի, Մոնթրէալէն՝ Բաբգէն Թօփճեանի (Արմաշի հրատարակիչ-խմբագիր) ու դեռ տասնեակ որիշներու, որոնք հանրածանօթ անուններ են Սփիտքի մէջ ու յաւելեալ փայլք մը կրնային թերել ներկայ հաստրին: Մինչ, միևն կողմէ, կենսագրականներու բաժնին մէջ նկատելի է ճնշիչ «խճողում» մը, մանաւանդ ոմանց յանդգնութեան պատճառով՝ տուն-տեղ ըլլալու այնտեղ... հանդերձ ընտանեօր:

Յաւելեալ ճիգ մը ու բծախնդրութեան շեշտուածութիւն մը՝ կրնային դիրաւ չէզոքացնել նշմարուած թերութիւնները:

Այսուհանդերձ, իր ամբողջութեանը մէջ, Այնթապի պատմագրոքին Գ. հաստորը կը մնայ ողջունելի հրատարակութիւն մը ու իր զաւակներուն յիշատակը պահպանող իրօրինակ յուշարձան մը:

Լևոն Շառոյեան

(Յառաջ օրաթերթ, Փարիզ, 19 Դեկտեմբեր 1995,
և Նոր Այնթապ, ԻԷ. տարի, թիւ 23-28 (95-100), 1996)

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՆԹԷՊԻ ՀԱՅՈՑ»
Գ. ՀԱՏՈՐ

1994-ին լու Անճելը տպուած մեծոյի այս հաստորք արդէն ատենել մը ի վեր հասած է մեր կողմերը:

Աւելի քան հազար էջ ընդգրկող և շքեղ կոչուելու արժանի գործ, որուն միտք բանին եղած է ի մի բերել տարագրութեան մէջ ապրող այնթապահայերու իրագործումները և միաժամանակ յուշել ու թարմացնել անցելայուշ այն կեանքը, որ եղած էր այնթապահայերունը հազարամեաց այն քաղաքին մէջ, որ կոչուած էր Այնթապ:

Նախորդ երկու հաստորք պատմագիրքերը, գործ՝ Գէորգ Սարաֆեանի, լուրջ և խնամեալ պատրաստութիւն, լոյս տեսած էին մինչև 1953 թուականը: Ուրեմն, քառասուն տարիներու բաց մը ստեղծուած էր ինքնարերաբար, զոր անհրաժեշտ էր համալրել, մեր նորագոյն սերունդներուն և ընդհանրապէս ամբողջ հայութեան ցոյց տալու համար թէ ինչեր կատարած են սփիորի և հայրենիքի տարածքին այնթապցի ծնողներէ սերած մեր տղաքը:

Գիրքը կնքուած է «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հաստորք անունով:

Պատմագիրք մը պարտի ըլլալ ընթերցող հասարակութեան նորութիւններ բերող խորագնին ուսումնասիրութիւն: Այդ թելադրանքը կայ հրատարակութեան անուան մէջ իսկ: Ուստի ակնկալելի է որ սուեալ երկասիրութիւնը զգուշանաց կրկնութիւններ ընելու ախորժակէն:

Երուանդ Պապայեանը, որ սիրով յանձն առած է գլխաւոր խմբագիրի պաշտօնը այս հաստորին, Սփիորքի մէջ, Հալէպէն մինչև Պէյրութ և Միացեալ Նահանգներ, ճանչցուած է որպէս իր ամբողջ կեանքը հայ դպրոցին նուիրած ուսուցիչ ու տնօրէն: Ան երբեմ հրապարակ չէ իջած որպէս պատմաբան: Եթէ ատենը հեղ մը զբաղած ալ է հրապարակագրութեամբ և հրապարակախօսութեամբ, ասոնք ալ ծնունդը եղած են անհրաժեշտութեանց: Ուրեմն, Պապայեանը խօսած ու գրած է երբ ազգային կարևորագոյն հարցերու շուրջ իր տեսակետները պարզելու անհրաժեշտութիւնը զգացած է:

Այս պարագան, այսինքն «Պատմութիւն Անթէպի Հայոց» Գ. հաստորին հրատարակութեան պարագան, նոյնպէս բիսած է ստիպուական պահանջքէ մը, զոր չէ կրցած մերժել խմբագրողը:

Եւ ահա Երուանդ Պապայեանը իր շուրջ ունենալով խմբագրական օժանդակ յանձնախումբ մը՝ կազմուած յարգելի այնթապա-

հիայերէ,- Ժագ Ապաճեան, Խաչիկ Արարատեան, թժ. Սարգիս Գարայեան, Փրոփ. Սիլվա Գարայեան, Գրիգոր Գոնտորալեան, Արմէն Յարութիւնեան, Հերքլու Տեմիրճեան և Տիկին Ժանէթ Գարամանուկեան-Քաստինի, անցած է գործի, ծնունդ տալու համար անհրաժեշտ յիշեալ հաստորին:

Երկասիրութիւն մը, որուն տպագրական ծախսերուն համար անմիջապէս ներկայացած են Տէր և Տիկին Ժան Ապաճեան, Տիկին Սիրվարդ Ապաճեան, Տէր և Տիկին Լուս Իգնատոսեան, Տէր և Տիկին Արմէն Յարութիւնեան և Տիար Գեորգ Պագլըրճեան, տաս հազարական սովոր նուիրելով գործին յաջողութեան համար:

Ժատ բարի. այստեղ անմիջապէս փոքր փակագիծ մը բանալով, որպէս գիրք հրատարակելու գործին տեղեակ մարդ ըսենք, որ յիշեալ գումարով, նոյն ծաւալով և նոյն շրենութեամբ Պէյրութի մէջ կարելի էր հրատարակել առ նուազն երկու հաստոր: Այս նշումը անմիջապէս փոխացինք ընել ելլելով այն անհրաժեշտութենէն, որ Սփիտքը պէտք է իմանայ իր միջոցները տնտեսելու և կեղրոնացնելու գաղտնիքը: Այնթապահայք չի կրնար վերջնեկ ըլլալ նման առիթներով:

Գործի անցնելով, գլխաւոր խմբագիրը՝ Երուանդ Պապայեան, և գործակիցները մամուլի մէջ հանդէս կու գան կոչով մը, որ ողջուած կ'ըլլայ ո՛չ միայն բոլոր այնթապահայերուն, այլև ամբողջ հայութեան, որ մարդիկ փոխան խմբագրութեան հասցնել յուշեր, իրութիւններ, իրագործուններ, որոնք առնչուած ըլլան Այնթապի պատմութեան, այնթապահայերու հերոսական ինքնապաշտպանութեան և յետ-եղեննեան տասնամեակներու կեանքին:

Կոչերը լոյս կը տեսնեն հիայ մամուլին մէջ երկար ժամանակ:

Ի լրումն այս բոլորին, հաստորը խմբագրողը անխոնչ կերպով սեղանի առջև անցնելով բազմաթիւ նամակներ կ'ուղղէ զանազան ազգայիններու, որոնցմէ ոմանք ունին նաև պատմագրողի անուն, միշտ սպասելով որ իր նամակները արձագանգ կը գտնեն շուտափյօթ:

Տակամին, նոյն խմբագրողը ութ հարիւր հասցէներով հարցաթերթ կը դրկէ տարրեր ցամաքամասերու վրայ ապրոյ այնթապահայերու, որպէսզի իր խմբագրելիք գիրքը ըլլայ ընդունելի ընթերցողներու մէծամանութեան համար:

Ու ահա լոյս տեսած է գիրքը:

Անկախարար վերի դիմումներուն չպատասխանած և լուրփիւն պահած ազգայիններէն, կան թերիններ այս գիրքին մէջ, որոնց մասին գրել անտեղի չէ երթեր:

Այո՛, երբ ընթերցողներ կը յայտնեն այն կարծիքը, որ յարգարժան Պրա. Երուանդ Պապայեանը իր խմբագրած հաստորը

Կրնար մեծապէս հարատացնել դիմելով տպագրուած «Հայ Անթէպ»ի և «Նոր Այնթապ»ի թիւերուն, իրաւացի են, հակառակ իր բազմահարիւր նամակներուն կարևոր մասին անպատասխան մնացած ըլլալուն:

Խմբագիրը ձեռքի տակ եղած բոլոր հիւրերը կրնար օգտագործել. ինչ-ինչ պատճառներով այս մեծութիւն մէջ մնացած են բազմաթիւ բացականեր:

Կ'ափսուանք, գնահատելով հանդերձ եղածը, քանի որ նման հատոր մը լոկ մէկ անգամ կը հրատարակուի:

Գուցէ կրկնութենէ՞ խոսափած է խմբագիրը: Բայց նոր հատորին մէջ կան նաև կրկնուած նւթեր...:

Այնուամենայնիւ, Լու Սնճելըսի Հայ Այնթապցիներու Միութեան նախաձեռնութիւնը եղող այս գիրքը իր բոլոր թերիներով մենք կը նկատենք իրագործում մը:

Այս գիրքը, միաժամանակ, միասնակամութեան կարելի ըլլալուն մէկ ապացոյցն է: Եթէ լոյս չընծայուէր այս գործը, ո՞չ ոք պիտի նկատէր թերիները:

Մեզի համար, ինչպէս նախորդ հատորներուն, նոյնպէս այս հատորին մէջ հետաքրքրական եղաւ հաստատել, որ 1760-ական թուականներէն սկսեալ Այնթապի շուրջ գտնուող 300-ի հասնող գիրքերը եղած են հայաբնակ:

Այս հատորին մէջ հետաքրքրական յօդուածներ ստորագրած են բժ. Սարգիս Գարայեանը, խօսելով Այնթապի հայոց թիւին մասին. ճշգրտութեան տրամաբանօրէն և փաստականօրէն մօտիկ թիւ, Արմէն Արդյեանը՝ Այնթապի հայ տուներուն մասին:

Գիրքին մէջ կը գտնենք խօսք հայ գիտերու, Այնթապի առաջին հայ դպրոցի հիմնադրութեան մասին (1650թ.), Ազգային Ներսէւեան վարժարանի մասին, որ հիմնուած է 1856-ին, Հայկանոյշեան աղջկանց վարժարանի մասին, որ հիմնուած է 1878-ին, Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի մասին, որ հիմնուած է 1876-ին:

Այս թուականները մեզ կը մղեն խորհրդածութիւններու: Թէ օսմանեան տիրապետութեան տակ որպիսի՝ նորիուածութիւն մը ցուցաբերած են հայերը ուսման նկատմամբ. ի զուր չէ, որ ոմանք Հայ Այնթապը կոչած են Կիլիկիոյ Աթէնքը:

Տակաւին կան հետաքրքրական յօդուածներ, զորս ստորագրած են Ժանէթ Գարամանուկեան-Քասունին, Անիթ ունենալով «Հայ Անտարանական վարժարանները» և «Այնթապի ձեռագործը», ատամնաբոյժ Յարութիւն Նազարեանը՝ «Այնթապի հայուն ոլխուր», Փրոֆ. Միլվա Գարայեանը՝ «Խճնապաշտպանութիւնը և Կինը», կան Զօր. Արամ Գարամանուկեանի, Եղիսա Աստորեանի և այլոց յօդուածները. կան ինքնապաշտպանութեան երեք գլխաւոր դեկա-

վարներուն՝ Տ. Ներսէս Ա. Քիշյ. Թաւուգճեանին, Աստուր Լսոնեանին և Աւետիս Գալեմքեարեանին պատշաճօրէն ներկայացուիլը և յուշագրութիւններ, ինչպէս Կէտիկեան գերդաստանին պատմութիւնը:

Այնուհետև այս հասորը կը խօսի Երևանէն ոչ-հեռու գտնուող Նոր Այնթապ աւանի հիմնադրութեան, նոյն աւանին մէջ Այնթապի հերոսամարտին նույրուած յուշակոթողին և ափիուքի այնթապահացերուն հիմնած ժանեալի և վարագոյրի գործարանին, ինչպէս նաև Գէորգ Մոմճեանի հիմնած նուրբ ճենապակիի գործարանին մասին:

Խմբագրողը ի՞նք հասորին մէջ ստորագրած է վեց յօդուած, որոնցմէ մէկը նույրուած Այնթապի հերոսամարտին:

1150 Էջ ընդգրկող այս գործը հանգուցեալ Գրիգոր Պողարեանի ստորագրութեամբ տուած է հայունակացականներու պատմութիւնը:

Գիրքը կը խօսի այնթապահազ բարերարներու մասին:

Տրուած են ասոյթներ, բնորոշ՝ համաքաղաքացիներու, և ապա 425 կենասագրականներ՝ լուսանկարներով հանդերձ:

Անշուշտ կարելի էր զոտում մը կատարել այս կենասագրութիւններուն մէջ, պակսեցնել որոշ թիուկ յիշուածներ և աւելցնել ուրիշներ, որոնք դեր մը ունեցած են ազգային կեանքի մէջ:

Այս կապակցութեամբ Էլի Նազարեանին հետ մեր ունեցած զրոյցի ընթացքին մենք գտանք շորջ երկու հարիւր անուններ, որոնք արժանի էին յիշուելու այս գործին մէջ: Թուենք մի քանին անոնցմէ.- բժ. Վահրամ Պապիկեան՝ շլահստաբոյժ. Լուն Հիմիտեան՝ մարմնի գեղեցկութեան դափնեկիր. Գէորգ Գանտահարեան՝ դպրապետ-խմբավար. Վահէ Շեպէեան՝ դեղագործ. Լուն Վարդան՝ բանաստեղծ, ուսուցիչ ու պատմաբան. Սիմոն Սիմոնեան՝ պատմաբան, դասախոս, խմբագիր, հրատարակիչ, գրող. Նուպար Պողարեան՝ շրջանաւարտ Սորպոնէն. Փրոֆ. Սեդա Պարտումեան-Տատոյեան՝ պատմաբան և համալսարանի դասախոս. բժ. Ալեքսան Քեշշեան՝ ակնաբոյժ և թարգմանիչ. Արմէն Տէր Պետրոսեան՝ Կրթասիրաց վարժարանի տնօրին. Սարգիս Եափուճեան՝ երկարամեայ ուսուցիչ և գրող. Կարպիս Վարդանեան՝ առևտուական. Վահէ Պալլուգեան՝ Նիւ Եղորք դրամատան փոխ-տնօրին. բժ. Լուն Նազարեան, Պատուելի Ներսէս Պալապանեան՝ Այնձարի աւետարանական դպրոցի տնօրին. ատամնաբոյժ Բիզանդ Արևեան. Յովհաննէս Զատիկեան՝ արիեւատար մտաւորական. Վահան Էմմիեան՝ ջութակահար. Գէորգ Գանտահարեան՝ քանդակագործ, Սուեփան Էմմիեան՝ երգահան և Պէյրութ Քապիքի երաժշտանոցի դասախոս. Փրոֆ. Գարդիլ Միքայէլեան՝ ՀՕԿ-ի նախակին նախագահ, լեզուագէտ և հնագէտ. բժ. Ցակոր Գազագեան (Փատովա). Ասատոր Զէնեան՝ մանրէաբան. Արաքսի Զեքիճեան՝ լիրիկ սով-

րանօ. Ներսէս Նալպանտեան՝ ջութակահար, մահացած Եթովպիա. Շահնոր և Արդուն Ֆըլքգճեաններ՝ Լիբանան գորգագործարանի տէրեր. Աւետիս Էքմէքճեան՝ Հալէպի տպարան Անիի տէր ու տնօրէն. Տ. Գալուստ Քահանայ Էքմէքճեան և բազմաթիւ ուրիշներ, որոնք կրնային տեղ գտնել այս հրատարակութեան մէջ:

Գիրքն ներս տեղ գտած են սրբագրելի անճշդութիւններ՝ ճշգրտումի ճիգի պակասին հետևանքով: Տանք մեզի մօտէն ծանօթ միայն մէկ քանի օրինակ: Էջ 1118-ի մէջ գրուած է, որ Տիկին Լիսի Սիլահեան արաբերէն լեզուով գրած է «Սէր և Սէր» գիրքը: Յարգելի տիկինը արաբերէն չի գտներ. այդ գիրքը թարգմանութիւն է: Էջ 1007-ի մէջ գրուած է, որ Լևոն Պեղոստեանը հրատարակած է գիրքեր. ան, դժբախտաբար, ոչ մէկ գիրք հրատարակած է. մեր պարբերական մամոլին մէջ ունի միայն մէկ քանի յօդուած:

Էջ 819-ի մէջ բժ. Ռ. Ծէպէճեանը կարիք չունէր սեփականացնելու մէր մէկ աշխատանքը, որ կը վերաբերի Էտիկ Սէցիսի «Հայաստանը արաբական պատմութեան մէջ» գիրքին, որ ձեռագիր եղած միջոցին մենք Սուրիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ շրջելով 700 գիրք բաժանորդագրած ենք և կանչիկ գումարը հեղինակին տրամադրած ենք, որ գործը տպուի, ու վերջաբանն ալ մենք ստորագրած ենք:

Կան Վերատեսութեան չենթարկուած նման սխալներ: Խմբագիրը հաստացած է իրեն դրկուածներուն՝ նոյնական բժ. Գ. Աստանալեանին կողմէ: Ի դէա, Աստանալեանը Հայաստան մեկնած է ո՛չ թէ 1968-ին, այլ՝ 1971-ին և հրատարակուած ո՛չ մէկ գիրք ունի (նապի էջ 575):

Լաւ կ'ըլլար որ նման անճշդութիւններ կանխուին, բայց հասկանալի է որ այս հարցը կապուած է դժուարութիւններու՝ պահուելիք թղթակցութեանց և ժամանակի խմասով:

Հստ մէր կարծիքին, լաւ կ'ըլլար որ այս հրատարակութիւնը օժտուէր Այնթապի մէկ քարտէսովը, ուր տեղադրուած գտնէինք մեր դպրոցներն ու հաստատութիւնները:

Կարելի էր նմանապէս տալ ցանկը ափիուքի մէջ հայ այնթապցիներու հիմնած կրթական և այլ հաստատութիւններուն և սրահներուն՝ խօսելով Հալէպի Գէորգ Նազարեան սրահին, Ծէպէճեան ակնաբուժարանին, Պէյրութի Տեմիրճեան վարժարանին, Նիւ Ծըրզիի Նազարեան սրահին, Պուենոս Ազրէսի Նազար և Արտեմիս Նազարեան հանդիսասրահին, Մոնթեվլիսէոյի Նազարեան սրահի, Քանուկա Բարքի Նազարեան համալիրի մասին ու տակալին շեշտել, որ Այնթապի հայերը եղած են հիմնադիրները Հալէպի գոյգ Կիլիկեան վարժարաններուն, Կրթասիրաց, Ռւսումնասիրաց, Զաւարեան, Վարդանեան, Արմէնեան և այլ թաղային դպրոցներու:

Առանձին գլուխ մը կարելի էր յատկացնել ծագումով այնթապահաց գրողներու, տալով նմոյշներ անոնց գործերէն: Տալ ցանկը սփիորքի մէջ հրատարակուող այն թերթերուն և պարբերականներուն, որոնց խմբագիրները կամ երկարամեաց աշխատակիցները այնթապահայեր եղած են. օրինակ, տրուեր հակիրճ պատմութիւնը բանատեղծ և գեղանկարիչ Բիւզանդ Թօփալեանի խմբագրած «Անդաստան» պարբերականին:

Կան այսպէս մոռցուած անուններ և իրողութիւններ, վատահ ենք, ոչ դիտաւորել:

Կարելի էր նաև նիւթերու դասաւորումը կատարել աւելի խնամուած ձևով, պատմագիտական սեղմումով:

Այս բոլորը, սակայն, չեն արգիլեր մեզ, որ գնահատենք ճիգերը այս հաստրին համար գիշեր ու զօր աշխատած խմբագիրն՝ Երուանդ Պապայեանին ու իր գործակիցներուն, առանց որոնց՝ եղածը ունեցած ախոհ շըլլայինք:

Չենք կրնար չնշել, որ այս գործին վերստուգող սրբագրիչի ծանր աշխատանքը տարած է Ժանէթ Գարամանոկեան-Քաստինին, համակարգիչի գրաշարութիւնը՝ Տիկին Մատլէն Թապագեանը և ձևաւորումն ու Էջադրումը՝ Լութֆի Թապագեանը: Շնորհակալ աշխատանք:

Գործը հրապարակի վրայ է: Գիտնանք եղածը գնահատել: Իսկ անոնք որոնք բազում թերիներ կը տեսմեն, զրկուած չեն քննադատելէ, այլ, առաւել ևս ճանապարհը բաց է, որ նոր գիրք մը հրատարակեն սրբագրուած ու անթերի:

Կարենոր է խօսքին միացնել գործը և հրապարակ գալ գործո՞վ:

Հալէա

Թորոս Թորանեան



1930-ի նկար մը, որ աջեն յախ նստած կ'երևիճ մեծ հայր՝
մանուսյագործ Տարաքը Յակոբ և մեծ մօրեղբայրս՝ Ծիրճի. իսկ
կանգնած՝ մօրեղբայրներս՝ այնթասցիներու առաջին վարչական Գրիգոր
Ժիրագօ և Արթին Ժիրագօ, Բայրը՝ Ակարիշ Ժողէփ Ժիրագոյին:
Մօրեղբայրներս ժամացոյցի մեծ վաճառականներ եղած են և
ժամագործութիւն սորվեցուցած՝ այնթասցիներուն և հայութեան:
Ծիրճի անդրանիկ մօրեղբայրս իր ընտանիքով Եղեռնը տեսած է,
միւսները չեն աքսորուած՝ մեծ հօրս ազդեցիկ անձնաւորութիւն ըլլալուն
շնորհիւ: Ծիրճին մանչը՝ Ժագ, հօրը հետ տարագրուած է 8 տարեկանին
և հետագային դարձած է Միջին Արևելքի մեծագոյն
ժամացուցավաճառներէն մին: Ժագը Զուհցերիա մեռաւ 1991-ին և
ցաւալի է որ իր տարագրութեան մասին գրառած յուշերը ցարդ կը մնան
անգոտանելի:

Յ.Ս.

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՆԹԷՊԻ ՀԱՅՈՑ» (Գ. Հատոր)

Լու Անձելոսի Հայ Այնթապիցիներու Մշակութային Միութեան նախաձեռնութեամբ 1994-ին լոյս ընծայուած այս հասորը բաղկացած 1152 էջերէ, պարզ համադրումն է նախապէս լոյս ընծայուած կարգ մը հասորներու ուսումնասիրութիւններուն և շատ փոքր բաժին մըն է որ նոր խմբագրուած և այս հասորին մէջ ներառուած է: Ցաւալի է յիշատակել որ միակդմանի և հասուածական Ակատումներով խմբագրուած այս հասորը յասուկ դիտումով զանց առած է յիշատակումը 85 այնթապիցիներու (Եկեղեցական և աշխարհական), և գովաբանութիւնն է ընտանեկան պարագաներու և խնամիներու կատարած գործունեութեան: Բազմաթիւ հայրենակիցներու մասին Պրն. Երուանդ Պապակեան կրնար օգտուիլ նոր Այնթապ և Հայ Անթէա պարբերաթերթերու համարներէց, որ այնքան հարուստ տեղեկութիւններ կան զանազան երկիրներու Այնթապի Հայրենակցական Միութեանց և անհատներու գործունեութեան մասին: Անտեսել այս իրողութիւնը, կը նշանակէ յասուկ Ակատումներ հետապնդել այս հասորի խմբագրութեան ընթացքին և երկու չափի և երկու կշիռի դրութիւնը գործադրել այն ծախսալից և ծաւալուն գործին մէջ: Պրն. Ե. Պապակեան հասորի աւարտին թուած է ցանկը օգտագործուած աղբիրներուն, որոնց շարքին նշած է Հայ Անթէա և նոր Այնթապ պարբերաթերթերու 1960-1992 տարիներու համարները. սակայն պրատեկով նոր հրատարակուած հասորին էջերը, մէկ քսաներորդը միայն օգտագործուած է յիշեալ համարներու բովանդակութեան:

Հասորին հրատարակութեան մեկենասներուն կը յայտնենք մեր շնորհակալութիւնները, սակայն կ'ափսոսանք մսխումներուն համար մեծ ծախսերուն, որոնք աւելի նախատած են հասորը խճողելու նախապէս կրկնուած և նախապէս հրատարակուած հիթերուն տեղադրումով կամ ներառումով: Խմբագրին Վարձատրութիւնն ալ բաւական կոլիկ գումար մը եղած է:

Պարտք կը գգամ յիշելու որ Լիբանանի Այնթապիցիներու Հայրենակցական Միութեան Վարչութեանց գործունեութիւնը հարկ եղած լրջութեամբ չէ տրուած: Յասուկ դիտումով մոռցուած են Լիբանանի պետական խորհրդարանի անդամ և նաֆթային արդիւնաբերութեանց նախարար Շահէ Պարսումեանը, Վարչութեանց երկարամեայ անդամներ հանգուցեալ Արամ Սիլահեանը և Յարութիւն Արալանեանը, որոնց աշխատանքը անորանալի է: Արամն ու Արմէն Յարութիւնեանը եղած էին հիմնադիրները Լու Անձելոսի Այն-

թապցիներու Հայրենակցական Միութեան:

Հասորին «Խմբագրական Օժանդակ Յանձնախումբը» պէտք է յասուկ կարևորութեամբ քննարկէր Աերկայացուած նիւթերը և գիտնար յարդը ցորենէն զատելու անհրաժեշտութիւնը: Ինչո՞ւ զանց ընէր Մեծի Տաճն Կիլիկիոյ Ս. Աթոռի երեք այնթապցի միաբանները՝ Վարդան Արք. Տէմիրճեան, Տիրայր Ծ. Վրդ. Փանոսեան և Նաւասարդ Վրդ. Մարտոյեան. նաև՝ անոնը Պէյրութի Հայաշէն թաղի Ս. Յովհաննու Կարապէս եկեղեցոյ հովի Վահան քհն. Պալգերգեանին, որ ծխատէր քահանան է Պրն. Արմէն Յարութիւնեանին...:

Մեծ ճարտարարուեատական Պրն. Յովհաննէս Գասարճեանին մասին, կեղծ ստորագրութեամբ (Արմէն Յարութիւնեան) յօդուածագիրը անճիշդ որակումներ կատարած է և ուրացած անոր բարդական և նիւթական նպաստները Հ.Բ.Ը.Մ.ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և այլ միութիւններու:

Զանց առնուած են այն սասունցիները, որոնք Այնթապ եկած ու հաստատուած են, մասնակցած են Այնթապի ինքնապաշտպանութեան (բոլոր Պէքեարեան և Տէյիրմէնեան մականունով այնթապցիները սասունցի են ծագումով) և խնամիացած այնթապցի ընտանիքներու հետ, որոնց շարքին են հանգուցեալ Սիմոն Սիմոնեանը և իր եղբայրը՝ ազգային բարերար Յարութիւն Սիմոնեանը, որ այժմ հաստատուած է Լոս Անձելոս:

Պրն. Ե. Պապայեանին նման, այլ անձեր ևս իրենց հեղինակած և հրատարակած պատմագիրքերուն մէջ թերացումներ և միակողմանի կեցուածք արձանագրած են իրենց հայրենակիցներուն հանդէաք: Այսպէս, Եղողատի հայոց նուիրուած պատմագիրքին մէջ, նաև՝ Խորէն Գոյլընեանի խմբագրութեամբ Պէյրութ լոյս տեսած Եվերէկցիներու պատմագիրքին մէջ, անճիշդ որակումներ և միտումնաւոր թերացումներ ու մոռացումներ արձանագրուած են Հնչակեան 20 Կախաղաններու նահատակներէն Օննիկ-Յովհաննէս Եղիազարեան-Աղջապետների երկու ուսուցիչ եղբայրներուն՝ Եղիազար և Եղիա Եղիազարեաններուն մասին, որոնք պաշտօնավարած են Եղողատի Պողազէեան և Կեսարիոյ, Ագսարայի և այլ գիտերու մէջ: Անոնք որդիները եղած են Կեսարիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր Եկեղեցոյ հովի Ստեփան Ս. Քհն. Եղիազարեան Եվրէկցիին (Վախճանած 1912-ին):

Այնթապի հայոց պատմութեան Գ. հասորին մեկենասներէն յարգելի անձեր երբեմն մեծագումար նույրներ խոստացած են Լոս Անձելոսի ազգային-հասարակական մարմիններուն, սակայն իրենց խոստումը չեն կատարած: Մեր Հայրենակցական Միութեան պատկանող անձեր ալ նոյն սխալ և ոչ-գովելի արարքին մէջ

գտնուած են: Զանց կ'ընենք յիշատակումը անոնց անուններուն, խնապելու համար անոնց վարկն ու արժանապատութիւնը: «Որ ոնիցի ականջս լսելոյ, լուիցէ»:


Լիբանանի Այնթապիներու Հայրենակցական Միութեան նոր վարչութեան ընտրութեան համար տեղի ունեցաւ ընդհանոր ժողով, որուն գումարման արգելվ փորձեցին ըլլալ Արմէն Յարութիւնեանը, Յակոր Անսրդեանը, Յակոր Սեմերձեանը և այլք: Նորընտիր վարչութեան ատենապետ ընտրուեցաւ Վանիկ Պապյեանը: Նոր վարչութեան ընտրութեան անհամաձայն գտնուողներ մերժեցին փոխանցել իրենց մօս գտնուող գումարները, կճիքը և թղթածրարները: Անոնք օգտուեցան Երևանէն ժամանած ժողէք Սւետինեանին Պէյրութ այցելութենէն և արուեստական նոր վարչութիւն մը նշանակեցին Պետրոս Յակորի Անսրդեանի ճամբրորդական ընկերութեան գրասենեակին մէջ և Պետրոս Անսրդեանին ատենապետութեամբ կազմուած առաջին ժողովին խկ Միութեան ցկեանս պատույ նախագահ հուշակեցին Արմէն Յարութիւնեանը: Այս նշանակումը մերժուեցաւ վերջին ընդհանոր ժողովին մէջ, որ գումարուած էր սողերս գրողին ատենապետութեամբ և Ներսէս Գապաքեանին ատենադպրութեամբ: Ժողովը, դժբախտաբար, ընդհանուեցաւ գրապարտութիւններով, հայրիցանքներով և անարգանքներով յագեցած մթնոլորտի մէջ՝ վճռուվը սողերս գրողին:

Պրն. Պապայեանը շերմ համակիրներէն եղած ըլլալով Արմէն Յարութիւնեանին, երբեք համաձայն չգտնուեցաւ Վանիկ Պապյեանին ատենապետի պաշտօն ատանձնելուն....: Այժմ Լիբանանի մէջ կը գործեն երկու անջատ վարչութիւններու....:

Ի վերջ բանիս, յայտնենք որ Պրն. Պապայեանին հասորը պէտք ունի նշդրակներու, նոր յաւելումներու և ոմանց հասցէին տրուած խնկարկումներու նուազումին: Այլապէս ան պիտի շարդարացնէ իր գոյութիւնը մեր գրադարաններուն մէջ, հակառակ որ 50 տողար կ'արժէ իրաքանչիր հասոր. գին մը, որ վեր է միշին դասակարգին պատկանող հայրենակիցներու գնողական կարողութենէն:

Վարդան Արք. Տէմիրճեան

«ՏԱՐԱՊԱՆՔԻ ՕՐԱԳԻՐ»



Ներսէս աւագ քհնէ. Թաւուգճեան

մելինաս պրն. Գէորգ Պագորճեանի ձեռքերը:

Դժուար է ասել թէ ի՞նչ ճակատագիր կ'ունենար արանից 60-70 տարի առաջ գրուած այս աշխատութեան ձեռագիրը, եթէ 1991 թուականի մի երշանիկ օր իրար չհանդիպէին հրատարակիչ և բարերարի ձեռքերը....

«Տառապանքի Օրագիր»ը ընդգրկում է Այնթապի, մասամբ նաև շրջակայքի հայութեան կեանքում 1909-1933 թուականներին տեղի ունեցած ողբերգական դէաբերի՝ բռնագաղթ, աքսոր, ինչպէս նաև ինքնայտաշտպանողական սիրանքների մասին աւելի քան 400 տպագրական Էջ կազմոյ 966 օրագրապին գրառում, որոնք ըստ բովանդակութեան կարելի է բաժանել վեց մասերի:

Ս.- Անտիռի, Գըրգիսանի, Պէյլանի, Քեսապի և շրջակա գիտերի 90-ական թուականների յայտնի կոտորածներից վերաբրոդ հայ որբերի, այրիացած կանանց, նրանց գրաւուած ու քանդուած տների, արհեատանոցների և այգիների վերադարձումն ու նորոգութիւնը, նպաստների հայթայշտում ու բաշխում, ազգային-համայնքային կեանքի կազմակերպում, դպրոցների, որբանոցների և եկեղեցիների վերաբացում, կատարուած բռնութիւնների և սպանութիւնների յայտնաբերում....

Բ.- Բռնագաղթ ու աքսոր Այնթապ, Քիլիս, Հալէա, Համա, Հոմս, Սելիմիէ, Տերա, Թոփիլէ, Պուսէյրա անջրդի անապատներով անցնող մահուան տխոր ճամբաններով:

Մի ձեռքը ծափ չի տայ, ասում է ժողովրդական առածը, և մենք անմիջապէս համանում ենք, որ դրա համար հարկաւոր է երկու ձեռք: «Տառապանքի Օրագիր» աշխատութեան լոյս ընծայումը այս ճշմարտութեան հաստատումն է:

Իրօք, ուրախ, ցնծառիթ մի ծափ մեր օրերի մշակութային կեանքում, որ իրականացել է այն բանի շնորհի, որ մի գեղեցիկ օր իրար են եկել գրող ու հրատարակիչ Թորոս Թորանեանի և ազգային բարերար, ազգանուել գործերի ինքնակամ

մելինաս պրն. Գէորգ Պագորճեանի ձեռքերը:

Դժուար է ասել թէ ի՞նչ ճակատագիր կ'ունենար արանից 60-70

տարի առաջ գրուած այս աշխատութեան ձեռագիրը, եթէ 1991

թուականի մի երշանիկ օր իրար չհանդիպէին հրատարակիչ և բարերարի ձեռքերը....

«Տառապանքի Օրագիր»ը ընդգրկում է Այնթապի, մասամբ նաև

շրջակայքի հայութեան կեանքում 1909-1933 թուականներին տեղի ունեցած ողբերգական դէաբերի՝ բռնագաղթ, աքսոր, ինչպէս

նաև ինքնայտաշտպանողական սիրանքների մասին աւելի քան 400

տպագրական Էջ կազմոյ 966 օրագրապին գրառում, որոնք ըստ

բովանդակութեան կարելի է բաժանել վեց մասերի:

Ս.- Անտիռի, Գըրգիսանի, Պէյլանի, Քեսապի և շրջակա

գիտերի 90-ական թուականների յայտնի կոտորածներից վերաբրոդ

հայ որբերի, այրիացած կանանց, նրանց գրաւուած ու քանդուած

տների, արհեատանոցների և այգիների վերադարձումն ու

նորոգութիւնը, նպաստների հայթայշտում ու բաշխում, ազգային-

համայնքային կեանքի կազմակերպում, դպրոցների, որբանոցների և

եկեղեցիների վերաբացում, կատարուած բռնութիւնների և սպանութիւնների յայտնաբերում....

Բ.- Բռնագաղթ ու աքսոր Այնթապ, Քիլիս, Հալէա, Համա,

Հոմս, Սելիմիէ, Տերա, Թոփիլէ, Պուսէյրա անջրդի անապատներով

անցնող մահուան տխոր ճամբաններով:

124

Գ.- Անապատում:

Դ.- Դժուար-թշուառ վերադարձ և ազգային կեանքը կազմակերպելու գերլարուած ճիգեր:

Ե.- Յաղթական հերոսամարտ:

Զ.- Կիլիկիոյ պարագում և վերջին ու վերջնական արտագաղթ հարենի քաղաքից:

Հեղինակը իր երկը կոչել է «Օրագրութիւն», իսկ խմբագիրը այն վերանուանել է «Տառապանքի Օրագիր»: Ճիշդ է վարուել խմբագիրը...:

Որպէս պարզ օրագրութիւն սկսուած այս գործը, անկախ հեղինակի ցանկութիւնից և ողբերգական երևոյթների և իրողութիւնների պարտադրանքով, ձեռք է բերել նաև վարքագրական և վկայաբանական ամենավորը յատկանիշներ, որոնք գալապէս մեծացրել են երկի ճանաչողական արժեքը:

... Օրագրային գրուածների ճաշող մասը տանժեական այնպիսի սրտակեղեք պատկերներ են, որոնք նիստի տեսակետից ոչինչ չեն զիջի հայ միջնադարեան վկայաբանութեան լաւագոյն նմոցներին՝ Գրիգոր Լուսաւորչի, Հոդիսահմեանց Կոյսերի, Շուշանիկի և Վահան Գողթնացիի վկայութիւններին:

... Ահա մի հաստատ...

«... Ծեր ձի մը, որ անշուշտ անօթութեան սատկած է, և շուկայի մօս, փողոցը ձգած են, և բեռնակիրներ եկած են որ քշեն: Անոնք իրենց վարձքին փոխարէն, թերևս մորթը հաներ են ու բեռներնին թեթևոցներու համար տասնեակ մը շուն հաւաքեր են դիակին շորք. միևնոյն ժամանակ, երկու հայ կիներ, դանակ ձեռքերնին դիակին բովը կեցած, որշափ որ բան կրնան ազատել շուներուն բերանէն, կը կտրեն և ցցոտիներու մէջ արինաախաթաւ կը ծալլեն: Երբեմն շուները կը տեսնեն, թէ իրենց բաժնին վրայ յափշտակող մը կայ, իրարու դէմ խոկալը կը թողուն, կանանց վրայ իրենց ատամները բացած կը յարձակին: Կիները ձեռքերնին բռնած դանակով պահ մը իրենք-զիրենք կը պաշտպանեն և յեսոյ նորէն կը սկսին. այս հանդարտ գործողութիւնը քանի մը վայրկեան հազի կը սկսի. այս ալ շատ չի տևեր, ու այսպէս շարունակուելով դիակին վրայ միևնույնութիւնը անշուշտ...», Էջ 155:

Խիստ աննպատ պայմաններում և հոգեկան տագնաապների մէջ գրառուած այս գործի գլխաւոր առանձնավատկութիւնն այն է, որ հեղինակը՝ Տ. Ներսէս Ա. Քինչ. Թաւոգճեանը, եղել է գրանցուած կամ նկարագրուած դէաքերի ու վիճակների կենսորուում: Ուստի, նրա գրառումների հաւասարութիւնը կասկած չի յարւցում:

Պէտք է բացառել նաև նման աշխատութիւններում յաճախ նկատուող անձնանունների, տեղանունների, ժամանակների շփոթը,

քանի որ «Տառապանքի Օրագիր»ը գրուած է ոչ թէ յիշողութեամբ, այլ օրը օրին ու տեղին ու տեղին:

Բացի այդ, անձամբ ճանաչելով Տ. Ներսէս Ա. Քահանան, սկզբունքային մարդն ու նույրեալ հոգևորականը, իբրև կիլիկեցի անցած լինելով տարագրութեան նոյն ճամբաներով, ծանօթ լինելով յիշատակուած մարդկանց և իրադարձութիւններին, ուշադիր հետևելով հեղինակի միշտ զուսպ, անզարդ գրելառոճին, աշխատութիւնը երաշխատորուած եմ համարում ապակողմնորոշող չափազանցութիւններից և կողմնակալութիւնից:

«Տառապանքի Օրագիր»ի ճանաչողական արժեքի վրայ լուրջ յաւելում են հեղինակի դատողութիւններն ու գնահատականները տրուած կարևոր երևոյթների...: Նրա գնահատականները իրաւ են, արդար և համոզիչ, որովհետև ունեն անշեղ-անփոփոխ մէկ ելակէտ՝ ժողովուրդի շահը: Շահ, որ միշտ ու բոլոր հանգամանքներում գերիվեր է մնում հաստածական և անձնական շահ ու հաշիներից:

... Որոշ մտքեր անպայման պիտի նշեմ այստեղ 1919 թուի Մայիսի 12-ի գրառումից....:

«Մեր առաջին գործը պիտի ըլլայ ազգային վերակազմութիւնը և յոյսը ունինք ասոր, եթէ ոչ մեր թշնամին իրաւունք ունեցած պիտի ըլլայ:»

«... Մեր ազգային ցնցումը այնքան ծանր է եղած, որ ստիպուած ենք խորմիլ ապագայի վրայ: Ազգային միասնարդ քաղաքականութիւն մշակելու պէտք ունինք: Ազգային ուժը պէտք է փնտոել ոչ թէ իր ցոյցին այլ հոգիին մէջ, եթէ հոն կայ միութիւն յենուած տանջանքի վրայ, հոն կայ անմահութեան յոյսը:»

«Եթէ հայրենիքի համար մէկ ճակատ ներկայացնենք և մէկ խոէալ, պիտի յաջողինք...»:

Սարգիս Եափուճեան

«ՏԱՐԱՊԱՆՔԻ ՕՐԱԳԻՐ»

Տակաւին չգրուեցաւ համընդհանուր մէկ պատմութիւնը Հայ-կական Կիլիկիոյ վերջին շրջանին: Իրաւ է, որ եղան կարգ մը հրատարակութիւններ, որոնք առաւել կամ նուազ չափով առընչակից մնացին այդ պատմութեան. այսուհանդերձ՝ անոնցմէ և ո՛չ մէկն եղաւ համապարփակ և լայնաբաց կարկինով իր պարունակէն ներս ընդգրկող քիչ մը ամէն բան, քիչ մը ամէն վայր, քիչ մը ամէն երևոյթ: Իրականութեան մէջ՝ անոնք եղան կամ յուշամատեաններ, որոնք նուիրուած մնացին կիլիկեան որոշ շրջանի մը քաղաքին, անոր շրջակարքին, շեն ու աւանին, և մնացեալ այն բոլոր բաներուն, որոնք կը կազմեն հող հայրենին, մշակոյթն անոր և տնտեսութիւնը, կրօնական և ուսումնական արտազայտութիւնները, երգն ու պարը և մասամբ նոցին: Այս բոլորին վուան աւելալու եկան արիւնու այն էջերն անոր կեանքին, որոնք պարտադրուեցան անոր օսմանեան և երիտասարդ-թուրք իշխանութիւններուն կողմէ, և կարմիրով ու մահով, և սևով ու մուրով օծեցին ամէն ինչ:

Այսօր մօտաւրապէս հարիրեակ մը կը հաշուեն այսպիսի յուշամատեաններ, որոնք, սակայն, մի՛շտ չեն որ լոյսին կը բանան անկորնչելին, իրականը, եղածն ու պատահածը: Անոնցմէ ոմանք մարմնացումն են ապրումին և զգացնութեանը զանոնք թուղթին յանձնողներուն, որիշներ՝ արտազայտութիւնն են եսակեդրոն քմազքի, այլ որիշներ՝ կը կրեն Կնիքը արտօրանքին, կամաւոր մոռացումին կամ ինքնաբար ուրացումին: Առկայ յուշամատեաններէն ոմանք մերթ կ'առընչուին նո՞յն վայրին, նո՞յն քաղաքին, նո՞յն իրականութեան, բայց հարցերուն կը մօտենան որիշ դիտանկիւնէ, տարբեր հայեցակէտով և որոշ նպատակներով. ահա թէ ինչո՞ւ համար տրուելիք ճշմարտութիւնը կը ներկայանայ այլափոխուած, գունաւորուած, և մասնակին որպէս ամբողջութիւն ցոյց տուող:

Յուշամատեաններէ անդին և անոնց անհատ կամ հաւաքական հեղինակներէ՝ եղան յուշագրողներ նաև, հայ թէ օտար, պարզ ու շարքային մարդ թէ պաշտօնական ներկայացուցիչ կամ զինուորական, և որոնք դէպենու իրականութիւնները դիտեցին կողմնակալ աչքերով, հարցերուն մատչեցան իրենց ըրածն ու ըրրածը երփներփած, շքեղցուցած, մեծցուցած և վսեմացուցած, երբ անոնք փարսախներով հեռու կը կենապին ճշմարտութենէն, և յաճախ կողմնակալ ներկայացնել որպէս ընդհանրական, որպէս ազգային, որպէս միակ, անհերթելի և անբեկաննելի ճշմարտութիւն:

Հայկական Կիլիկիոյ պատմութիւնը, քաղաքական թէ այլապէս,

մշակութային թէ ուրիշ դրսւորումով, չտրուեցաւ տակաւին, ի՞նչ փոյթ որ անոր նոյրուած կան բազմաթի գործեր, պատմութեան ուսանողի սեղանին հասած բազում հրատարակութիւններ, և այդ բոլորը՝ հինգն ի վեր: Ի վերջո՞ Հայկական Կիլիկիոյ յետագայ սերունդները, որոնք ցրի ինկան քիչ մը ամէն միջօրէականի վրայ՝ տակաւին հինգն եկող՝ այլ յագեցում չգտնող կարօսով մըն է որ կը կրկնեն բառն ու հոգին իրենց նախնիներուն և ձայն կը բարձրացնեն աշ ու ահեակ, թէ:

Յանկամ տեսնել զիմ Կիլիկիա:

Յանկութիւնները չեն սակայն, որ այսօր տեսանելի պիտի ընծայն Կիլիկիան, իսկական Կիլիկիան, անոր լաւն ու վասր, լոյսն ու մոլոր, և երևելի դարձնեն յաճախ թաքնաթաքոր մնացած ծալքերն անոր իրականութեան և ճշմարտութեան, և ոչ ալ մինչև հիմա լոյսին տրուած յուշամատեաններն ու յուշագրութիւններն են, որ պիտի վերըերեն ճշմարտութիւնը Կիլիկիոյ մասին: Անոնցմէ վեր կան փաստերը, վաերաթուղթերը, Հայկական Տասնինգէն վերապրողները, արևմտեան և նոյնիսկ օսմանեան արխիւնները, և տակաւին կարգ մը այն գործերը, որոնք պատմագրութիւնը կը կոչէ օրագրութիւն, թղթակցութիւն, նամակ և նոյնանման այլ վերադիր:

Ի՞նչ որ ալ ըլլան իրականութիւնները՝ այդ վերջիններուն կը պատկանի օրագրութիւնը Տ. Ներսէս Աւագ Քինչ. Թաւուգճեանի, որուն հավեապահայ խմբագիրը՝ Թորոս Թորանեանը տուաւ տանելի վերնագիր մը և զայն կոչեց Տառապանքի Օրագիր: Ըստ բժիշկ Խմբագիրին՝ «Տառապանքի սերունդին տիպական մէկ ներկայացուցիչն էր» Թաւուգճեան Քահանան, որուն գործը, ինչպէս կը դնէ անիկա, «մեծ ուշացումով կ'ունենանք»....:

Թորանեանի հաստատումով՝ կատարուած են փոքր հպումներ: Անշուշո՛ պիտի ովքինք որ այդ հպումներն ըլլային աւելի և ճշգրտուէին բազմաթի այլ վրեպները, որոնք տպագրական չեն անպայման, տրուէին ուղիղ անունները նշուած վայրերուն, բացատրուէին իմաստները թրքերէն կարգ մը բառերուն և արտապայտութիւններուն որոնցմէ կան բազմաթիւներ, և լոյսին բերուէին հայ, ֆրանսացի և թուրք տիպարներուն ինքնութիւնը, առաքելութիւնն ու դիրքը Այնթապա քաղաքէն ներս: Ծնորհիակալ, անհունապէս շնորհիակալ պիտի ըլլար ընթերցողը իմանալով թէ ո՞վ ի՞նչ կը ներկայացնէր, ի՞նչ դեր կը խաղար և ինչպէս էր որ դիրք մը կը գրաւէր դէքքերէն ներս, որոնց օրդասորէ գարգացումին մէկ հայելին է Թաւուգճեան Քահանապին այս օրագիրը:

Ամբողջական չէ հոս տրուող օրագիրը Թաւուգճեանին: Անիկա սկսելէ ետք 12 Մայիս 1909-ին կը շարունակուի մինչև 28 Հոկտեմբեր 1911, ապա ցատկելէ ետք բաւական լայն ժամանակա-



Զայսէն առաջինը՝ Ներսէս Քինչ. Թաւուգճեան, 1913-ին, Այնթապի
Կիլիկեան Ծևմարանի ուսուցիչներուն հետ, ի՞նք ալ ուսուցիչ:

հաստած մը՝ կը վերսկսի 30 Մայիս 1915-ին և իր աւարտին կը հասնի 28 Դեկտեմբեր 1933-ին, ու կը յայտարարէ, թէ «տարին շատ գէշ կերպով վերջացուցինք, տայր Աստուած որ 1934-ը խաղաղ տարի մը ըլլար»:

Տեղաւ սակայն այդպէս, որովհետև «օր մըն ալ, 1934-ի Յուլիս 3-ին» ինչպէս կը դնէ Գրիգոր Պողարեանն իր Այնթապականք, *Բ. Մահարձան* (Պէյրութ, 1974) գործին մէջ, վատաքար վարձատրուեցաւ [Այնթապի Հերոսամարտի Ղևոնդ Երեցը] Կարապետ Գասպարեան կոչուած ստորին հայու մը գնդակով, որովհետև ամուսնալուծուած այդ ստահակին պահանջին գոհացում չէր տրուած...:

Այնթապ հայաքաղաքին վերջին շրջանի պատմութեան, անոր հայութեան տարագրութեան, այդ հայութեան ապրած արիւնումին, ապս ապատ ու անապատէն կոտրակուած ու ջարդուած անոր սունդարձին, անոր Խնքնապաշտպանութեան, և հուսկ հող հայրենին մեկնումին մասին կան հիմնական քանի մը գործեր. Սարաֆեանի 1953-ին լոյս ընծալյած երկինասոր Յուշամատեանէն անկախ։¹ Այսպէս՝ Հայկական Տասնինգին այնթապահացութեան քաժին ինկած հաստուածը լաւապէս ընկալելու համար անհրաժեշտ է աչքի

1- Մասնաւոր ուշադրութիւն կ'ուզենք հրայիրել երկապացուող ցանկին վրայ, ընդգծած ըլլալու համար թէ Պրա. Պասպահանք իր աշխատութեան համար ուներ նախապէս հրատարակուած ի՞րապէս հարուստ գրականութիւն մը....

առջև ունենալ Ա. Կեսարի Այնթապի Գոյամարտը (Պոպթըն, 1945), Վահկ Ն. Կիլիսերեանի Յուշամատեան Աւետիս Մ. Գալեմքիարեանի (Պէյրութ, 1965), Բժ. Աւետիս Շեպեճեանի Բղժիշկ Աւետիս Շեպեճեանի Օրագիրը 1914-1918 (Պէյրութ, 1986), Գրիգոր Պողարեանի Յեղասպան Թուղթը - Վկայութիւններ (Պէյրութ, 1973), Սարգիս Լալեանի Յուշամատեան Նոյեմբեր Աստուր Յ. Լուսնեանի (Պէյրութ, 1965) և Սարգիս Պալապանեանի Կեսարի Տաք ու Պաղ Օրելը (Հալէա, 1983) գործերը, որոնցմէ բոլորը չեն որ անպայման և մանրամասն կերպով կը խօսին Հայկական Տասնինգի և Այնթապի գոյամարտին մասին:

Դրականութեան մէջ՝ բոլոր այս հեղինակներէն, որոնք այս կամ այդ ձևով որոշ դեր վերցուցին մանաւանդ Այնթապի ինքնապաշտապանութեան կազմակերպումին և դեկավարումին մէջ՝ հիմնական կը մնան Աւետիս Մ. Գալեմքիարեանը, Աստուր Յ. Լուսնեանը և Տ. Ներսէս Աւագ Քինչ։ Թաւուգճեանը, որոնց անունով լոյսին սրբուած գործերէն Լուսնեանինը և Թաւուգճեանինը կը բովանդակեն հիմնական երկու օրագրութիւններ։ Անոնցմէ առաջինը կու գայ ողդակի Այնթապի ինքնապաշտապանութեան Զինուորական Կեդրոնական Մարմնի գրիչէն և կը կրէ «Այնթապի Ինքնապաշտապանութեան Հակիրճ Պատմութիւն» վերնագիրը, որ, Լալեանի հաստատումով՝ «համորատիպ ու ձեռքով բազմագործած, մէկական օրինակ սրբուած է պատկան մարմիններուն և դեկավար անձնաւորութեանց» [Էջ 59]։ Թաւուգճեանինը ամբողջական օրագրութիւն մըն է, որ կ'ընդգրկէ իր տարագրութեան օրերուն հայող հաստուածներէն անկախ՝ Այնթապի ինքնապաշտապանութեան շրջանն ընդգրկող օրագրային հիմքեր....

Այս երկու հեղինակներուն անմիջապէս քովիկը կը կենայ Գրիգոր Պողարեանը, որուն Յեղասպան Թուղթը - Վկայութիւններ գործն ունի հաստուած մը «Այնթապի տեղահանութիւնը» ընդհանուր խորագրով...։


Առկայ այս երեք օրագրութիւններն են, որ ալժմ կու գայ գծելու հիմնական ընթացքը Հայկական Տասնինգին Այնթապի հայաքաղաքի բնակչութեան բաժին ինկած ցալին ու տառապանքին և մահը կեանքով կոխելու անոր ճիգին և գոյամարտին....։

Լուսն Վարդան

(«Տառապանքի Օրագիր», Նոր Այնթապ, ԻՀ. տարի, թիւ 23-28 (95-100), 1996, էջ 42-47, յապատմներով:)

ՅՈՒՆԻՍԱՏԵԱՆ ՀԱԼԵՊԻ ԿՐԹԱՍԻՐԱՅ ՎԱՐԺԱՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Սուրբահայ դպրոցները, մեծաւ մասամբ կեանքի կոչուած Մեծ Եղեռնին յաջորդող առաջին տասնամեակներուն, արդար հպարտութիւնն են այս գաղութիւն։ Մայր հոդէն դուրս ծնած իրերայաջորդ քանի մը սերունդներ, արմատ նետելով Սուրբոյ հիւրընկալ ափերուն, հոգեմտաւոր իրենց կրթութիւնն ու ազգային մկրտութիւնը վստահեցան առաւելաբար այս հաստատութեանց, որոնք մինչև այսօր, թիւով 30, կը շարունակեն տանիլ նոհրական առաքելութիւն մը, յաճախ դժուարին պայմաններու մէջ։



Դպրոցներու այս ցանցին մէջ, հնագոյններէն մին է Հալէպի Կրթասիրաց վարժարանը, հիմնուած 1924-ին, գաղթական այնթապցիներու նախաձեռնութեամբ։ 70 տարուան կրթօճախ մը, արդարու, որ 65 անգամ հունձք տուած է գաղութիւն ու տիրական ներկայութիւն մը գգացուցած՝ տասնամեակներ ամբողջ։

Դպրոցին խնամատարութիւնը յանձն առած կազմակերպութիւնը՝ Կրթասիրաց Մշակութային Միութիւնը, ի՞նք ևս 70-մեայ, շուրջ քսան տարի առաջ նախագծած մէկ ծրագրին պսակումն է որ Կ'ընէ՛ յորելնական այս տարեթիւը արժեորելով Յուշամատեանի մը հրատարակութեամբ (400 մեծադիր էշ, տպուած՝ Պէյրութ, 1994), որ Կ'արտացլայ պատմութիւնը այս վարժարանին, եօթը տասնամեակներու հնքով, հասցուցած շրջանաւարտներով, ուսուցիչներով, պատասխանատու-վարիչներով, բայց նաև՝ զայն հովանաւոր կազմակերպութեան ալ պատմութեամբ, որ անանջատ է դպրոցին պատմութենէն, ինչպէս մայր բունէն ծլարձակած զոյգ ճիւղեր, միասին աճող ու միասին պտղաբերող։

ԾԱՆՕԹ- Թէև Կրթասիրաց վարժարանին յուշամատեանը լոյս տեսած է Այնթապի հայոց պատմագիրքին Գ. հատորին հրատարակութենէն ետք, յարմար տեսանք այս գրախոսականին տեղ տալով ընդգծել կարևորութիւնը այնթապցիութեան փառքեն մին եղող և սակայն անարդարօրէն մոռացութեան տրուած ուսումնարանին։

Յուշամատեանին պատրաստութիւնն ստանձնած է Հալէպէն բժիկ Թորոս Թորանեան, ստրագրելով կարճ նախաբան մը, հուսկ համադրելով ու դասաւրելով յօդուածներն ու պատկերները և բազմաթիւ հանդիպումներ ունենալով վարժարանին նախկին տաներուն հետ, մատեր՝ արդէն ցրուած աշխարհի շրու ծագերուն:

Անմիջապէս դիտել տանք, որ ... հաստրին գլխաւոր կորիզը այն ընդարձակ յօդուածաշարքն է (Էջ 32-92), զոր գրի առած է դպրոցին երբեմնի երկարամեայ ու վաստակաշատ տնօրէնը՝ պր. Գրիգոր Պողարեան (1897-1975), պատմելով անոր ծնունդ տուող պատճառները ու լուսարձակի տակ առնելով Կրթասիրացի առաջին յինամեակը, մանրամասնութիւններով ու խղճամիտ տեղեկատրութեամբ:

Պողարեան կը հաստատէ, թէ «տարագրութեան տարիներուն... Հալէա... աւելի քան 50,000 էին... ապաստանած հայ գաղթականները, որոնց մէկ չորրորդը կը կազմէին այնթապցիները» (Էջ 32):

Հայրենակից հայերու այս հոծ համախմբումը, որեմն, պատճառ պիտի դառնար որ 1924-ին կեանքի կոչուէին թէ՝ «Այնթապո Կրթասիրաց Միութիւն»ը և թէ՝ համանուն վարժարանը...: Սուաշին տարիներուն, որպէս վարժապետ պաշտօնի կը կոչուէին Այնթապէն եկած տարագիր ոսուցիչներ՝ պալապան Խոնայի, Պետրոս Տէր-Պետրոսեանի, Յովակիմ Պագգալեանի, Սիրանոյշ Էլէյճեանի և այլոց նման: Տնօրէն կը նշանակուէր Այնթապի Ամերիկեան Գողէ-ճէն շրջանաւարտ Աբրահամ Ալրապտարեան: Դարոցը կ'ունենար 470 աշակերտ: խանդավառող սկիզբ մը:

... Հետաքրքրական է իմանալ, որ դպրոցին աշակերտութեան թիւը տարուէ տարի յաւելում արձանագրած է, 40-ական թուականներուն հասնելով շորջ 650-ի, մինչ ուսանողութեան կէսէն աւելին մի՛շտ ալ եղած է ձրիավարժ կամ կիսավճար: Հաստատութիւնը կարողացած է իր պիտճէն հաւասարակշռուած պահել մնայուն նպաստներ ստանալով Ամերիկաբնակ Այնթապցիներու Միութենին:

Յուշամատեանը առանձին բաժին մը վերապահած է Կրթասիրացի տնօրէններուն: Այսպէս, Աբրահամ Ալրապտարեանը (1924-1926) կը փոխարինեն յաջորդաբար՝ Գրիգոր Էքմէքճեան (1926-1929, վկացեալ՝ Այնթապի Ամերիկեան Գողէճէն և Պոլսոյ իրաւաբանական համալսարանէն), Գրիգոր Պողարեան (1929-1957, լման 28 տարի, շրջանաւարտ՝ Այնթապի վարդանեան և Կիլիկեան վարժարաններէն), Արմէն Տէր-Պետրոսեան (1957-1974, շրջանաւարտ՝ Անթիլիասի Դարեվանքէն...) և Մկրտիչ Թիւթիւննեան (1974-1994, շրջանաւարտ՝ Քարեն Եփիկ Ազգ. Ծեմարանէն): Այս

ցանկին մէջ տիրական ու պատկառազդու անուն մը կը մնայ յատկապէս Գրիգոր Պողարեան, որուն երկարամեայ պաշտօնավարութեան շրջանին Կըրթասիրացը ապրած է իր փառքի անկրկնելի տարիները:

Գրին ստուար մէկ բաժինն ալ յատկացուած է շրջանաւարտ դասարաններու խմբանկարներուն (1927 - 1992)....: Անկասկած, յուզիչ յիշատուակներ պիտի արթնցնեն այդ Ակարները ընթերցողներու մտքին մէջ, յոշելու համար հաև՝ թէ այդ շարքերուն մէջ եղած են Արթուր Հասիտեանի (1929), Սիմոն Սիմոնեանի (1930),

Սարգիս Եափուճեանի (1931), Բարգէն Արք. Ապատեանի (1932), Եղուարդ Պողոսեանի (1941) կամ Մովսէս Պչաբճեանի (1954) նման դէմքեր....:

Կրթասիրացի պատմութեան մէջ նոր հանգրուան մը կը սկսի 1967-ին, երբ 4000 քառակուսի մեթր տարածութեամբ հողաշերտի մը գնումով՝ յնթապցիք կը ձեռնարկեն նոր դըպոցաշենքի մը ու եկեղեցիի մը կառուցման: Հնասպառ աշխատանք մը, որ իր լրումին կը հասնի 1974-ին....:

... Յուշամատեանին երկրորդ բաժինը... կ'ընդգոլէ պատմութիւնը Կրթասիրաց Միութեան (իմա՝ հալէպարբնակ այնթապցիներու հայրենակցական մարմինը), որ առաջին իսկ օրէն դիեցուցած ու հովանաւորած է դարլոցը ու մինչև այսօր կը շարունակէ հոգալ անոր հիւթա-բարդական բոլոր պէտքերը՝ որպէս լիիրաւ սեփականատէր:

Հոս ևս, Գրիգոր Պողարեանն է որ ամփոփ այլ համապարփակ




**Վերը՝ Սուբաք Արպահնի հին դպրոցաշենքը
Վարը՝ Վերիլիկի հին դպրոցաշենքը**

ուսումնասիրութեամբ ներկայացուցած է միութեան ծնունդը....:

...Գրքին մեջ յուշեր ստորագրած են Գէորգ Եաղոպեան, Յովհ. Զարիկեան, Միմոն Միմոնեան, Եղիա Աստուրեան և որիշներ: Անոնցմէ մին՝ Արսէն Գալօղլեան, 1944-ի շրջանաւարտներէն, գիտաշխատող Բիրականի աստղադիտարանը, սապէս կը գրէ... «Յիշողութեանս մի անկինում ծուարած մնում է Կրթասիրացի փոքր բակը իր անշուր դասարաններով, որտեղ թուրքի եաթաղանց ազատած հայ մարդիկ իրենց գիտելիքներն անմնացորդ փոխանցում էին հայ մանուկներին: Սրանով են այդ անշուր դասարանները վեհանում և դառնում նուիրական» (Էջ 350):

...Դպրոցին վերջին 20 տարիներու տնօրէնը՝ Մկրտիչ Թիւթինան, կ'անդրադառնայ միութեան նորագոյն պատմութեան՝ 1974-1989....:

Լւսն Շառոյեան



Կրթասիրացի նոր դպրոցաշէնքը

Վ ԵՐՋԱԲԱՆ

Նախորդ էջերով մենք ուզեցինք հաստատած և հիմնաւորած ըլլալ մեր այն թէզը՝ թէ անհրաժեշտ է չորրորդ հաստրի մը հրատարակութեամբ ամբողջացնել Այնթապի հայոց պատմութիւնը, ոով թեսն «Պատմութիւն Անթէափի Հայոց» Գ. հաստրը, - որքան ալ կարևոր իրագործում, - շեղած է պատմագիտական չափանիշներէ և առարկայօրէն չէ մատուցած հոն ներկայացնող նիւթն ու ամբողջականօրէն չէ ընդգրկած այնթապցիները իրենց իրագործումներով թէ՝ որպէս անհատներ և թէ որպէս հաւաքականութիւններ:

Զանազան էջերու մէջ նշուած բացականերու կողքին, տակախն կան հօրէ կամ մօրէ այնթապցի ուրիշ մոռցուած արժեքներ:

Թերութիւններու մեծագոյն մասէն ձերբազատ պիտի ըլլար նըշեալ հաստրը՝ եթէ անոր խմբագիր Պր. Երուանդ Պապայեանը և իր գործակիցները աւելի բծախնդիր մօտեցնում ցուցաբերէին և մանաւանդ աւելի ուշադիր կերպով օգտագործէին իրենց տրամադրութեան տակ գտնուած տպագիր նիւթերը, յատկապէս՝ **Հայ Անթէապ և Նոր Այնթապ** պարբերականները: Ո՛չ մէկ պարագայի կրնան անոնք արդարանալ թէ բացթողումները հետևանք են իրենց դիմումնամկներուն անպատասխան մնացած ըլլալուն:

Առաջարկելով չորրորդ, լրցուցիչ հաստրի մը հրատարակութիւնը, կ'ակնկալենք որ Հայ Այնթապցիներու Մշակութային Միութիւնը գործի հրաւիրէ աւելի մեծաթիւ խմբագրական կազմ մը, որպէսզի աւելի լայն ըլլայ ծիրը անոր որոնումներուն և նուազ՝ թիւը մոռացնումներու, և մանաւանդ հոգ տանի որ խմբագիր և գործակիցներ իրենց մշակելիք նիւթին շմօտենան աշառու դատաւորի դերով:

Ինչպէս անցեալին, այնպէս ալ գալիք տասնամեակներուն այնթապցիներ պիտի արձանագրեն լուսաւոր էջեր մեր ժողովուրդի պատմութեան մէջ:

Այս գրքով իր աւարտին հասցնելու պահուն, տակախն, գոհունակութեամբ կ'իմանանք թէ Պէյրութի մէջ, ի ներկայութեան Հ.Բ.-Ը.Մ.ի նախագահ Լուիզ Մանուկեան Սիմոնի, փառաթեղ շուքով կատարուած են յիշատակարժան երկու արարողութիւններ այնթապցի բարերարներու շնորհիւ. մին՝ Տէմիդեան բարերար ընտանիքին

Ճեղնատուութեամբ Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը.ի Երուանդ Տէմիրճեան
Երիտասարդական նոր կեդրոնի բացումը, իսկ միւսը՝ վերջերս մա-
հացած բարերար Նուպար Նազարեանի ի յիշատակ՝ Նազարեան
ընտանիքին կողմէ տրամադրուած հողամասի մը վրայ Հայատա-
նի Հանրապետութեան Պեյրութի դեսպանատան նոր շէնքին հիմ-
նաքարին տեղադրումը:

Առիթէն օգտուելով, կը փափաքինք ներկայ հրատարակութիւնը
վերածել կոչի մը՝ ուղղուած համայն այնթապահպութեան, որ ընեն
իրենց բովանդակ կարելին՝ հասնելու նորանկախ հայրենիքի բոլոր
տեսակի կարիքներուն, մասնաւորաբար իրենց մնացուն ու մասնաւոր
հոգածութեան առարկան պահելով Նոր Այնթապ աւանը:

Մեր հայրենիքը էր և պէտք է մնայ լոյսի կեդրոն մը Անդրկով-
կասի ու Փոքր Ասիոյ մէջ: Հետևելով յաւիտենական Այնթապի
հաւատացող Սարաֆեանի, Պողարեանի, Պագըրճեանի և Գարա-
մանովեանի նախորդող էջերով տրուած պատգամին՝ ընե՛ցք ամէն
բան, որ ան կոչուի Աթէնքը այդ շրջանին, ինչպէս Այնթապը կը
կոչուէր Աթէնք Կիլիկիոյ:

Բ ՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ներածական	I
Նամականի	3
Այնթապական Յուշի Ծուէններ Սիմոն Սիմոնեանի գրիչով	23
Մողցուածներ	
Քոյր Ֆիլոմէն Ժիրագօ	43
Քոյր Նարումի Ռաթագարայեան	45
Քոյր Մելինէ Մոմճեան	46
Քոյր Թերեզա Ժիրագօ	47
Քոյր Մարիկը Նահեայեան	48
Յարութիւն Շիթիլեան	49
Սիմոն Սիմոնեան	50
Իշխանական Նոլիրաստութիւն...	
(Յարութիւն Սիմոննեամի Առիրասոութիւնը)	56
Աւետիս Զագքընեան	61
Նուպար Յակոբեան	62
Ալպէո Պօյաճեան	64
Սոնկիս Էմմիեան	66
Տոքք. Յարութիւն Միմնեան	67
Լևն Վարդան	68
Վարդան Արք. Տէմիրճեան	70
Զարեհ Մելքոնեան	72
Յակոբ Ս. Մանուկեան	73
Լութեր Սիմճեան	75
Փրոֆ. Գաբրիէլ Միքայէլեան	76
Վաչէ Պարսումեան	78
Գէորգ Անտոննեան	79
Հրաչ Անտոննեան	80
Սրմէն Տէր Պետրոսեան	81
Սարգիս Եափուճեան	83
Գալուստ Ա. Քինչ. Էքմեքճեան	85
Ծորճ Միքայէլեան	86
Խմ Մօրաքյոյ Մայրիկս	89
Հայրենի Հոդի Վրայ Ծնունդ Նոր Այնթապի	97
Գրախօսականներ	
«Պատմութիւն Անթէափ Հայոց», Լևն Շառոյեան	109
«Պատմութիւն Անթէափ Հայոց», Թորոս Թորամճեան	114
«Պատմութիւն Անթէափ Հայոց», Վարդան Արք. Տէմիրճեան	121
«Տառապանքի Օրագիր», Սարգիս Եափուճեան	124
«Տառապանքի Օրագիր», Լևն Վարդան	127
Յուշամատեան Հալէափ Կրթասիրաց Վարժարանի, Լևն Շառոյեան	131
Վերջաբան	135

